



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material




1757

Utehuk

4. March

1862









# ՍԵՎԻՅՑԼԻ ԱՐՓՐԻԶԼ

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ

ՊՕՄԱՐՃԵՐ

ԱԶԱՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆԻ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԽՈՒԲԵՆԻ Յ. ՔԻՒՐՔՃԵԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆԵԼՈՅՆ ՖԻՆԱՆԾԵԱՐ

— 1862 —



84  
F-83

# ԱՅՎԻՅՅԼԻ ԱՓՐԻՉԸ


Կ. Ա.

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ



ՀԵՂԻՆԱԿ

## ՊՈՄԱՐՃԵ



ԹԱՐԳՄԱՆԻՉ

Թ. ՄԱՄԲՈՒՐԵԱՆ



ՊՈԼԻՍ  
ՑՊԱԿՐՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱՆԱԿ

— 1862 —

Printed In Turkey

1800 - u2



7476-57

2

# ՍԵՎԻՅԼԻ ՍԱՓՐԻԶԸ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

Ի ԶՈՐՄ ԱՐԱՐՄ

ԴԵՐԱՍԱՆՔ

1. ԱԼՄԱՎԵԱՆ ԿՈՄՄ. Սպանիոյ նախարար, Վարդուհիին անձանօք տարփածուն.
2. ՓԱՐԹԱՄ. ԲԺիշկ ու Վարդուհիին դաստիարակը.
3. ՎԱՐԴՈՒՀԻ. Ազնուազարմ օրիորդ մը.
4. ՖԻԿԱՐՈ. Սեվիյլի Սափրիզը.
5. ՎԱՍԻԼ. Վարդուհիին երաժշտութեան դասատուն.
6. ԵՌԱՆԴՈՒՆ. Բարբամյն ծերունի ծառան.
7. ԱՐԹՈՒՆ. Բարբամյն ուրիշ մեկ սպասաւորը, որ տիմար է քնասեր մանչ մըն է.
8. Նօտար մը.
9. Պաշտօնակալ մը արդարութեան.
10. Շատ մը ջանակիր զինուորներ և ծառաներ.

(Առաջին Արարին աեսարանն է Սեվիյլ (4) քաղաքը, փողոցի մը մեջ և Վարդուհիին առաջանական տակը. իսկ միւս Արարներուն աեսարանին տեղին է, Բարբամյ բնագիւն տունը):

## ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

(Տեսարանը պիտի ներկայացնէ գանդակաշէն փեղկեր ունեցող առաներով փողոց մը):

ՏԵՍԻԼ Ա.

ԿՈՄՄ (Ձիստդուն մեծ վերաբեր մը հագուծ՝ ճզմուած գլուխկ մը գլուխը դրակերմի և կական ժամացոցը նայելով պալուտիլ):

ԿՈՄՄ: Բնաւ չէի կարծեր որ այսաքան կանուխս ըլլայ ըստ սովորակառնին աղջկան վանդակին ետեւէն եւ

բեւալուն դեռ բաւական ժամանակայ, հոգ չէ փոքր ինչ պայմանաժամէն առաջ դալը լաւագոյն է,

քան թէ ուշ գալ եւ զանի տեսնելու առիթը ձեռքէ փախցունել . կը մտածեմ որ եթէ սա միջոցին արքոնի տան նաղելի մէկ բաժրիշը Մատրիտէն հարիւր մղոն հեռի ըլլալը դուշակէր , եւ անծանօթ կնկան մը պատունանին ներքիւ գեղերիս ծակէ մը տեսնէր , աներկմիտ եմ որ զիս իդապէլլա թագունոյն ժամանակակից ասպետի մը տեղ կը դնէր : Թող նա այնպէս կարծէ . ամեն մարդ սովոր է երջանկութեան և աւելէն վազել . ես ալ կը յուշամ վարդուհին սրտին մէջ իմ երջանկութիւնս դառնել . բայց գարձեալ ինչ անմըստութիւն է Մատրիտի պէս քաղքէ

մը հեռանալ , ուր առեն կողմէ դիւրահնար եւ հեշտալի զուարձութիւններ կը տեղան , եւ գալ Սէվիլլի քաղաքը կնկան մը ետեւէ ինալ : Եւ միթէ ես ալ այս հեշտութիւններէն զզուելուս համար չը որ անկէց փախայ : Ե՞ն , յիրաւի բոլորովին տաղակացած եմ շահամոլ , կերծաւոր եւ նանրասէր ոգիէ ծնած պարգեւներէն : Ուստի որչափ գովանիու քաղցըր է մինակ իր յատուկ անձին համար ուրիշին սէրը գրաւել . եթէ մի անգամ ես ալ կարենացի այս ծրպտեալ կերպարանօքս ստուգել թէ ... Ե՞ն , սատանան տանի սա զիսացաւը :

### ՏԵՍԻԼ Բ.

ՖԻԿԱՐՈ, ԿՈՄՍ. (Պ=ՀԱՅԵՄԱԾ)

Ֆիկ : (Լայն ժաղաւէնով մը կռնակէն վար կիթառ . մը կտիսած , ուրախ զուարժ կերպէ , թուղթ ու մատիս 'ի ձեռին) : Փարատենք ցառ եւ վիշտ Որ մեզի կը տանջէն , Լաւ գինին կրակէ միշտ Որ հողին , բորբոքէ . Անուրախ մարդ միայն Ոլն 'ի բուն կը հեծէ , իբրեւ խենոք կապրի այն Եւ սիւ հող շուտ կիշնէ . . . Ե՞ն գէշ չէ . ծայրը գտայ , հըմ , հըմ . Գինին ու ծուլութիւն Արտիս մէջ կը կառին , Բայց չէ , ինչու համար կռուին . ընդ հակառակն իբրարու հետ իբրեւ եղայր կը ամբոխն . . . Արտիս մէջ . . . կը տիրեն , Արդիօք կը ամբոխն , կրնայ ըստիլ :

Ե՞ն , ես ալ բժախմողիր մէկն եմ . մեր ողբերգութիւն կարկըտող պարոնները մնդամ այսափի բարակը չեն փնտուեր : Այօրուան օրս չի խօսուելիք բաները մնդամ երգելու կը յանդգնին : (Կերգէ) : Գինին եւ ծուլութիւն Արտիս մէջ կը տիրեն , Արտիս մէջ կը կուպեմ տալ : (Մէկ սոքը ծունք կը դնէ և երգելով կը գեկ) : Մէկ իմ սիրոս առեր է Միւան է իմ խնդութիւն . Ե՞ն , նորէն չեղաւ , անհամ եւ անլի բան մը գարձաւ . . . հակադէմ իս մասս մը , գիմաստութիւն մը պէտք է այս տողիս մէջ . Մէկ իմ սիրոս . . . առեր է :

Սիւմն է իմ . . .

Ա՛հ, լեզուիս տակը կը պտըտի . . .

Սիւմն է իմ . . . սպաս արթուն :

Ապրիս Ֆիկարո. (Բողոքը կը գըշ երդելով) .

Գինին եւ ծուլութիւն  
Արտիս մէջ կը տիրեն  
Սէկ իմ սփաս առեր է  
Սիւմն է իմ սպաս արթուն  
Սիւմն է իմ սպաս արթուն  
Սիւմն է իմ սպաս արթուն .

Հը՛մ, հը՛մ, թէ որ այս երգիս հետ  
երաժշտութիւնն ալ ձայնակից ըլլայ  
ալ գուք կը պապանձիք բանարկու-  
քերթողներ . գուք որ իմ ոստանաւոր-  
ներս անլի եւ անխմառտ են կըսէք:  
(Կամոք կը տեսնէ) Կարծեմ թէ ես սու  
արելան տեղ մը տեսած եմ: (Ոտք  
կելնէ):

ԿՈՄՄ: (Մեկուսի) Սա մարդը ինձի  
անծանօթ չէ:

ՅԻԿ: Բայց չէ, արեղայի ուրե եւ-  
րեսը չունի: Կր վէս եւ ազնուական  
կերպարանքէն կերեւի թէ . . .

ԿՈՄՄ: Այս մարդուն ծաղրաշարժ  
գէմքը . . .

ՅԻԿ: Ասալ չեմ գուշակած, այն  
նոյն ինքն Ալմավեան կոմմն է:

ԿՈՄՄ: Կարծեմ թէ սա՝ Ֆիկարո  
անուն սրիկայ է:

ՅԻԿ: Այս, նոյն ինքն եմ, Տէր  
իմ . . .

ԿՈՄՄ: Ջայնդ քեղ քաշէ, անըզ-  
գամ գքեղ . . .

ՅԻԿ: Չէ, ձայն չեմ համեր, Տէր  
իմ: Այդ ընտանելան խօսքէդ զնեղ  
խկոյն ծանեայ, եւ 'ի վաղուց հե-  
տէ այդ պիսէ մակդիբներով լպաստած  
էք զիս:

ԿՈՄՄ: Իսկ ես հաղիւ հազ զքեզ  
ձանչցայ . այդ որչափ եղ կապեր ու  
գիրցեր ես:

ՅԻԿ: Չէք ըսեր, Տէր իմ, որ  
թշուառութեամնչան է:

ԿՈՄՄ: Ո՛հ, խեղճ մարդ, բայց  
բանդ գործդ լնչ է Ելլիցի մէջ.  
Ժամանակաւ զրադրութեան պաշ-  
տօնի մը համար քեզ յանձնարարա-  
կան զիր մը տուած էի, լնչ ըրիր:

ՅԻԿ: Ստոյգ է, նոյն պաշտօնը  
ձևոք ձկնցի, Տէր իմ . եւ իմ եւ  
բավատադիտութեանս չափը . . .

ԿՈՄՄ: Լէնտօր անուանէ զիս . չես  
տեսներ որ ծպեւալ եմ եւ չեմ ու-  
զեր ճանչցուիլ:

ՅԻԿ: Լաւ ուրեմն, ես մէկզի քաշ-  
ուիմ:

ԿՈՄՄ: Քաշուէ չեմ ըսեր, հոս  
տեղ բանի մը կսպասեմ, երկու հո-  
գի որ կը խօսակցին այնքան կաս-  
կածնելի չեն երեւիր, որքան որ ա-  
ռանձնակի պաշտող մարդ մը խօսք  
մը բադ, լսու, ըսէ նայիմ, այն պաշ-  
տօնդ մոք մնաց:

ՖԻԿ: Չեր վաեւմութեան յանձնա-  
րարական գրին չսորհիւը, տէրու-  
թեամն պաշտօնակալը խկոյն զիս  
գեղադրժի մը օգնական ըրաւ:

ԿՈՄՄ: Կարելի է բանակին հի-  
ւանդանոցին ծառայելու համար :

ՖԻԿ: Չէ, Անտակուսեայի նահան-  
գին անսանոց երամակին մէջ զրաւ:

ԿՈՄՄ: (Ծիծագելով) Խ՞նչ զեղեցիլ  
սկզբնաւորութիւն:

ՅԻԿ: Չէ, պաշտօնս գէշ չէր,  
այնքան զժողոն չէի, վասն զի զեղի  
եւ դարմանի մատակարարութիւնը  
իմ ձևոք ըլլալուն, չատ անգամ  
ձիերու արտելիք դեղեր մարդոց կը  
ծախէի . . .

ԿՈՄՄ : Ուրեմն ի՞նչ պատճառաւ .  
թողուցիր այդ շահաւոր պաշտօնդ :

ՖԻԿ : Ես մի թողուցի զայն , թէ  
ո՛չ այն զիս , բանսարկու սատանան  
քիթը այս գործիս մէջ ալ խօթեց .  
Գիտէք անշուշտ բանսատեղծին սա  
խօսքը :

Նախանձն ճիրանաւոր , դժողոն  
եւ մահաղէմ . . . .

ԿՈՄՄ : Է՞ն բարեկամ , մնացածը գուն  
յիշէ , դուն լսէ : Միթէ ոտանա-  
ւոր ալ կը հիւսես : Այս առտու  
կանուխ քերթողական եռանդով բը-  
ռընկած ծնկիդ վրայ բան մը մրո-  
տելդ եւ երգելդ տեսայ :

ՖԻԿ : Ահա այս է , վուեմափայլ  
Տէր , իմ աղէտից բուն իսկ պատ-  
ճառը . Երբոր գացին պաշտօնէին ա-  
կանջը ձգեցին թէ ես երգեր կրնամ  
ըսել , սիրուն երգեր Աստղիկին կը  
նուիրեմ , թէ լրագրաց հանելուկներ  
կը խրկեմ եւ բերնէ բերան իմ եր-  
դիճական նուռագներս կը գեղգեղենս ,  
մէկ խօսքով , երբ իմացաւ որ զիս  
ողջ ողջ կը տպագրեն , պատկերս  
կը նվարեն , գործին եղեռնական ձեւ  
մը սուռաւ եւ զիս ճամբեց , պատ-  
րուակ բռնելով թէ գրագիտութիւնը  
գործունէուի եան հետ անհամաձայն  
է :

ԿՈՄՄ : Սքանչելի դատողութիւն ,  
միթէ դուն չմացասարեցիր անոր . . . .

ՖԻԿ : Ամենեւին ոչ . այնքանով  
ձեռքէն պրօելուս ուրախ էի , ար-  
դէն հաւաստի ըլլալով որ մեծ մար-  
դիկ մեծ բարիք մը ըրած կըլլան  
մեզի թէ որ չարիք մը մեր գվին  
չհացունեն :

ԿՈՄՄ : Բայց դուն զրքին մինակ  
մէկ երեսը կը կարդաս ինծի . ար-  
դէն քաջ կը յիշեմ որ իմ սպա-

սաւորութեանս եղած ատենդ հա-  
նած վարածին մէկն էիր :

ՖԻԿ : Ա՞ն , անիրաւ մի ըլլաք ,  
Տէր իմ , կը պահանջէք միշտ որ  
աղքատը անթերի եւ անոգտանելի  
ըլլայ :

ԿՈՄՄ : Ծոյլ , դանդաղ , անեռու-  
նի . . . .

ՖԻԿ : Արդեօք ձեր Վաեմութիւնը  
կրնայ ցոյց տալ ինձ այնպիսի տէրեր  
որ , սպասաւորներէն պահանջուած  
ձիրքերուն նկատմամբ՝ ծառայ ըլլա-  
լու չափ արժանաւորութիւն ունե-  
նան :

ԿՈՄՄ : (Ծիծաղելով) Հա , հա , քա-  
րը տեղը զրիր : Ուրեմն պաշտօնէդ  
ելար հոս եկար :

ՖԻԿ : Չէ , ուղղակի հոս չեկայ :

ԿՈՄՄ : (Ընդմիջելով) Վայրիեւան մը  
սպասէ . . . կարծեցի թէ ան է . յ.  
հիմա շարունակէ ականջս քեզի է :

ՖԻԿ : Մասրիտ դառնալուս նո-  
րէն գրագիտական տաղանդս փորձել  
ուզեցի , եւ թատրոնը ընտրեցի իր-  
եւ պատուարժան ասպարէզ մը . . . .

ԿՈՄՄ : Է՞ն , շատ մի երկնցուներ :

ՖԻԿ : (Պատասխան տալու տաեն , կոմը  
աւելի ուշի ուշով վանդակները կը գիտէ)  
Յիրաւի կը զարմանամ որ ինչժամ հա-  
մար թատրոնական փորձս ձախորդ  
դնաց . վասն զի որչափ որ հանդի-  
սարանը շատ մը արրանեակներով  
լեցուցի , սանտիստոններու նման  
վարձկան ձեռքեր զնեցի , անձայն  
ծափահարութիւն պատճառող բաներ ,  
ինչպէս թամթպան , գաւազան ար-  
գիլեր էի , եւ ճշմարիտը ըսելով  
զեռ խաղը չմաղած բոլոր հան-  
դիսականք յաջողութեանս բարե-  
մալթու էին , բայց դարձեալ ինչ-  
պէս եղաւ չգիտեմ , կամ թէ ը-

բանսարկութեան թոյնը . . . :

ԿՈՄՄ : Համակըցայ . բանսարկութեամբ հեղինակը թաւալզլոր բերին :

ՖԻԿ : Ենչպէս որ ամեն հեղինակի ալ ճակատագիրն այս է : Բայց ինչ վիաս ունի . ծափ զարնելու տեղ սուրբին թարերգութեան . թէ որ անդ տմբն ալ նոյն համուխականները այս տեղու գումարեմ, ես զիտեմ ինչ պիտի ընեմ . . . :

ԿՈՄՄ : Անշուշտ մահու չափ պիտի ձանձրացունես զամոնք վրէժդ առնելու համար :

ՖԻԿ : Ա՛յս, թշուառականներ, որչափ թիւնալից ոխ կայ որտիս մէջ :

ԿՈՄՄ : Մի, մի հայնոյեր. գատաստանական ատեանի մէջ անդամ դատարուները անփծելու համար մինակ քսան եւ չորս ժամ կուտան :

ՖԻԿ : Թատրոնին մէջ քսան եւ չորս աարի ունինք . մարդուս կեանքը չիբաւեր անբաղդ հեղինակի մը վրէժը փարատելու :

ԿՈՄՄ : Գիկարօ, քու զուարթուն բարկութիւնդ զիս կը զուարճացընէ . Բայց մոռցար ըսելու թէ որուն դրդմամբ Մատրիտէն ելար :

ՖԻԿ : Իմ պահապան հրեշտակիս, վսիմափայլ Տէր լմ, որ զիս նորէն երջանկացոց առջեւդ հանելով . Երբ տեսայ որ Մատրիտի մէջ զրադիտական ասպարէզը զիշատիչ գալերու որջ դարձեր է եւ իրենց մուլեզնութեամբը ամենուն ծաղը ու ծանակ եղեր են, երբ զիտեցի որ առ հասարակ գրագիտաց մորթը ծակող, կճող, սողուն, զետուն, մժեխ, տղուկ, կրիտիս, բանսարկու, զըրածախ, լրագիր, քննիչ եւ այս

գունակ պիծակներու խումբ մը, այն զրագէաններուն ծուծը հաներ եւ զըրալունուն փուքրիկ ըղեղն ալ հատցուցեր են, ես ալ զրիչս մէկդինեանցի, ինքիզինքէս յուսակտուր, ուրիշներէ զզուած, պարտքի տակ ընկըզմած՝ եւ անարծաթիթիչ բժիշկի պիչս Մատրիտէն ելայ . մասածելով միամուգամայն որ ածելիիս օգտակար եկամուաը զրչին բերած սին ու սընոտի փառքէն զերամնծար է: Ուստի ծրաբս շալակս զարկի, Գասակյլ, Մանչ, Մօռէնա, եւ ուրիշ մեծ ու պզափիկ քարչաք ու զիւզ փիլիսոփայօրէն պարտեցայ: Տեղմը չնորհալիր ընդունելութիւն գտնելով անզին բանս մտնելով բայց միշտ արկածներու առջեւ անվեներ եւ աննկուն կերեւէի: Ո՞րը գովեստ, ո՞րը պարսաւ, ո՞րը ծնծ կուտար ինծի, հովաչարժակներեւի մը պիչս ժամանակին բերմանց կը յարմարէի, մերթ վիշտ, մերթ բերկրութիւն կրելով. իմնդերուն քթէն բռնելով անդզամներուն բերնին չափը տալով թշուառութեանս վրայ ինդալով եւ ամենուն ալ մօրու քը քերթելով վերջափէս հոս Սէվլյլ հասայ եւ հաստատուեցայ: Հիմայնորէն պարաստեմ ձեր Վանմութեան ծառայելու եւ ձեր հրամանին սպասելու:

ԿՈՄՄ : Այս շէն ու զուարթ փիլիսոփայօրթիւնը ո՞վ սորվեցուց քեկ:

ՖԻԿ : Թշուառութեան ընտանութիւնս: Հոգ, ցաւ, վիշտ մը զգալուս կամ զուշակելուս պիչս կսկսիմ անոր վրայ ինդալ, որպէս զի լալու չստիպուիմ: Բայց դաքանդագար սա կողմը ինչու կը նայիք:

ԿՈՄՄ : Շուտ փախչինք:

ՖԻԿ : Խնչմաւ համար :

ԿՈՄՄ : Թշուառական, ետեւէս եւ

կոմիտ, զիս մասնելու միջաք ունիս :  
(Կը պահութին)

### ՏԵՍԻԼ Գ.

#### ՇԱՐԹԱՄ, ՎԱՐԴՈՒՀԻՆ

(Առաջին դատիկոնին վանդակը կը բացուի . Բարթոմէ և Վարդուհի պատուհանը կը նստին) :

ՎԱՐԴԻ : Քանի ախորժելի է մասքուր օդ ծծելը . սա վանդակն ալ տարին անդամ մը հաղիւ կը բանանք:

ԲԱՐԹԻ : Զեռքիդ թուղթը ի՞նչ է :  
ՎԱՐԴԻ : Ջայնաւոր գահատուիս յօրինած անօգնությունը ինը անուն երգին նուագներն են :

ԲԱՐԹԻ : Ի՞նչ ըսել է Անօգուտ ըդշուշութիւն :

ՎԱՐԴԻ : Նոր կատակերգութիւնն մը :  
ԲԱՐԹԻ : Անտարակից նոր զաւեցամքը, նորանար յնորք մըն է :

ՎԱՐԴԻ : Յիրաւի ես ալ չգիտեմ :

ԲԱՐԹԻ : Եօ՛ֆ, Եօ՛ֆ, մեր բանը ալ լրագրաց եւ գրագիտաց ձեռքը մնացեր է, այս ի՞նչ բարբարս դար, այս ի՞նչ . . .

ՎԱՐԴԻ : Կախատինք չի մնար որ մեր խեղճ դարին գէմ չարձակես :

ԲԱՐԹԻ : Եերէ համարձակութեանըս, այս դարս ի՞նչ գովելի բան ծնած ունի, բայց եթէ ամեն տեսակ մնափառանութիւն . ի՞նչպէս,

խորհելու, գրելու ազատութիւնն, կրօնից թոյտուութիւնն, ձգողութիւնն, երեքտրականութիւնն, պատաստատ, ընկերութիւնն, թատրոնն . . . :

ՎԱՐԴԻ : (Թուղթը ձեռքէն փողոցը կիշնու) Վայ, երգս, երգս վար ընկաւ

ուշաղրութիւնս քեզի տուած ատենաւ վազէ՛, Պարոն, շուտ վազէ՛ առ որ չի գողնան :

ԲԱՐԹԻ : Միթէ այսօր շարաթէ է, մարդս բոնածը լաւ բռնել պէտք է . . . (Պատուհանէն կը հեռանայ) :

ՎԱՐԴԻ : (Դէպ ՚ի ներս կը քաշուի և փողոցը մէկուն կը նշարէ) Շդ . . . շդ . . . (Կոմնը կերմէ) Շուտ, շուտ սա թուղթը վերցուր եւ աներեւոցիթ եղիր : (Կոմնը ցածկելը, թուղթը առնելը ու քաշուիլը մէկ կընէ) :

ԲԱՐԹԻ : (Ցունէն գուրս կելլայ և կըս-կըսի որոնել) Ուրէ թուղթը, թուղթ, մուղթ չի կայ հու :

ՎԱՐԴԻ : Պատուհանին վարեւը նայէ՛, պատին տակովը, ասդիս . . . մնողնու . . .

ԲԱՐԹԻ : Վարձքդ կատար, այս ի՞նչ աղուորդոծի կըսաղեցնես զիս . ուշին աս տեղէն մէկը անցած առած է զայն :

ՎԱՐԴԻ : Ես անցնող դարձող մը չի տեսայ :

ԲԱՐԹԻ : (Խնչնիրենը) Խակ ես խելքիս մեռնիմ որ ականջներս կախեր կը վնասուեմ : Բարթամ, յիրաւի խենդ ես . այս դէպքը ականջիդ ող ըլլայ որ ուրիշ անդամ վանդակը չի բանաս : (Ներս կը մտնէ) :

ՊԱՐԴ. (Ու գեռ պատուհանն է) ԹԵՂ-  
ԱՎԱՌՈՒԹԻՒՆՍ միայն ըրածս կը նայ  
արդարացնել : Երբ այսպէս միայնիկ ,  
փակուած՝ եւ զղուելի մարդու մը հա-  
լածանքը կը քաշեմ , միթէ յանցմնք  
է գերութենէ ազատելու համար այս  
ըրած փարձո :

ԲԱՐԹ. (Պատուհանը կերեկ) ՆԵՐԱ-  
ՄԹԻՔ , տիրուհիս , ներս : Երգդ կոր-  
պընցնելուդ պատճառը ես եմ . բայց  
հաւաստի եղիլոր որ այս առաջննն ու  
վերջինն է , այսուհետեւ այսպիսի  
առիթ մը ձեռքդ պիտի չանցունեն  
(Պատուհանին վանդակը կը կզու) :

### ՏԵՍԻԼ Դ.

ԿՈՄՄ , ՖԻԿԱՐԾ (ԶԳՈՒՉՈՒԹԵԿԱՄԸ ՆԵՐԱ կը մանէ)

ԿՈՄՄ : ՆԵՐԱ գացին , մարդ չի կայ ,  
հիմա քննենք սա երգը . անշուշտ  
խորդաւոր իմաստ մը ունի . ահա  
առօնակ մը կայ :

ՖԻԿ. Անշաւշտ ծերունին անօգուստ  
զգորդուքեան իմաստին նու ըլլալը  
հիմայ պիտի համայնայ :

ԿՈՄՄ : (Աշխաժավ կը կտրդոյ) «Զեր ե-  
անդը իմ հետաքրքրութիւնս կը  
չարժէ . դաստիարակս դուրս ելե-  
լուն պէս այս նուազին նպանակին  
վրայ սկսէ անտարբեր կերպով մը  
երգել թէ ի՞նչ անուն , վիճակ եւ  
գիտաւորութիւն ունիս դուն : որ այս  
պէս յամառութեամբ թշուառ Վար-  
դուհին կապուեր ես » :

ՖԻԿ. (Վարդուհին ձայնը կեղծելով)  
Երգս . երգս վար ընկաւ , վազէ ,  
վաղէ առ : (Աը ծիրազի) չէ , հէ , հէ ,  
հէ . ան , կանայք , սա կանաքը .  
Կուղնս աստուցմէ ամենէն միամիտը  
ամենէն նարագէտ ընել , զանի կը-  
պակի տակ փակէ :

ԿՈՄՄ : Իմ սիրական Վարդուհիս ,  
ՖԻԿ. Տէր իմ , դիմակիդ նշանա-  
կութիւնը ալ գաղտնիք մը չէ ինծի  
համար . խելքս հիմայ հասաւ որ հե-  
ռաւանց հեռաւ սիրահարեր էք :

ԿՈՄՄ : Հանելուկին մէկ ծայրը դը-  
տար , բայց թէ որ թոյլ բերանդ . . .

ՖԻԿ. Ես , թոյլ բերանդ եմ : Նս  
հաւաստարմութիւն ցուցնող եւ նոյն  
օրը զրժող մարդոց պէս մեծ մեծ  
չեմ ջարդեր իմանձնանուիրութեանու  
վրայ : Մինակ խօսք մը ունիմ , շա-  
հուս համար զերիդ կըլլամ . ահա  
ամեն բան ասով կշռեցէք , եւ . . .

ԿՈՄՄ : Լաւ , լաւ . ուրեմն զիտ-  
ցիր որ վեց ամիս առաջ Մատրիտի  
մէջ պատահամամբ նորափթիթ եւ  
գեղանի օրիորդի մը հանդիպեցայ . . .  
այս օրիորդը ահա հիմա տեսար :  
Գաղքին մէջ անկին չի ձգեցի , ըն-  
դունայն վնստել տուի : Քանի մը օր  
կայ իմանալս որ այս աղջկան անու-  
նը Վարդուհի է , ազնուական տեսէ-  
մէ , որը եւ այս գաղքիս Բարձամ  
անուն ալեւոր բժիշկին հետ կար-  
գուեր է եղեր :

ՖԻԿ. Յիրաւի , նկարագրածդ գե-  
ղեցիկ թունիկ մըն է , բայց բոյսէն  
հանեն է դժուար բանը . Ձեղի ով  
քսաւ որ բժիշկին հետ ամուսնա-  
ցեր է :

ԿՈՄՄ : Ամեն մարդու բերանն է :

ՖԻԿ. Մատրիտէն դառնալուն

նոյն ինքն բժիշկը այդ պատմուա  
թիւնը հնարեց կնամող պարոնները  
պատրելու մտօք . տակաւին իր ա-  
շակերտուհին անպատկ է , բայց  
շատ չանցնիք վշեղէն . . .

ԿՈՄՄ : (Աշխաւժութեամբ) Ա՛ն , ցան-  
կալի լուր . Բնչ , գեռ պատկուած  
չէ , ես որ անոր բազդին վրայ կող-  
բայի , եւ կարելցութիւնս պիտի յայտ-  
նէի ուրեմն նա ազատ է եղեք . խընդ-  
րեմ ժամանակ չանցնենք , պէտք է  
որ սէրս յայտնեմ եւ պատրաստուած  
գարանէն զինքը հեռացնեմ : Ֆիկա-  
րօ , միթէ դու կը ճանչնամ անոր  
դաստիարակը :

ՖԻԿ : Հօրս մօրս պէս :

ԿՈՄՄ : Խնչ տեսակ մարդէ է այն

ՖԻԿ : (Եռանդով) Աղուոր , գիրուկ ,  
կարձ , թարմ ծերունի մընէ , մոխ-  
րագոյն մազով , լեցուն մարմնով ,  
նենդաւոր գլխով , ածիլուած դէմքով  
փառւն արտով որ օձի պէս կը խայթէ ,  
ազիսի պէս արիւն կը ծծէ , ամսի  
պէս կը գոռայ կատուի պէս ալ կը  
մրմինջէ :

ԿՈՄՄ : (Անհամբեր) Ես կերպարան-  
քը տեսայ . բուն բնաւորութիւնը  
բնչպէս է :

ՖԻԿ : Առկեզին , կծծի , սիրատենջ  
եւ յետին ծայր նախանձ իր սանին  
վրայ , որուն մահու չափ ատելի է ,

ԿՈՄՄ : Ըսելէ թէ հաճելի ձիքեր . . .

ՖԻԿ : Քնաւ չունի :

ԿՈՄՄ : Աքանչելի բան , հապա  
արդարապէր է արդեօք :

ՖԻԿ : Այն չի կախուելու չափ ար-  
դարապելութիւն ունի :

ԿՈՄՄ : Աս ալ աղէկ , ըսել է թէ  
միր երջանկութիւնը ձեռք ձգել  
աշխատելու ասեն անզդամ մ'ալ  
պիտի պատմենք . . .

ՖԻԿ : Այս նկատմամբ թէ մաս-  
նաւորի եւ թէ ընդհանուրի օգուա-  
տը մտածել է : Տէր իմ , գերանիւաշ  
չը բարոյականս :

ԿՈՄՄ : Ջրսիր որ յանդուգն եւ ի-  
դասէր մարդիկներէ վախնալով իր  
տանը դուռը գոց պահելու սովո-  
րութիւն ունի :

ՖԻԿ : Այն , ձեռքէն գայ դրան  
տեղ պատ կը քաշէ :

ԿՈՄՄ : Ե՛ն , աս գէշ լուր մընէ . իսկ  
դուն անոր տան մէջ ինչպէս պիտի  
մտնեմ :

ՖԻԿ : Խնչեր կը հարցընէք . նախ  
սա գլուցիք որ բնակած տունս քը-  
միշկինն է եւ գրեթէ ձրի՞է :

ԿՈՄՄ : Հա , հա :

ՖԻԿ : Այն , իսկ ես փախարէն տա-  
րեկան վարձք տասը ոսկի տալու  
խոստացած եմ , բայց այս խոստ-  
մունքս ալ ձրի է :

ԿՈՄՄ : (Անհամբեր) Խնչ , միթէ  
դուն անոր տան վարձուորն ես :

ՖԻԿ : Ո՛չ միայն վարձուորը , այլ  
եւ իր սափիրէլ , իր վերաբոյքը , իր  
գեղագործն եմ : Առանց իմ հրամա-  
նիս անոր տան մէջ ոչ ածելի կը  
շարժի , ոչ գեղ կառնուի , եւ ոչ  
քիթ կարիւնի :

ԿՈՄՄ : (Զանի գրեկուով) Ա՛ն , իմ բա-  
րեկամս , գու իմ պահապան հրեշտա-  
կըս , կարապետ պիտի ըլլաս :

ՖԻԿ : (Մեկուսի) Զարումնալի աշ-  
խարհ , նայէ մարդս իր օգտին հա-  
մար որչափ վերէն վար կիջնէ : Խ-  
րաս որ տաք գլուխ մարդիկ իմ բա-  
նիս շատ կուգան :

ԿՈՄՄ : Բարեբաղդ Ֆիկարօ , գի-  
տան արդեօք դու քանի երջանիկ  
ես որ իմ վարդուհիս տեսմելու ա-  
ռիթ ունիս :

ՖԻԿ: Այս ավրահարի խօսք է, ես  
տամննելին բան ող չեմ զգար. եթէ  
կուզէք իմ տեղս տնցիք:

ԿՈՄՄ: Արդեօք Վարդուհին քո-  
վէն լրտեամները հեռացնելու հսար մը  
շկամ:

ՖԻԿ: Իմ մտմուքս ալ ատ է :

ԿՈՄՄ: Շատ չէ, մինակ տառն  
երկու ժամուան համար Վարդուհին  
մինակ դանել կուզէի :

ՖԻԿ: Ըսելը դիւրին է. բայց պի-  
տի դիսնաս որ մինչեւ որ մարդիկը  
իրենց յատուկ շահովը չըզբաղեցը-  
նէք, ուրիշին շահուն վնասելէն  
չեն դադրիր:

ԿՈՄՄ: Գիտեմ, բայց Բնչ ըսել  
կուզես:

ՖԻԿ: (Մամտալով) Ըսել կուզեմ  
թէ արդեօք իմ դեղագործութիւնս  
անմեղ միջոց մը չի կրնար . . . .

ԿՈՄՄ: Անօրէն :

ՖԻԿ: Զէ մի կարծէք թէ վնասե-  
լու մտօք կըսեմ. արդէն դեղի կա-  
րօս են. իմ մի միայն, միտքս բոլոր  
անցիքը դեղել է :

ԿՈՄՄ: Բայց եթէ բժիշկը կասկածի  
երթայ ան ատենը բանդ ուր կեր-  
թայ :

ՖԻԿ: Այնպէս արագ արագ շար-  
ժել պէտք է որ կասկածելու ժա-  
մանակ չունենայ : Յանկարծ հիա-  
նալի դիւտ մը միտքըս ինկաւ :  
Գիտէք որ արքայազնին գունդը հոս  
Աչվիլ պիտի դայ :

ԿՈՄՄ: Զօրապետը իմ արտակից  
բարեկամն է :

ՖԻԿ: Շատ լաւ. ուրեմն յանձնա-  
քարական գրով մը բժիշկին ներկայա-  
ցէք, նա ուզէ չուզէ ձեզի օթեւան  
մը կուտայ. իսկ մնացածին հոգը իմ  
գըստ թողէք :

ԿՈՄՄ: Սքանչելի հսար :

ՖԻԿ: Մանաւանդ թէ անպատեհ  
չըլար թէ որ գլուխնիդ փոքր ինչ  
գինիին շոգիովը տաքցունէք :

ԿՈՄՄ: Խնչու համար :

ՖԻԿ: Եւ շուտով ձեր նպատակին  
կը համնիք :

ԿՈՄՄ: Բայց ինչու համար :

ՖԻԿ: Որպէս զի չի կասկածի, եւ  
զձեզ քնանալու աւելի հակամէտ  
գանէ քան թէ զաւեր գործելու :

ԿՈՄՄ: Գերազանց նախատեսու-  
թիւն : Բայց գուն այս գերը իս  
տեղս խաղաս չըլլամ :

ՖԻԿ: Յս, դուք որ անծանօթ էք  
փառք տալու էք թէ որ անոր սուր  
աշաց առջեւ չի մասնուիք . ուր մը-  
նաց ես, որ ինչ ծաղիկ ըլլալս գի-  
տէ :

ԿՈՄՄ: Իրաւունք ունիս :

ՖԻԿ: Կարելի է որ այդ ձեր դըժ-  
ուարին խաղը խաղալու կարող  
չէք . . . կընաք արբշիու ձիաւոր  
մը . . . :

ԿՈՄՄ: Սիթէ զիս ծաղլել կուզես:  
(Գինովի ձայն մը կեղծելով) Սիթէ  
Բարթամ բժիշկին տունը հոս . . .  
չէ . . . մի բարեկամ :

ՖԻԿ: Քաջ է քաջ, մինակ որունք-  
նիդ փոքր ինչ աւելի շարժուն եւ  
դողդոջուն ըլլալու են : (Աւելի արեց-  
եալ կերպով) Հու . . . ս չը մի . . . տու-  
նը . . . :

ԿՈՄՄ: Կորիր թշտառական, ող-  
լինքորի գինովութիւն է այդ :

ՖԻԿ: Աղէկն ալ այն է . զուար-  
թութեան արդասիքն է :

ԿՈՄՄ: Ահա զուոր կը բացուի :

ՖԻԿ: Մէկ հոգին է . մինչեւ հե-  
ռանալը ասկէց փախչնաք :

ՏԵՍԻԼ. Ե.

ԿՈՄՄ, ՖԻԿԱՐՈ, (Պ-ՀԱՆՉԱԹԱԾ) ԲԱՐԹԱՑ

ԲԱՐԹՈ: (Դաւրս ելելով, տան դարձած  
կը խօսի): Ես հիմա խակոյն կը դառ-  
նամ. Ինչ անմտութեամբ վար ին-  
ջայ թուղթը վնսուելու: Աղաչել  
ականցոն պէս կասկածիլ պէտք էր  
որ բան մը կայ... բայց վասիլը

ինչու այսպէս ուշացաւ գալու, և  
քը ամեն բան կարգի պիտի զնէր  
վաղուան ամունութեանս գաղտնա-  
պէս կատարուելուն համար եւ գեռ  
պիտի գայ. երթամ նայիմ ինչու չե-  
րեցաւ,

ՏԵՍԻԼ. Զ.

ԿՈՄՄ, ՖԻԿԱՐՈ

ԿՈՄՄ: Ի՞նչ էր լսածս, ուրեմն  
վաղը Վարդուհին հետ գաղտնի  
պիտի ամունանայ:

ՅԻԿ: Տէ՛ր իմ, որքան յաջողելու  
դժուարութիւնը նոյնքան գործին ձեռ-  
նարկելու հարկաւորութիւնը կաւելնայ,  
ԿՈՄՄ: Բայց իր ամունութեան  
գործակատար պարոն Վասիլ մար-  
դը մվ պիտի ըլլայ:

ՅԻԿ: Թշուառականին մէկը, որ  
Վարդուհին երաժշտական դաս կու-  
տայ. պարճենիկոտ, նենգամիտ, վաս  
եւ ոսկի համար հաւատքը ուրա-  
ցող անձին մէկը. ան դիւրաւ կըր-  
նանք որսալ... (Վանդակը նայելով)  
Ահ, ... ահա կերեւի.

ԿՈՄՄ: Ո՞վ

ՅԻԿ: Վանդակին ետին նայեցէք,  
ահա. չէ, մի նայիք, իմուրեմ, մի  
նայիք.

ԿՈՄՄ: Ի՞նչու համար :

ՅԻԿ: Արդէն ինքը ձեզի չի դրեց  
որ երդէք ուրեմն անտարբեր կեր-  
պով մը սկսէք երգել, պարզապէս  
երգելու համար. օ՞հ, ահա, ահա:

ԿՈՄՄ: Ոլովինեալու առանց զիս

ճանչնալու իմ վրաս համակրութիւն  
մը կզգայ, այս իմ կեղծեալլէնսոր ա-  
նունս պիտի չի թողում Խորհրդաւոր  
սիրոյ մը անուշութիւնը որչափ  
մեծ է: (Վարդուհին նետած թուղթը  
կը բանայ) Բայց այս եղանակին վը-  
րայ ինչպէս երգելու է. ես նախ եւ  
առաջ ոտանաւոր շինել չգիտեմ:

ՅԻԿ: Խելքիդ փշածը ըսէք  
եւ հաւատի եղիք որ գէշ չը և  
Սիրոյ մէջ շատ անգամ միտքէն ծը-  
նածը սիրոս կը խօսի... Առէք  
նայիմ սա իմ կիդարս:

ԿՈՄՄ: Ի՞նչ ընեմ, քանի որ զար-  
նել ալ այնքան լաւ չգիտեմ:

ՅԻԿ: Միթէ ձեզի պէս մարդ մը  
բան կայ որ չգիտնայ, Մատերով  
զարկէք, պղան, պղան, պղան...  
միթէ լսուած բան է Աէվլիլի մէջ  
առանց կիդարի երգել. աչքերնիդ  
բացէք, տէր իմ, ասաւ թէ ոչ օտա-  
րական ըլլանիդ կը յայտնուի: (Անի-  
կարօն պատուհանին տուի գէպ ՚ի պատուին  
կը փակի):

ԿՈՄՄ: (Ճեմ առնելով կերպէ կիդարի  
ձայնին),

ՆՈՒԱԳ Ա.

Այս է քու հրամանդ , կուզես զիս ճանչնալ ,  
թէեւ անծանօթ , քեզ կը պաշտէի .  
Անունս տալով ինչ կրնամ յուսալ ,  
Ո՞ գիտէ , խօսքիդ՝ կը պարտիմ անսալ :

ՖԻԿ : (Յած ձայնավ) Ըստիր , սքանչելի , տէր իմ , սիրա առէք .

ԿՈՄՍ:

ՆՈՒԱԳ Բ.

Լէնտօր է անունս , ծնունդս գոեհիկ ,  
իմ ոխտ եւ փափաք պարզ են եւ համեստ .  
Ա՛ն , ինչու չունիմ կարդ չնաշխարհիկ ,  
Որ քեզ ընծայեմ հրեշտակ անուշիկ .

ՖԻԿ : Վատանան նայէ . Ես որ բանաստեղծութեամբ կը պարծիմ ասկից  
աւելի ալուոր ոտանաւորներ չեմ կրնար յօրինել :

ԿՈՄՍ:

ՆՈՒԱԳ Գ.

Հոս ամեն առտու՝ սրտահոս ձայնով ,  
Աէրս պիտի երգեմ , թէեւ եմ անցոյս .  
Իմ միակ իղձ է , զո՞ կալ քու տեսքով  
Ո՞ր էր եւ քո սիրտ վառէր նոյն իղձով :

ՖԻԿ : Ա՛ն . արդարեւ այս վերջին  
նը գերազանց է ... (կը ծռի և իր  
աերով հանդերձին ծայրը կը համբաւէ):

ԿՈՄՍ : Ֆիկարո :

ՖԻԿ : Վ սեմափայլ տէր իմ :

ԿՈՄՍ : Արդեօք ձայնս լսեց : (Վար-  
դուհին ներսէն կերդէ և պին միջոցին  
պատուհան մը աղմկով կը դոցուի):

ՖԻԿ : Հիմայ չըք կարծեր որ ձեր  
ձայնը լսած ըլլայ :

ԿՈՄՍ : Պատուհանը գոցեցին . կար-  
ծեմ թէ տունը մարդ մը մտաւ :

ՖԻԿ : Ա՛ն , խեղճ աղջիկ . ինչպէս  
կը դողդողայ երգելու ատենը : Տէր  
իմ , կերեւի թէ բանուեցաւ :

ԿՈՄՍ : Ա՛ն , ինչ չնորհալի եւ  
խմաստալի կերպով կերդէ , ֆիկարո

կը յուսան որ իմ կինս ըլլալու յօ-  
ժարի :

ՖԻԿ : Կը յուսամ , ապահով եմ  
որ մահը աչքը կառնու զձեղ առ-  
նելու համար :

ԿՈՄՍ : Ուրեմն այժմէն կեանքո  
վարդուհիին կուխտեմ . պարսն Ֆի-  
կարո , խօսքս խօսք է : Վարդուհին  
իմ կենակիցս պիտի ըլլայ եւ թէ  
որ իմ խորհրդիս գործակից զանուիս  
եւ անունս չի յայտնես , այն ժա-  
մանակ ... 'ի հարկէ միտքս հաս-  
կըցար , զիս լսու կը ճանչես . . . :

ՖԻԿ : Այս կը ճանչեմ եւ ձեր հր-  
ամանին ծառան եմ : Օն ֆիկարօ ,  
տղաս բաղդդ բացուեցաւ :

ԿՈՄՍ : Առկից քաշուելու ժամա-

նակն է :

ՖԻԿ: (**Աշխաւժով**) Ես այս տունը կարող եմ մտնել, հոս իմ արհեստիս զօրութեամբը եւ մոդական գաւազանով լամովս ամեն բան պիտի փոփոխեն։ Այս, տան սրատես լրտեսները չլացնել, ոչը գրգռել, նախանձը մուլրել, դարաններ եղծել եւ արգելքներ տապալել, իմ յատուկ գործս պիտի ըլլայ։ Իսկ դուք, Տէր իմ, իմ տունս գացէք, զինուորական հագուստ հագիք, յանձնարարական գիրն առէք եւ ձեր գրպանները ուկիով լեցուցէք։

ԿՈՄՄ: Ուկին որո՞ւ համար կուզես։

ՖԻԿ: (**Աշխաւժով**) Ե՞ն, տէր Աստուած, ոսկի, ոսկի պէտք է։ այս է ամեն տեսակ մեքենայութեան շարժիչը եւ ոգին։

ԿՈՄՄ: Մի բարկանար ֆիկարօ։ շատ մը ոսկի պիտի առնեմ հետո։ ՖԻԿ: (**Երթալով**) Տէր իմ քիչ ժամանակէ զձեղ կուգամ գտնելու։ ԿՈՄՄ: Ֆիկարօ։ ՖԻԿ: Ի՞նչ կը հրամայէք։ ԿՈՄՄ: Վիդարդ ո՞ւր կը ձգեռ։ ՖԻԿ: (**Կը դունայ**) Խելքս գլխէս ցնդեր է։ նայէ կիդարս մոռնալու էի։ (Գնալով)։

ԿՈՄՄ: Բայց խանութդ մւր է, չըսիր թշուառական։ ՖԻԿ: (**Դառնալով**) Ե՞ն, մկ չզիտեր խանութս։ Ասկից քանի մը քայլ անդին է։ կապուտ ներկուած, կապարագոյն ապակիով։ նշանակն է վեր ցցուած երեք թիակ, ձեռք մը՝ մէջ տեղը աչք մը նկարագրուած։ (Կը ձգէ կերթայ)։

## ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

(Տեսաբանը Ալարքուչին ունեակը կընծայէ։ Ներսի գին եզած զատաւհանը վանդակով մը դոցուած է)։

## ՏԵՍԻԼ Ա.


ԱՐԱՐՈՒԴԻ (**Աստանձին, մամ ՚ի ձեռին, ուեղանին վրային թուզին հասանու և կ'ոկու գրել**)։

ՊԱՐԻ: Մարինան հիւանդ եւ բոլոր սպասաւորք տան մէջ զբազած են։ ուստի նամակ գրելս մարդ չի կրնար տեսնել։ բայց Ի՞նչ կըսեմ։ թերեւա այս պատերն ալ աչք եւ ականջ ունին, եւ կամ իմ Արկոս (2) չար վնտել մը կը սրահէ որ ամեն

բան անոր ականջը կը հասցւանէ։ Վասն զի ամենաթեթեւ խօսքէս եւ եւ շարժուածքէս ներքին դիտաւարութիւնս խալոյն կը թափանցէ։ . . . ահ, լէնաօր։ (Նամակը կը զնուէ) Գուցենք, շուտ գոցենք սա նամակը, թէեւ չգիտեմ թէ Երբ եւ որո՞ւ ձե-

աօք զանի տեղը պիտի հասցունեմ :  
Վանդակիս եաեւէն քիչ մը առաջ  
անձկանոք կը դիտէի որ նա ֆիկարօ  
սափրիշին հետ երկար բարակ կը

խօսէր : Սա ֆիկարօն լաւ մարդ մըն  
է եւ երբեմն ինձի կարելից եղած  
է : Եթէ կարելի ըլլար հետը անդամ  
մը տեսնուիլ ուրիշ բան չէի ուզեր :



### ՏԵՍԻԼ Բ.

ՎԱՐԴՈՒՀԻՆ, ՖԻԿԱՐՕ

ՎԱՐԴԻ Վ. մյ , պարմն ֆիկարօ . որ-  
շափ երջանիկ եմ զքեզ տեանելուս ։

ՖԻԿԱՐՕ : Աղնիւ օրիորդ, թնչպէս է  
ձեր առողջութիւնը :

ՎԱՐԴԻ : Այնքան աղէկ չէ , պարմն  
ֆիկարօ , ձանձրութենէ կը հալիմու  
կը մաշիմ :

ՖԻԿԱՐՕ : Կը հաւատամ . ձանձրութիւ-  
նը մինակ յիսարները կը դիրցունէ :

ՎԱՐԴԻ : Բայց քիչ մը առաջ վարը  
որո՞ւ հետ այնքան տաք տաք կը  
խօսակցէիր . ձեր խօսքը չէի լսեր  
իրաւ , սակայն . . . .

ՖԻԿԱՐՕ : Այն , աղգական երիտասար-  
դի մը հետ , որ մեծ մեծ յոյսեր կու-  
տայ եւ ինքը 'ի բնէ ուշիմ , զգայուն ,  
տաղանդաւոր եւ վայելչադէմպատա-  
նի մըն է :

ՎԱՐԴԻ : Արդարեւ շատ գեղեցիկ  
է . իսկ անունը . . . .

ՖԻԿԱՐՕ : Անունը է . ունեւոր  
չէ իրաւ , բայց եթէ Մատրիտէն շը-  
տապաւ չմեկնէր շահաւոր պաշտօն  
մը կրնար ձեռք ձգել :

ՎԱՐԴԻ : (Վառվառն կերպով) Ո՞հ ,  
պարմն ֆիկարօ , անոր համար դործք  
պակաս չէ . այնպիսի պատանի մը  
անդործ եւ անժանոթ մնալու համար  
սահմանուած չէ :

ՖԻԿԱՐՕ : (Մեկուսի) Եփելու վրայ է  
դործք : (Բարձր) Ի՞՞նչ օկուս . մեծ  
պակասութիւն մը ունի որ իր յա-

ռաջադիմութեան միշտ խոչնդուն  
պիտի կանգնի :

ՎԱՐԴԻ : Պակսութիւն մի . պարմն  
ֆիկարօ , ասո՞յդ է ըսածդ :

ՖԻԿԱՐՕ : Այո , սիրահարած է :

ՎԱՐԴԻ : Այրահամը է . եւ միթէ այս  
պակսութիւն մըն է :

ՖԻԿԱՐՕ : Նր անբաղդութեան նկատ-  
մամբ պակսութիւն է :

ՎԱՐԴԻ : Ա՞հ , քանի անիրաւ է բաղ-  
դը . բայց արդեօք իր սիրունոյն  
անունը յայտնեց քեզ . աններելի հե-  
տաքրքրութեամբ մը կը փափա-  
քէի . . . .

ՖԻԿԱՐՕ : Օրիորդ , թերեւս այսպիսի  
ծածուկ բան մը ամենուն յայտնեմ ,  
բայց ձեզի , ոչ երբէք :

ՎԱՐԴԻ : (Աշխաժով) Ինչու համար ,  
պարմն ֆիկարօ . ես ծածկապահ եմ ,  
պատանին քու աղգականդ է . ուս-  
տի անոր լաւութեան ցանկացող եմ  
գիտես . . . ուրեմն , ըսէ նայիմ :

ՖԻԿԱՐՕ : (Անօր երեսը պինս պինս նայե-  
լով) Լաւ ուրեմն , աչքիդ առջեւը  
բերէք ամենասիրուն փոքրիկ օրի-  
որդ մը , անուշ , քնքուշ , գողա-  
րիկ , թարմ , ախորմելի , ոսուլներք  
մանր մանր , հասակը չնորհալի , թե-  
ւերը կլորիկ , բերանը վարդագոյն ,  
եւ հապա այն ձիւնի պէս մատու-  
ները , այն ակռաները , այն հրալիք  
աչուլները . . . .

ՊԱՐԴ: Այդ աղջիկը արդեօք այս  
քաղմբու կը բնակի .

Ցիկ: Այս թաղիս մէջ :

ՊԱՐԴ: Կարելի է այս փողոցին մէջ :

Յիսուս Խնձօմէ քանի մը քայլ հեռու կը գտնուի :

ՎԱՐԴԻ ԱՇ, ԲՆՀ զմայելի բան...  
ազգականիդ համար. հիմա այս օ-  
րիոդին անունն է ...

Յիսուս դեռ անսունը չի տուի :

ՊԱՐԴԻ : (ԵԱ-ԹՆԴԱՎ) Մինակ այդ  
մոռցար պարոն Ֆիկարօ, պիտի ը-  
սթս . շուտ, շուտ . . . թէ որ մէջը  
հիմա վրայ հասնի պիտի չի կրնամ  
իմանալ . . . :

Գիւն Անունը անողատնառ իմանալ  
կուզէք, լաւուրենին, այն օրիորդն  
է . . . դաստիարակիդ աշակերտու-  
հին :

ՎԱՐԴԻ ԱՅԼԻԵՐԱՊՈՒՀԻՆ :

Յիս : Այո, օրիորդ, պարսն Բար-  
թամին աշակերտուհին :

ՎԱՐԴԻ : (Ա. Հ. Մ. Ս. Ա. Բ. Ե. Խ. Ա. Բ. Ի. Պ.) Ա.'հ, Պարսն Ֆիկարո . . . չեմ հաւատար ըստածիդ :

Թիկ: Թողինք անձամբ գայ եւ ըստածն հաստատէ, ինչպէս որ կը բաղձայ:

ՎԱՐԴԻ Պարօն Ֆիկարօ, սիրառ  
թունդ կը հանեմ :

ՖԻԿ : Ալիբատդ թունտ կը հանեմ։  
Օրիորդ, կարծէի թէ աւելի պատես  
էք. ամեն բան լաւ կշուցէք. երբ  
մարդոս գէշութեան մը վախը կզգայ  
ի հարկէ վախին պատճառած գէ-  
շութիւնն ալ կզգայ, սա ալ գիտցիք  
որ մինչեւ վաղուան օրս զձեզ հըս-  
կող լրտեսներէն աղատած եմ.

ՎԱՐԴԻ. ԱՇ, թէ որ զիս կը սիրէ  
պէտք է որ հանգարած կենայ եւ  
փորձով համոզէ :

Յակ: Ե՛հ, ապնիւ օրիորդ, միթէ  
սէրն ու հանդարտութիւնը մի եւ  
նոյն սրտին մէջ կրնան ապրիլ. այս  
դարուս պատանիները այնքան թշշ-  
ուառ են որ կամ պէտք է ընտրեն  
սէրը առանց հանդստութեան կամ  
հանդստութիւնը առանց սիրոյ:

ՎԱՐԴԻ : (ԱՀԱՅԵԼՆԵՐԸ վար) ԿԵՐԵՆԻ թէ  
հանգստութիւնը առանց սիրոյ . . . :

Յիսէ Այն, շատ տաղոկալի բան  
մըն է, արդարեւ ինձ կը թուի որ  
առանց հանգստութեան սէրը աւելի  
չնորհալի է . . . ու թէ որ կին ըլ-  
լայի . . .

ՎԱՐԴ : (Եփոթութեամբ) Այս սույգ  
է որ օրիորդ մը չի կրնար արդի-  
լել բարեսկրտ մարդ մը վիճքը  
լարդեյու :

ՖԻԿ: ԱՀԱ ԱՄՆՈՐ ՀԱՅԱՍՏ ԱՊԳԱ-  
ԿԱՆԱ ալ ՀԱՎԱԼԱԽԱՆց կը յարգէ  
ոճել :

ՎԱՐԴ : Բայց, պարո՞ն Ֆիկարօ, թէ  
որ ելնէ անխոհեմութէւն մը ընէ,  
մնը կորատեան պատճառ պիտի ըլ-  
լայ :

Յակուս (Մէկուսի) Սեր Կորպուտեան  
(Բարձր) գէշ Հըլլար կարծեմթէ որ  
զբով մը պատուիրէք անոր . . . մը  
չափ մնծ, մնծ է նսամակի մը զօրու-  
թիւնը .

ՎԱՐԴՐ. (ԱՆԻՐ կը յանձնէս որդէն գը-  
բած գիշե) Այս գիրս նորէն զրելաւ  
ժամանակ չունիմ, բայց զայն անոր  
յանձնելու ատենդ դուն թերանացի  
ըսէ իմ կողմէս . . . Հի մոռնաս ը-  
սելու . . . (ԱԿՈՆԾ կը գնէ) .

Յեկ. Զայն ձոյն չկայ. Օրիորդ.

ՎԱՐԴՆ ԹԵ մի միայն մաքուր բա-  
րեկամութեամբ մը վառած եմ:

ՅԻԿ, Տարակոյս մի կայ, 'Ե՞՞արկե  
ոէրը ուրիշ լեզու ունի:

ՊԱՐԴԻ ԽՄԱԳՄԱՐԻ : Լոկ բարեկամուշ  
թենէ է ըրածս : Մինակ կը վախ-  
նամ որ չենէ դժուարութիւններէ  
վհատելով . . . :

ՖԻԿԻ: Այս, շրջմոլի հուր մըն է :  
Սակայն լաւ յիշեցէք տիրուհիս որ  
հովը հոս կայծ մը մարելու ատեն՝  
անդին ահագին կայծակներ կար-  
ծարծէ, ահա մենք ալ այս կայծակ-  
ներն ենք, թէ որ սիրոյ խօսքը  
միայն բանամ՝ այնպիսի փայլակներ  
կարձակէ բարեկամս, որ կարծես թէ

ես ալ այն ջերմութենէն պիտի բոր-  
բոքիմ . ես որ այնպիսի կրակներ  
կարհամարհեմ :

ՊԱՐԴԻ: Ա՛ն, դաստիարակիս ձայնն  
է : Թէ որ զքեղ հոս գտնէ . . . շուտ  
անդիի խուցը անցիր եւ կամացուկ  
մը վար իջիր :

ՖԻԿԻ: Սիրոդ համովարոտ պահէ:  
(Նամակը ցոյց տալով մեկուսի) Այս նա-  
մակը ամեն բանի տեղ պիտի բռնէ :  
(Կերթայ)

### ՏԵՍԻԼ Գ.

#### ՎԱՐԹՈՒՀԻ

ՊԱՐԴԻ: Մինչեւ դուրս ելլելը հո-  
կիս բերանս պիտի գայ . . . որչափ  
կը սիրեմ սա բարեմիտ Ֆիկարօն,  
առուղիւ ուղիղ մարդ եւ բարի ազ-

գական մըն է : Ա՛ն, ահա իմ բռնա-  
ւոր հասաւ, շուտ գործս ձեռք առ-  
նեմ : (Մոմը կը մարէ և բանած գործը  
առնելով կը նստի):

### ՏԵՍԻԼ Գ.

#### ԲԱՐԹԱՄ, ՎԱՐԴՈՒՀԻ

ՊԱՐԴԻ: (Բարկութեամբ) Ա՛խ, անէծք,  
անէծք իջնէ սա ապիրատ եւ անօրէն  
Ֆիկարօյին զլիսին, այս ինչ փորձանք  
է . միթէ ոտքս անէն դուրս հանելու  
չթմ որ այսպէս 'ի դարձիս միշտ . . .

ՊԱՐԴԻ: Պարոն, ինչու այսպէս  
բարկացեր ես :

ՊԱՐԴԻ: Այն անիծեալ սակրիչն է  
պատճառը, որ ակնժարթի մը մէջ  
բոլոր սպասառուներս անձարակ ըրեր  
ձգերէ եւ տուսս անկելանոց դարձու-  
ցեր է : Բռներ Արթուրնին թմբրեցու-  
թիչ դեղ մը, եւ Եռանդունին բռնդգա-

ցուցիչ ջուր մը տուեր է, Մարի-  
նային ոտքէն ալ արիւն առեր է .  
հապա սա ջորիէս ինչ կուզէ . . . խեղճ  
ամաստնին արդէն կուրցած աչքերուն  
վրայ ինչ դնէ աղէկի, ահագին սպե-  
զանի մը : Թշուառականը իր բոլոր ճի-  
գը կը թափէ որ հաշխալ մեծցունէ եւ  
ինձ ունեցած հարիւր ոսկի պարտ-  
քը զեղերովը փօխարինէ : Թող, թող  
անզգամը բերէ իր հաշխալ : Այս  
ինչ է . տանս մէջ մանող ելնող  
յայսնի չէ եւ կարծես թէ հասարա-  
կաց հրապարակ մը դարձեր է :

ՎԱՐԴԻ: Բայց, պարոն, քեզմէզ  
դատ ո՞լ կարող է ներս մտնել :

ԲԱՐԹԻ: Լաւագոյն է առանց պատ-  
ճառի կամիածիլ, քան թէ առանց  
զգուշութեամ վտանգի մէջ զլորիլ,  
Այս կողմերս յանդուգն եւ ձեռնե-  
րէց մարդիկներէ զատ Բնչ կը տես-  
նես . . . դեռ այս առառ ես վար  
չինչած կամացուկ մը երգիդ թուղ-  
թը առին չտարին : Ա՛հ, ես կաս-  
կած . . .

ՎԱՐԴԻ: Ե՛հ, աննշան բանի մը որ-  
չափ կարեւորութիւն տալու կա-  
խորժիս, ո գիտէ, կարելի է հովը  
կամ պատահմամբ անցնող մը առաւ  
տարաւ այն թուղթը :

ԲԱՐԹԻ: Հովը կամ անցնող մը . . .  
Տիրուհիս, ոչ հով կայ աշխարհիս ե-  
րեսը եւ ոչ պատահական անցնող .  
հապա միշտ մարդուն մէկը գաղտնի  
տեղ մը կը պահուըտի որ կնկան մը  
ձեռքէն կամաւ ինկած թղթերը  
յողվէ առնի :

ՎԱՐԴԻ: Պարոն, կամմաւ . . .

ԲԱՐԹԻ: Այս, կամաւ, տիրուհիս :  
ՎԱՐԴԻ: (Սեկուսի) Ա՛հ, չարամիտ  
ծեր :

ԲԱՐԹԻ: Բայց այսուհետեւ այսպի-  
սի դէպք մը չի պատահիր եւ հիմա  
անմիջապէս պիտի երթամ սա վան-  
գակը գամել տալու :

ՎԱՐԴԻ: Աւելի աղէկ կընես պա-  
տուհաններուն տեղ պատ մը քա-  
շես . բանտի եւ գրի մէջ եղած  
տարբերութիւնը մնե բան մըն է :

ԲԱՐԹԻ: Աղէկ ըսիր, կարծեմ սա  
փողոցին վրայի պատուհանին տեղ

պատ քաշելը դէշ չըլլար . . . բայց  
դոնէ սա սակրիչը սենեակդ չի մը-  
տաւ, յուսամ :

ՎԱՐԴԻ: Ի՞նչ, անորմը ալ կասկած  
ունիս :

ԲԱՐԹԻ: Ինչու չէ :

ՎԱՐԴԻ: Որչափ վայելուչ են տուած  
պատավախաններդ :

ԲԱՐԹԻ: Թէ որ անդամ մը վստաւ  
հութիւն ցուցնեմ, ապահով եմ որ  
իսկոյն կին, բարեկամ եւ սպասաւոր  
զիս խարելու համար կը գաւակցին :

ՎԱՐԴԻ: Ի՞նչ, միթէ չես կարծեր  
որ կին մը քիչ շատ առաքինական  
սկզբունք կրնայ ունենալ Ֆիկարօյի  
պէս մարդուն հրապուրանաց դէմ  
կենալու :

ԲԱՐԹԻ: Ո՞ր սատանան կրնայ խելք  
հասցնել կանանց այլանդակ խոր-  
հուրդներուն, եւ քանի քանի առա-  
քինի եւ սկզբանց տէր կանայք  
տեսեր եմ որ . . .

ՎԱՐԴԻ: (Բարկութեամբ) Բայց, պա-  
րոն, թէ որ անխատիր ամեն մարդ  
մեղի հածելի է, ինչու համար ու-  
րեմն դուն չափազանց անհաճոյ ես  
ինծի :

ԲԱՐԹԻ: (Ապշած) Ինչու համար . . .  
ինչու համար . . . սակրիչին վրայ ը-  
րած հարցմունքիս պատասխանը  
չես տաք :

ՎԱՐԴԻ: (Զայրացած) Պատասխան  
կուզես, լաւ . այն մարդը հոսեկաւ,  
զիս տեսաւ, հետս խօսեցաւ եւ կը  
խոսութանիմ նաեւ որ զինքը խիստ  
սիրուն գտայ . . . ալ հիմա գնաւ  
կատղութենէդ ճայթէ : (Դուրս կելեւ),

ՏԵՍԻԼ Ե.

ԲԱՐԹԱՄ

ԱՐԹԻ: Այս , ձեռքս տան սա աւ անիծից արմատ սպասաւորները կը | բգկտեմ . այն Եռանդունը , այն անիծեալ Արթունը , Արթուն :

ՏԵՍԻԼ Զ.

ԲԱՐԹԱՄ, ԱՐԹՈՒՆ

ԱՐԹԻ: (Յօրանջելով և գրեթէ աչքերը բոց ներս կը մտնէ) Աահ , ահ , ահ ... ահ :

ԱՐԹԻ: Ո՞ւր էիր դու անիծից ծընտնդ , երբոր սա սակրիչը հոս եւ կաւ , ուր էիր :

ԱՐԹԻ: Պարոն , ես , աահ , ահ ... ահ ... ահ :

ԱՐԹԻ: Անստարակոյս չարութիւնն մը հնարելու վրայ էիր , դուն զինաքը չի տեսաք :

ԱՐԹԻ: Այս , տեսայ . ըստ որ ես հիւանդ եմ , եւ ըսածը իրաւ էր կարծեմ , վասն զի բերանը բացաւ չբացաւ եւ ահա բոլոր անդամներս ցաւ ... ցաւ , աահ , աահ , ահ , ահ ... :

ԲԱՐԹԻ: (Անոր ձայնը կեղծելով) Աահ , ահ , ահ , աահ ... բաց անպիտան Եռանդունը ուր է , առանց իմ հրամանիս սա խեղճ պատանին դեղելը սրիկայութիւն չչ մի :

ՏԵՍԻԼ Է.

Ետիսորդ անձինք , ԵՌԱՆԴՈՒՆ : (Յուալ 'ի ձեռքն , ծեր մարդու պէս կուգայ և շատ մը կը բռնդդայ)

ԱՐԹԻ: (Միշտյօրանջելով) Եռանդուն , ԲԱՐԹԻ: Քեզի բռնդդալը պիտի սովորունեմ :

ԵՌԱՆ: Ահա այս յիսուներրորդ անգամն է որ կը բռնդդամ . . . մէկ բռապէի մէջ յիսուն անդամ . (Կը բռնդդայ) Ահ , ոսկորներս խուրդ ու խաշեղան :

ԱՐԹԻ: Է՞ թշուատականներ , ձեզի կը հարցնեմ որ Վարդուհին քով մարդ մը եկաւ . եւ չէք ըսեր

որ այն հանած վարած սակրիչը . . . ԱՐԹԻ: (Յօրանջելը շարունակելով) Եւ միթէ մարդու տեղ կը դնէք այն Յիկարօն , աահ , ա , ա , ահ . . .

ԲԱՐԹԻ: Գրաւ կը դնեմ որ սա անըզգամը անոր հետ խօսքը մէկ ըրած է :

ԱՐԹԻ: (Խենդի պէս լոլով) Ես . . . ես խօսքս մէկ ըրած ըլլամ . . . ԵՌԱՆ: (Փռնդդալով) Բայց , պարոն , արդարութիւն . . . արդարութիւն

նը վերցմաւ։

ԲԱՐԹ. Արդարութիւնն, ձեզի պէս մարդոց համար արդարութիւնն ինչ պէտք է։ Կս ձեր տէրն եմ, ես ինչ քըս, եւ միշտ արդարութիւնը իմ կողման է։

Ե ՌԱՆ. (Փռնդալով) Բայց, Աստածած վկայ, երբ ըսածս ճշմարիտ է . . .

ԲԱՐԹ. Երբ բան մը ձերմակ է եւ չեմ ուղեր որ ձերմակ ըստի, կը պիտեմ որ սեւ է . թէ որ ձեզի պէս սրիկայներու իրաւունք տանք, այն ատեն մեր իշխանութիւնը մէր տեղաները կիջնէ։

Ե ՄԱՆ. (Փռնդալով) Թէ որ այսպէս ամեն օր շան տանջանք պիտի քաշենք եւ գեհենին մէջ պիտի տապահուինք, աւելի ազէկ կըլլայ մեղի

ճամբայ տաք։

ԱՅՐԹ. Եւ ինչպէս անզթարար կը վարուիք ինծի պէս բարեսիրտ մարդու մը հետ։

ԲԱՐԹ. Ե՛լ, դուրս ել, բարեսիրտ մարդ . (Անոնց ըրածը ձեացնելով) Այս ինչ է, մէկը երեսիս, բշիւ, բշա, կը փոնդտայ . միւսը անդադար կը յօրանչէ։

Ե ԲԱՆ. Ախ, պարոն, հաւասարի եւ դիք որ եթէ սա օրիորդը չըլլայ անհնար է հոս ժամ մը կենալ : (Փռնդալով կերթայ)։

ԲԱՐԹ. Ան ստահակ Ֆիկարօն ինչ խղճակի վիճակի մէջ նետեր է սա սպասաւորներս, անիրաւը առանց քնարկը բանալու պարտքը վճարել կուզէ։

### ՏԵՍԻԼ. Ը.

ԲԱՐԹԱՄ, ՎԱՍԻԼ, ՖԻԿԱՐՕ (Ու ներսը խուցը պահուըտոծ է եւ տաեն տաեն գլուխը գուրս կը հանէ մտիկ ընկլու համար)

ԲԱՐԹ. Ա՛ն, պարոն Վասիլ, անշուշտ վարդուհինն դաս տալու համար եկար :

ՎԱՍԻԼ. Հիմա կարեւոր ինդիրը այդ չէ . դուժալի լուր մը ինձոցայ որ քեզի կը վերաբերի : Աւմավեսան կոմիը այս քաղքիս մէջն է :

ԲԱՐԹ. Ի՞նչ, Ալմավեսան կոմիը, ան որ մեր վարդուհինն Ամարիխի մէջ ամենն կողմէ վիստնել տուաւ :

ՎԱՍԻԼ. Այս, միծ հրապարակին ծթեւանը իջեր է, եւ ամենն օր ծպտեալ դուրս կելլէ :

ԲԱՐԹ. Տարակոյս չկայ, մեծ հոգ մըն է այս ինծի : Հիմա ինչ ընկնէ :

ՎԱՍԻԼ. Թէ որ աննշան մարդ մը ըլլար ասկից հեռացնելը դիւրին էր :

ԲԱՐԹ. Ցիրաւի ցիւրին էր, գիշերանց վերէն վար զինուած անոր դարմանակալ կսպանէի . . .

ՎԱՍԻԼ. Այս, զիսկոդ ալ փորձանք մը կը բերէիր : Բայց մէկ հատիկ մին ջոց մը կայ . այս է անոր դէմ զրապարութիւն մը նիւթիւ :

ԲԱՐԹ. Ստուգիւ վասնդաւոր մարդէ մը ազատելու համար հրանալի միջոց մըն է առաջարկածդ :

ՎԱՍԻԼ. Ա՛ն, պարոն, դում դեռ զրապարտութեան ուժը չեմ գիտեր, չեմ դիսեր թէ ինչ հրաշքներ կը գործ

ծէ, ամենէն առաքինի մարդիկ անոր ուղաքներէն հաղիւ հազ կրնան աղատիլու համատիլ Հաւատա ինձ որ չկայ չարութիւն մը, ստութիւն մը, ոճիր մը, որքան անշահ, սոսկալի եւ անհեթեթ ըլլայ, որ մեծ քաղաքի մը դատարկապորտ մարդոց մէջ վարպետութեամբ մը տարածուելով ճշմարտութեամ գոյն չառնու, եւ փառք Աստուծոյ, այնպիսի զիւրահաւան մարդիկ չեն պակասիր մեր քաղքին մէջ . . . նախ կը խեն որ հեռուէն թեթեւ շշուկ մըն է կը դրթի, եւ ծիծամն պէս, փոթորիկը չեկած՝ կը թոփ, փոշին կաւէ, կամացովի մը կը մրմնջէ, կը սահի, կանցնի. եւ անցնելու ատեն թիւնալից նեաը կարձակէ: Խակոյն նոյն ձայնը որիշի մը բերանը կանցնի որ կամաց կամաց ու ճարպիկութեամբ մը կուգայ ականջէդ 'ի վար կը սանցնէ, Արդէն չարութեան որոմը ինսալով արմատ կը բռնէ, կը ծլի, կը սողուկի, կը գալարի, չունչ տոնելով բերնէ բերան կայծակի պէս կը չըրջացրջի: Եւ ահա յանկարծ հմայական գօրութեամիք մը զբարատութիւնը ճակատը բայ առաջ կը կանցնի, կը սուլէ, կուռի, եւ արագ արագ կը պահայ, կեռայ, կը առածի, կը հոչակի, կը տիրապետէ, կը գոռայ, կը պայթի եւ 'ի վերջոց ընդհանուրը տղանակ մը, հասարակաց բարձրածան նուազը, ատելութեան եւ հալածանաց մէկ պարը կը դառնայ: Ո՞վ կը այնուետեւ այս որոտնդուստ պատգամին դէմ կենալ:

ԲԱՐԹ: Բայց, պարոն Վասիլ, այդ ինչ բարբանջմունքէ . իմ վիճակիս հետ ինչ յարաբերութիւն ունութիւն ունինք:

Կրաժշտական կամացուկ, նուագ, պար, խօսքերդ:

Վ. ԱՍԻԼ: Ի՞նչ յարաբերութիւն, մարդս իր թշնամին վանելու համար ուրիշ տեղ ըրածը պէտք է որ մենք հոս 'ի գործ գնենք անոր մօտենալը արգիլելու համար:

ԲԱՐԹ: Մօտենալը, բայց ես չէ թէ մօտենալուն պիտի սպասեմ, այլ մինչեւ որ Վարդուհին խմանայ թէ այնպիսի կոմս մը կայ աշխարհիս երեսը, ես անոր հետ պիտի կարգուիմ:

Վ. ԱՍԻԼ: Ուրեմն ժամանակ մի կորուսաներ:

ԲԱՐԹ: Բայց այս բանս քեզմէ կախում ունի, պարոն Վասիլ: Միթէ արդէն այս գործին կարգադրութիւնը քեզի յանձնած չեմ:

Վ. ԱՍԻԼ: Այս յանձնած ես, բայց ծախուց զուոը բանալուս պէս, կոկասի մռմուլ, եւ արդէն զիսես որ գործին ներդաշնակութեան համար ոսկիին կատարեալ ձայնակցութիւնը հարկաւոր է, որպէս զի այսպիտի անհամեմատ ամուսնութեան, անիրաւ որոշման՝ եւ ասգորդնաւոր հրամանի մը տարածայնութիւնները փարատին:

ԲԱՐԹ: (Յատկ ապալ) Թոնդ քուխոսքդ ըլլայ, միայն թէ գործը վերջանայ:

Վ. ԱՍԻԼ: Ահա հիմա նայէ, աղդուել գործածելի է հրամանդ, վաղը ամեն բան կարդի կը մտնէ, մինակ աչքդ չորս բաց որ աշակերտուհիդ ականջին բան մը չի փափան:

ԲԱՐԹ: Այս մասին անհոգ եղիր, այս իրիկուն պիտի գմս:

Վ. ԱՍԻԼ: Զեմ յուսար, բոլոր օրը քու ամուսնական գործերովդ պիտի

զբաղլիմ. չէ, մի սպասեր զիս :  
ԲԱՐԹ: (Անոր կուղեցի) Ուրեմն,  
երթաս բարեաւ :  
ՎԱՅԻ: Ի՞նչ ծամրութիւն կառ-

նես . մի գար , խնդրեմ :  
ԲԱՐԹ: Չէ, ուրիշ բանի համար է  
գալս , աս տան դուռը պիտի կըդ-  
պեմ :

### ՏԵՍԻԼ Փ.

ՖԻԿԱՐՈ (Խուցէն ելլարով)

ՖԻԿ: Օ՛հ, ի՞նչ աղուոր զգուշու-  
թիւն , գոյց , գոյց տանդ դուռը ,  
պարոն Բարթամ , ես հիմայ այն  
դուռը կոնակի վրայ կոմսին պիտի  
բանամ : Ստուգիւ սա Վասիլը անըզ-  
գամին մէկն է , բայց աղէկն այն է  
որ աւելի ապուշ է քան թէ անըզ-

գամ : Զգիտեր խեղձը որ զրպարտիչ  
մը աստիճանի , խօսքի եւ անունի  
տէր մարդ պէտք է ըլլայ որ զրպար-  
տութիւնը աղմուկ հանէ , ներգործէ  
եւ բռնէ : Բայց մտածէ անգամ մը ,  
Վասիլ մը . թէ որ բամբասէ ան-  
գամ ովլ իրեն կը հաւատայ :

### ՏԵՍԻԼ Փ.

ՎԱՐԴՈՒՀԻՆ, ՖԻԿԱՐՈ

ՎԱՐԴ: (Վաղելով) Ի՞նչ , տակալին  
հնո ես , պարոն Ֆիլկարո :

ՈՐ դաստիարակնիդ ձեզի հետ կար-  
գուելու կը պատրաստուի :

ՎԱՐԴ: Ահ , Տէր Աստուած :

ՖԻԿ: Մի վախնաք , անոր գլխին  
այնքան գործք պիտի բանամ , որ  
այդ գործին մտածելու ժամանակ  
պիտի չունենայ :

ՎԱՐԴ: Ահանորէն կուգայ , գուրս ,  
փոքրիկ սանդուղէն գուրս ելիր :

Ահ ու դողէս պիտի մեռնիմ : (Ֆի-  
կարօն կը փախչի) :

ՎԱՐԴ: Եւ դուն ալ անշուշտ մը-  
տիկ ըրիր : Բայց արդեօք գիտես  
որ ըրածդ գէշ բան է :

ՎԱՐԴ: Ահանորէն կուգայ , գուրս ,  
փոքրիկ սանդուղէն գուրս ելիր :

ՖԻԿ: Ի՞նչ , ականջ կախելը . բայց  
ականջ չի կախած՝ ի՞նչպէս կարելի  
է բան մը իմանալ . Քաջ գիտցիք

ՎԱՐԴ: Ահանորէն կուգայ , գուրս ,  
փոքրիկ սանդուղէն գուրս ելիր :

Ահ ու դողէս պիտի մեռնիմ : (Ֆի-  
կարօն կը փախչի) :

ԲԱՐԹԱՄ, ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՐԴԻ: Պարոն, կարծեմ թէ քիչ  
մը առաջ հոս մէկուն հետ խօսքի  
բռնուել էիր :

ԲԱՐԹԻ: Այս, պարոն և ասիլն էր այն,  
եւ զինքը մինչեւ դուռը տարի ձը-  
գեցի, ան ալ յատուկ դիտմամբ մը :  
Անշուշտ կուզէիր որ այն անձը Ֆի-  
կարօն ըլլար :

ՎԱՐԴԻ: Ցիրաւի ինծի համար նոյն  
բանը ըսել է :

ԲԱՐԹԻ: Շատ կը փափաքէի դիտ-  
նալ որ այն սափրիչը Բնչ կարեւոր  
խօսելիք ունէր քեզի :

ՎԱՐԴԻ: Ճշմարիտ կուզես . Մարի-  
նային վիճակին վրայ խօսեցաւ հետո  
եւ ըստ որ ծանր հիւանդ է :

ԲԱՐԹԻ: Մարինային վիճակը , ես  
գրաւ կը դնեմ որ քեզի նամակ մը  
յանձնելու պաշտոնով հոս եկած էր :

ՎԱՐԴԻ: Եւ ինպէ եմ, ով ինծի նա-  
մակ գրած ունի երբէք :

ԲԱՐԹԻ: Ո՞վ, այնպիսի մէկը՝ որուն  
անունը միշտ կը պահեն կամացք :  
Ո՞վիտէ, թերեւո պատուհանէն  
վար ինկած գրին պատասխանը ա-  
ռիր :

ՎԱՐԴԻ: (Մեկուսի) Ինչպէս ալ ա-  
մեն բան կը գուշակէ : (Բարձր) Թէ  
որ ըստդր ճշմարիտ ըլլար քեզի կը  
վայելէր :

ԲԱՐԹԻ: (Վարդուհին մատուցնելը կը  
նոյի) Այս, ճշմարիտ է . գիր գրած  
ես :

ՎԱՐԴԻ: (Շփոթութեամբ) Արդարեւ  
ծիծաղելի բան մը կըլլար թէ որ չը-  
րածու բռնի ինծի ըրի ըսել տայիր :

ԲԱՐԹԻ: (Անոր աջ ձեռքը բռնելով)

ԶԵ, բռնութիւն պէտք չէ . սա մելաւ-  
նուտ մատերդ բաւական կը վկայեն :

ՀԵ, հէյ, նենգամիտ տիրուհիս, հիմա  
նայինք որ աս ալ կարկտան կը տանի :

ՎԱՐԴԻ: (Մեկուսի) Անիծեալ մարդ :

ԲԱՐԹԻ: (Միշտ անոր ձեռքը բռնած):  
Կին մը ինքզինքը միշտ ապահո-  
վութեան մէջ կը կարծէ երբ կը  
նայի որ մինակ է :

ՎԱՐԴԻ: Ե'ն, այս, այնպէս է . . .

Բնչ աղուոր փաստ . . . է , լմբցուր,  
պարոն, թեւս պիտի վրցունես : Ճը-  
րագը սրբելու ատենս մատս այրե-  
ցի եւ լսածիս պէս, մելանի մէջ  
թաթխեցի որ այրածը անցնի :

ԲԱՐԹԻ: Մելանին մէջ թաթխեցիր  
համար կը պահեն կը ըսածիդ  
ուրիշ վկայ մը ունիս : Այս վկայն սա  
տեսրակն է , որ հիշտ տասը թերթ  
ունէր, վասն զի ամեն առտու կը  
համբեմ , եւ այսօր ալ համբեցի . . .

ՎԱՐԴԻ: (Մեկուսի) Այս , անպիտան  
մարդ . . .

ԲԱՐԹԻ: (Այս համբէ) Երեք , չորս ,  
հինգ . . .

ՎԱՐԴԻ: Վեցերորդը . . .

ԲԱՐԹԻ: Այս , վեցերորդը պատ-  
ռած է :

ՎԱՐԴԻ: (Աչուշները վար առնելով)  
Սոյոց է . Ֆիկարօյին տղուն շաքա-  
րեղէն խրկեցի այն թերթին մէջ  
փաթթելով :

ԲԱՐԹԻ: Ֆիկարօյին տղուն . հապա  
գրիչը որ նոր կտրուած եւ մաքուր  
էր , ինչու համար այսպէսսեցեր է ,  
արդեօք Ֆիկարօյին տղուն հասցէն  
գրեցիր վրան :

ՎԱՐԴԻ: (ՄԵԿՈՒՍԻ) Այս մարդուն սրտին նախանձը բնածին է անշուշտ . . . (Բարձր) Քեզի համար բանած քսակիս ծաղիկը աւրուելուն՝ այն գրիչով գծագրեցի :

ԲԱՐԹԻ: Օ՛հ, Բնչ գեղեցիկ խծիպ, գոնէ մի՛ կարմրիր աղջիկս որ ետևէ ետև կարկտած տուտերդ կլլեմ, բայց տակաւին դէմքդ ալ կեղծեւրու արհեստին մէջ համբակ ես :

ՎԱՐԴԻ: Բայց, պարսն, իմ անմեղ գործերս այսպէս չար մտքի տանելը ուղ որ լսէ, ամօթահար կը կարմրի :

ԲԱՐԹԻ: Այս, այս, իրաւունք ունիս : Մատդ այրեր, մեխանի մէջ թաժեխեր, պղափի Ֆիկարոյին թղթի մէջ

շաքար խրկեր, քսակիս ծաղիկը գծագրեր ես, ասոնք չափազանց անմեղ բաներ են : Բայց արի տես որ մէկ հատիկ դէպք մը պահելու համար որչափ սուտ ստի վրայ կը դիզես . . . անշուշտ ինքնիրենդ ըսած ես . «Ահա միս մինակ եմ, զիս տեսնող չկայ, ուրեմն ուզածիս պէս սուտեր կրնամ հիւսել» բայց Բնչ օտուտ, մատիդ ծայրը սեւ, գրիչը մրուտած, եւ թուղթը պակաս կեցած են, եւ այսպիսի մանր մուռնը բաներու միտ չես գրեր : Ի՞նչ եւ իցէ, տիրուհիս, թէ որ անգամ մը քաղաքը իջնեմ եւ քանի մը պտոյտ ընեմ, ամեն բան կիմանամ :

### ՏԵՍԻԼ ԺԲ.

ԿՈՆՍ, ԲԱՐԹԱՄ, ՎԱՐԴԻՌԵՀԻ. (Կոմու չեծելազորի հագուստ հագած եւ կէս մը գինով կերպէ)

ԲԱՐԹԻ: Աս մարդու հւակից ելաւ . . . զորական մըն է . . . ներս մտիր, ներս :

ԿՈՆՍ. (Երգելով դէպ ՚ի Վարդուհին կը մնտենայ) Կամայք, ձեր երկուսէն մզ է Պատնամ բժիշկը : (Յան ճայնով ու Վարդուհի) Ես Լէնտօրն եմ :

ԲԱՐԹԻ: Բարիթամ, ըսել կուզէ կարեւմ :

ՎԱՐԴԻ: (ՄԵԿՈՒՍԻ) Լէնտօրի անուն առուաւ :

ԿՈՆՍ: Պատնամ եղեր է կամ Մարիթամ, երկուքն ալ հոգս չէ . . . ես հասկընալ կուզեմ միայն թէ որո՞ւն

ուղղուած է . . . (Վարդուհին թուղթ մը ցույնելով) Առ սա գիրս . . . :

ԲԱՐԹԻ: Ի՞նչ, այն գիրը ինձի ուղղուած է : Վարդուհի, ներս մտիր, ըսի . կարծեմ թէ աս մարդը խըմած է :

ՎԱՐԴԻ: Ահա ասոր համար զքեզ մինակ թողուլ չեմ ուզեր . կնկան մը ներկայութիւնը միշտ մարդու ակնածութիւն կազդէ :

ԲԱՐԹԻ: Դուն ներս մտիր, ես վախւկոտ չեմ :

ԿՈՄՄ; Ա՛ն, անձի տրուած նկառագրին վրայ անմիջապէս զքեզ ճանչցայ :

ԲԱՐԹ: (Առ. կոմմ որ նաև ալ կը ծալլէ) Ի՞նչ է դրանիդ մէջ պահածդ :

ԿՈՄՄ: Կամաւ պահածս կը պահեմ որ ի՞նչ ըլլալը չի հասկընաս :

ԲԱՐԹ: Ահա շուշտ իմ նկարագիրս է, Այս զօրականներն ալ կարծին թէ միշտ պատերազմի դաշտին մէջն են :

ԿՈՄՄ: Իսկ միթէ դու կը կարծես թէ դժուարին բան մըն է քունկարագիրդ ընելը, անա պատկերդ, Գլուխն է կունստ, գագաթ շարժուն Ապուշնյայուածք, պաղպաղ ակսւնք Վայրինի դէմք, թանձր հասակ Ուսին մէկը վեր բարձրացած, Գոյն շարսւի, քիթ տափարակ Արունք գարձած, ձայն ռնդական, Որկոր անկուշտ, բժիշկ աննման :

ԲԱՐԹ: Ի՞նչ ըսել կուգես, պարոն, զիս նախատելու համար հոս եկար, իսկոյն, շուտ, առանքս դուրս ելլիր,

ԿՈՄՄ: Տունէն դուրս ելնեմ. ա, ա, իւղուդ քեզ քաշէ, կարդալ զիւտիս . . . պարոն բժիշկ :

ԲԱՐԹ: Ահա ուրիշ տարօրէն հարցունք մըն ալ .

ԿՈՄՄ: Դժարդ չի գայ, բայց ես ալ քեզի չափ բժիշկ եմ . . . :

ԲԱՐԹ: Ի՞նչ տեսակ բժիշկ :

ԿՈՄՄ: Միթէ ես զօրագնդին ձիւերուն բժիշկը չեմ. եւ ահա այս պատճառաւ է որ արհեստակցիս հետ բնակելու համար զիս հոս խըրեկեցին :

ԲԱՐԹ: Ի՞նչպէս կը յանդգնիս պայտար մը բժիշկի մը հետ բաղդատել :

ԿՈՄՄ: (Առանց երգելու), Զէ, բժիշկ իմ, ես չեմ ըսեր Որ մեր արհեստն է գեր ՚ի վեր Քան Ձմաղոկրատին եւ իր գնդին :

(Երգելով)

Արհեստակլից, ձեր գիտութեան Յաջողուածքն է ընդհանուր .

Թէ որ ցաւի չգանէ դարձան՝ Գէթ հիւանդը հոս չի թողուր :

Հիմայ հաւնեցար բասձիս :

ԲԱՐԹ: Միթէ կը վայլը քեզի, տպէտ պայտար, որ աշխարհիս ամեն արհեստաներէն գերագոյնը եւ օգտակարագոյնը այսպէս վար զարնեա:

ԿՈՄՄ: Այս, այդ արհեստը բանողներուն միայն օգտակար է :

ԲԱՐԹ: Բայց արձակակ կերեւի որ միւնակ ձիւերու հետ խօսելու վարժեր ես :

ԿՈՄՄ: Ձիւերու հետ, կը սիսալիս, բժիշկ: Պայտար մը առանց ձիւերու հետ խօսելու կը բժշկէ զանոնք, եւ ընդհակառակին բժիշկ մը իր հիւանդին հետ շատ կը խօսի . . . :

ԲԱՐԹ: Առանց բժշկելու, այսպէս չէ :

ԿՈՄՄ: Դու բերնովդ ահակը խօստապնիս :

ԲԱՐԹ: Աս անիծեալ զինովը որ սատանան խրկեց հօս :

ԿՈՄՄ: Կարծեմ թէ յիշոցներ կարձակես, պարոն բժիշկ :

ԲԱՐԹ: Վերջապէս ի՞նչ կուզես :

ԿՈՄՍ: (Ասատիկ բարկութիւն կեղ. | բորբոքիս . չհասկլցամբ ուզածս Բնչ  
ծելով) Ի՞նչ կուզեմ . ինչու կը | է :

ՏԵՍԻԼ ԺԴ.

ՎԱՐԴՈՒՀԻ, ԿՈՄՍ, ԲԱՐԹԱՄ

ՎԱՐԴ: (Վաղելով) Պարոն զինուոր ,  
կաղաչեմ , մի բարկանար : (Առ Բար-  
թամ) Եւ դու պարոն , անուշութեամբ  
խօսէ անոր հետ . չես տեսներ որ  
խելքը գլուխը չէ . . .

ԿՈՄՍ: Խրաւունք ունիս . խելքը  
գլուխը չէ . բայց մննք ալ անբան  
չենք : Ես մարդավար , դու գեղեցիկ ,  
ասկէ աւելի Բնչ կուզեմ . ճշմարդ-  
ար ըսելով քեզմէ զատ ուրիշի հետ  
չեմ ուզեր խօսիլ :

ՎԱՐԴ: Ի՞նչ կրնամ ընել , Պարոն  
զինուոր , քու օգտիդ համար :

ԿՈՄՍ: Չնչին բան մ'է ուզածս ,  
իմ սիրունս : Բայց թէ որ խօսքերս  
քիչ մը մութ են . . .

ՎԱՐԴ: Ես կրնամ անսնց միաքը  
թափանձել :

ԿՈՄՍ: (Նոտկը ցաց առլով) Ոէ ,  
նամակիս մէջ ինչ որ գրուեր է , այն  
կուզեմ . . . ինդիրը աս է , պատուոյս  
վրայ կերդնում որ այս իրիկուն  
զիս այս տեղ պատսպարելու ճար  
մը գտնէք :

ԲԱՐԹ: Մինակ մյա է ինդիրդ :

ԿՈՄՍ: Ասկէ աւելին չեմ ուզեր .  
Ահաւասիկ մեր զօրապետին գրած  
նամակը :

ԲԱՐԹ: Նայինք : (Կոմոք Վարդուհին  
տուլեք նամակը կը զահէ և ուրիշ գիր մը  
կը յանձնէ . Բարթամ կը կարդայ) « Բար-  
թամ բժիշկը պէտք է որ ընդունի ,  
կերակրէ , պատսպարէ եւ անկողին »

մը տայ . . . » :

ԿՈՄՍ: (Շեշտելով) Այս , անկողին  
մը տայ :

ԲԱՐԹ: « Մինակ մէկ գիշերուան  
համար , Անտոր անուն անձը , հե-  
ծելազոր գնդին զօրականը . . . » :

ՎԱՐԴ: Այս , նոյն ինքն է , ինքն  
է :

ԲԱՐԹ: (Աշխաժութեամբ առ Վար-  
թառչի) Ի՞նչ ունիս , Բնչ կայ :

ԿՈՄՍ: Հիմա Բնչապէս եղաւ , իրա-  
ւունք չունիմ , պարոն Պատնամ :

ԲԱՐԹ: Կարծես թէ աս մարդս ա-  
նունս ամեն կերպով այլակերպելու  
կափորժի : Սատանային ծակը մտիր ,  
Պատնամ Մարդիթամ դռւն ես : Կո-  
րիր , գնա ըսէ տիրողդ , ան լիրը զօ-  
րագետիդ որ այսուհետեւ տանս մէջ  
զօրականներ պատսպարելու պաշտօ-  
նէն ազատ եմ :

ԿՈՄՍ: (Մեկուսի) Ո՛ Տէր , Բնչ ան-  
պատեհութիւն :

ԲԱՐԹ: Հա , հա , պարոն , այս  
խօսքիս վրայ սկսար շփոթիլ եւ  
սթափիլ , բայց անմիջապէս դուրս  
ելիր նայիմ :

ԿՈՄՍ: (Մեկուսի) Մազ մնաց ինք-  
զինքս պիտի մատնէի , (Բարձր) Դուրս  
ելնեմ , թէ որ զօրականներ պատս-  
պարելէն ազատ ես , կարծես թէ  
մարդավարութեամբ վարուելու պար-  
տաւորութենէ ազատ չես : Դուրս  
ելնեմ համ . ցուցմէր նայիմ արտօնա-

զիրդ , թէեւ կարդալ չգիտեմ ,  
բայց . . .

ԹԱՐԹ : Այս մասին ապահով եղիր ,  
արտօնագիրս ահա սա գլուղին մէջն  
է :

ԿՈՄՄ : (Նա գէպ 'ի գըրոցը երթալու  
տաեն , առանց տեղին շարժելու և արդու-  
հին կըսէ) Ահ , գեղանիդ իմ Վար-  
դուհի :

ԹԱՐԹ : Անտօր , յիրաւի դժւն ես  
ԿՈՄՄ : Գոնէ սա նամակը առէք :

ԹԱՐԹ : Զգոյշ եղիր , աչքը մնի  
մրայ է :

ԿՈՄՄ : Թաշկինսակինիդ . հանեցէք  
նամակը գետին պիտի ձգեմ , վեր-  
ցուցէք : (Կը մտենայ) :

ԹԱՐԹ : Մի արտօրար , հանդարտ ,  
հանդարտ կեցիր , նենդամիտ զին-  
ուոր , չեմ ախորժիր որ իմ կմկանս  
այնքան մօտէն նային :

ԿՈՄՄ : Ի՞նչ , այս քու կի՞նդ է :

ԹԱՐԹ : Եւ ինչու կը զարմանաս :  
ԿՈՄՄ : Ես կարծէի թէ նա թոռանդ

թոռին թոռն է , անոր եւ քու մէ-  
ջըդ քանի մը դարեր անցած են ան-  
շուշտ :

ԹԱՐԹ : (Մագաղաթ մը կը կարդայ) ԱՄԵՂԻ արուած արժանահաւատ վը-  
կայութեան վլայ . . . :

ԿՈՄՄ : (Ջեռօքը մագաղաթին զարնե-  
լով մինչ' ձեզունը կը նետէ) Միթէ ես  
այսպիսի զրաքանութիւններ մտիկ  
ընելու գլուխ ունիմ . . .

ԹԱՐԹ : Գիտեմ արդեօք , պարսն  
զինուոր՝ որ եթէ սպասառներս  
կանչեմ եւ զքեզ աղէկ մը թրջել  
տամ , տեղն է :

ԿՈՄՄ : Ի՞նչ կոիւ , պատերազմ կու-  
զէ սիրտդ . ահ , սիրով պատերազմինք .  
օն 'ի զէն եւ 'ի հուր . այս է իմ ար-  
հեսաս . (Գօտին խօթած ատրճանակը ցաց

տալով) Ասով բերնիդ չափը պիտի  
տամ : Տիրուհիս , պատերազմ տե-  
սմծ էք երրէք :

ԹԱՐԹ : Ջեմ տեսած , եւ չեմ ու-  
զեր տեսնել :

ԿՈՄՄ : Բայց քան զպատերազմ ի՞նչ  
աղուոր բան կայ : Նախ երեւակա-  
յեցէք , (Բժիշկը հրելով) երեւակայե-  
ցէք որ թշնամին փոսին մէկ կողմն  
է , եւ միւս կողմը դաշնակից բա-  
նակը : (Վարդուհին նամակը ցուցնե-  
լով) Հանեցէք , հանեցէք թաշկի-  
նակինդ . (Ուտով կը զարնէ) Ահա այս է  
փոսը . յայտնի կերեւի : (Վարդուհին  
թաշկինսակը կը հանէ , կոմն աւգիրը գե-  
տին կը նետէ) :

ԹԱՐԹ : Ե՞ն , հէ . . .

ԿՈՄՄ : (Գիրը գետնէն կառնու ու կըսէ) Վայ . . . ես ալ իմ արհեստիս գաղտա-  
նիքը ձեզի պիտի սորվեցունէի . . .  
այս բնէ խոհեմ տիկին է . միթէ  
գրապանէն գետին ինկածը միրագիր  
մը չէ , նայինք :

ԹԱՐԹ : Տուր , տուր ինծի նայիմ :

ԿՈՄՄ : Մի շտավիր , ծերուկ , ամեն  
մարդ իր արհեստը գիտէ : Թէ որ  
գրապանէդ գեղագիր մը իյնար . . .

ՎԱՐԴ : (Ջեռօքը կարկառելով) Ա՞ն , գի-  
տեմ , գիտեմ իմս է այդ : (Տօնակը կառ-  
նու և իր գրապանին մէջ կը պահէ) :

ԹԱՐԹ : Ե՞րբ պիտի երթաս ասկէց :


ԿՈՄՄ : Խնչու կարտորաս . լաւ , մը-  
նաս բարեւ , բժշկապետ , քէն մի  
պահեր ինծի : Ծնդունէ , սիրելի , սա  
իմ մէկ անուշ խօսքս ալ : (Աղերս  
մասուցէք մահուան . որ զիս քանի  
մը պատերազմաց մէջ ալ ինսայէ .  
զձեզ տեսնելէս 'ի վեր կեանքը ա-  
նուշացաւ աչքիս :

ԹԱՐԹ : Ել , ել գնա ալ . թէ որ մա-  
հը իմ ուկտոս կատարէր , ուրիշ բան

մը կը խնդրէի . . . .

ԿՈՐՈՒ: Մահը , հապա դու մահուան  
մտերիմը , բժիշկ չես դուն . դու

անոր այնքան զոհեր կը նուիրես ,  
որ քեզի բան մը չի զանար :  
(Դուրս կենէ) :



### ՏԵՍԻԼ ԺԵ.

ԲԱՐԹԱՄ, ՎԱՐԴՈՒՀԻՆ

ԲԱՐԹ: (Անոր երթալը գիտելով)  
Վերջապէս գնաց սա անօրէնը .  
(Մեկուսի) Կեղծաւորութիւն բանեւ  
ցունենք :

ԲԱՐԹ: Պարոն , չես ուրանար ան-  
շուշտ որ սա զինուորը ուրախ  
զուարթ մարդ մըն է . թէեւ զինով  
էր , բայց դարձեալ կերեւար որ  
խելքէ եւ դաստիարակութենէ բո-  
րովովն դուրկ չէ :

ԲԱՐԹ: Ես ալ ուրախ եմ , սիրակա-  
նըս , որ գլխացաւէ մը ազատեցանք :  
Բայց միթէ քեզի յանձնած նամա-  
կը ինձի հետ կարդալու փափաք  
չունիս :

ԲԱՐԹ: Ի՞նչ նամակ :

ԲԱՐԹ: Այն գիրը՝ զոր գևանէն առ-  
նելու պէս ըրաւ որ ձեռքդ յանձնէ :

ԲԱՐԹ: Այն , այն գիրը իմ զօրական  
հօր եղրօր որդւոյք զիրն է , որ  
գրականէս գետին ինկեր էր :

ԲԱՐԹ: Ասկայն ինձի անանկ մը  
երեւցաւ այն գիրը ինքը իր գրատ-  
նէն հանեց , ի՞նչ կըլլայ թէ որ ան-  
դամ մը տեսնեմ :

ԲԱՐԹ: Ցիրաւի , ուր դրի չգիտեմ  
ԲԱՐԹ: (Գրպանը ցոյց տալով) Ահա ,  
սա տեղը զիրի :

ԲԱՐԹ: Ահ , խելքը մեր է եղեր  
նոյն միջոցին :

ԲԱՐԹ: Վարդուհի , նայինք , տարա-  
կոյս չունիմ որ խենդի մը սիրագիւ-

րըն է :

ՎԱՐԹ: (Մեկուսի) Մինչեւ որ չի  
բարկացունեմ զինքը , ձեռքէն ա-  
զատելիք չունիմ :

ԲԱՐԹ: Տուր նայիմ , իմ անուշիկ  
աղջկիկ :

ՎԱՐԹ: Բայց ինչու այդչափ կը  
պնդես , պարոն . արդեօք նորէն կաս-  
կած մը խայլեց միտքդ :

ԲԱՐԹ: Խակ դու ալ ինչ պատճա-  
ռաւ կը մերժես :

ՎԱՐԹ: Նորէն կըսեմ , պարոն , որ  
այս գիրս քու բացած եւ հօր եղ-  
րօրս որդիկս առած զիրս է . եւ ո-  
րովհետեւ յամառեալ կը կենաս ,  
պէտք է բացարձակ ըսել որ քու  
այդ համարձակութիւնդ չափազանց  
անախորժելի է ինձի :

ԲԱՐԹ: Չեմ հասկնար ինչ ըսել  
կուզես :

ՎԱՐԹ: Միթէ ես քեզի եկած թըլ-  
թերը կը քննեմ . ուրեմն դուն ինու-  
չաւ իմ գիրերուս կը խառնուիս :  
Թէ որ նախանձ ես , այդ նախանձը  
նախառանէի է ինձի . թէ որ քու իմ  
վրայ գրաւած իշխանութիւնդ չա-  
րաչար գործածել կրոզես , այդ իշ-  
խանութիւնդ ալ տաժանելի է :

ԲԱՐԹ: Տաժանելի : Այդ կերպով  
երբէք ինձի հետ խօսած չունէիք :

ՎԱՐԹ: Թէ որ մինչեւ այսօր լե-  
զուս կապած նատեր էի , ըսել չէի

ուղեր. որ զիս տյսպէս չարաչար աւնարդես :

ԱԱՐԹ: Ի՞նչ անարդանք կլիցիլի :

ՎԱՐԴ: Միթէ անարդանք, եւ անարդը բան մը չէ ուրիշն նամակը բանալ կարդալը :

ԱԱՐԹ: Մարդ մը իր կնկանը նամակը . . . :

ՎԱՐԴ: Ես տակաւին քու կինդ չեմ. բայց դարձնալ, ի՞նչ իրաւամբ . . . :

ԱԱՐԹ: Կ արպետութեամբ մը խընդիրը փոխել, ուշադրութիւնս ուրիշ տեղ դարձնել կուղես. բայց չէ, չեմ բռնուիր, պիտի տեսնեմ այն տոմսակը, որ ամստարակյոս սիրահարէ մը ուղղուած է, այո՛, պիտի տեսնեմ :

ՎԱՐԴ: Չէ, չի պիտի տեսնես. Մի մօտենար քովս, կը ձգեմ տունչն կերթամ եւ առջեւս ենողին պատրապարն մը կը իմողրեմ :

ԱԱՐԹ: Ո՞վ կընդունի գքեղ :

ՎԱՐԴ: Կայինք ալ ովկ կընդունի :

ԱԱՐԹ: Հոս ֆրանսա չենք, հոս կանանց միշտ իրաւոնք չեն 'ի տար. եւ քեզ համովելու համար որիմ գերիս ես, կերթամ ահա դուռ գոյցելու :

ՎԱՐԴ: Ա՛հ, աէր իմ Աստուած, ի՞նչ ընեմ հիմա . . . շուտ, հօր եղբօր որգւոյս նամակը դնեմ միւսին տեղը եւ այնպէս մը խաղցունեմ զինքը որ իր ձեռօքը զայն տոնու : (Գիրեը կը փոփոխ. ողդականին գիրը գրատնը կը դնէ. որուն ծոյըը կերեի),

ԱԱՐԹ: (Գառնալով) Ե՛հ, ալ հիմա ագատում չունիս :

ՎԱՐԴ: Ի՞նչ իրաւամբ այդ բռնութիւնը կը բանեցնես, կաղաչեմ :

ԱԱՐԹ: Այն իրաւամբ որ զօրաւորը

ակարին վրայ կը բանեցնէ, բռնութեան իրաւամբ, որ անդիմաղրելի է :

ՎԱՐԴ: Եթէ զիս մեռցունես անգամ՝ նամակը պիտի չի ցուցընեմ:

ԱԱՐԹ: (Ոտքը գետինը զարնելով) Տիրուակիս, Տիրուհիս, խելքդ գլուխդ . . . :

ՎԱՐԴ: (Աթոռի մը վայ կիմայ և մարմելէ կեղծէ) Ա՛խ, այս ի՞նչ սոսկալի բռնութիւն, անիրաւութիւն, է . . . :

ԱԱՐԹ: Սա գիրը տուր, ապա թէ ոչ բարկութենէս վախցիլ . . . :

ՎԱՐԴ: (Գլուխը ետև ինկած) Ա՛հ, թշուառ Վարդուհի :

ԲԱՐԹ: Ի՞նչ ունիս :

ՎԱՐԴ: Ի՞նչ ահոնելի ապագայ :

ԱԱՐԹ: Վարդուհի :

ՎԱՐԴ: Զայրութէս շունչս կը կարի . . . :

ԱԱՐԹ: Գէշ վիճակի մէջ է :

ՎԱՐԴ: Ա՛հ, կը հալիմ, կը մաշիմ, կը մեռնիմ :

ԱԱՐԹ: (Անոր երտկը կը շշափէ եւ մեկուսի կըսէ) Աստուած իմ, ահա, նամակին ծայրը, չտեսած ասնում շուտ կարդամ զայն : (Կը շարունակէ անոր երտկը շաշփել, և նամակը տանելով կըսէ կըսի կարգալ քէշ մը անդին գարձած) :

ՎԱՐԴ: (Նոյն մարտօն վճակին մէջ) Անբաղդ օրինագի, մհա, մհ . . . :

ԱԱՐԹ: (Ոնոր թեր կը թուզա ու կըսէ մեկուսի) Ի՞նչ մոլեգին հետաքրքրութեամբ կը պաշարի մարդու, նայն իսկ իր վախցած բանը իմանալու համար :

ՎԱՐԴ: Ա՛հ, ցաւալի Վարդուհի :

ԱԱՐԹ: Այս ջղային մարմուքը հուաէտ ջրերէն առաջ կուզան. (Աթոռին ետին կեցած՝ և երտկը շշափելով նամակը կը կարդայ նորէն: Վար-

դուհին կամաց մը գլուխը կը վեցնէ ,  
սմբեղուկի պէս անոր կը նոյի , գլուխ կը  
շարժէ ու նորէն կիւնոյ առանց խօսելու ) :

(Բարթամկը շարունակէ) Ո՛ երկին , ըս-  
տուգիւ հօր եղբօր որդւոյն նամակն է  
եղեր . անիծեալ եւ մտայոյզ հետա-  
քրքրութիւն . հիմա ի՞նչպէս հան-  
դարտեցնեմ զինքը : Գոնէ նամակը  
գաղտնի կարդալ չիմանար : (Վար-  
դուհին օդնել ձեւցնելով գերը կամա-  
ցուկ մը անոր գրապանիկը կը դնէ) :

ՊԱՐԹ: (Կը հառաջէ) Ա՛հ . . . :

ԲԱՐԹ: Բան մը չէ կանցնի , որդւ-  
եակ , գլմի պտոյտ մ'էր մինակ  
որ բռնեց . վասն զի երակիդ զար-  
կը կանոնաւոր է . (Կերթայ սեղանին  
վկայէն շիշ մ'առնելով) :

ՊԱՐԹ: (Մեկուսի) Նորէն նամակը  
տեղը գրեր է : Աղէկ նշան :

ԲԱՐԹ: Իմ սիրական վարդուհիս ,  
սա ոգելից ջուրը քիչ մը հոտուր-  
տայ :

ՊԱՐԹ: Քեզնէ բան մը չեմ ուզեր ,  
քովէս հեռացիր :

ԲԱՐԹ: Կը խոստովանիմ որ այդ  
տոմսակին վրայ եւելիէկ խոստութիւն  
ցուցուցի :

ՊԱՐԹ: Բանը տոմսակին վրայ չէ ,  
հապա քու բան ուզելուդ կերպն է  
բարբարսական :

ԲԱՐԹ: (Ծունը դրած) Խնդրեմ նե-  
րէ . յանցանքս ճանչնալով կը զըդ-  
ջամ , եւ ահա երես անկեալ պատ-  
րաստ եմ հրամայած հատուցումդ ը-  
նելու :

ՊԱՐԹ: Այն , դիւրին է , ներէ ը-

սելը , եւ դեռ կը պնդես որ այս  
գիրը ազգականէս եկած չէ :  
ԲԱՐԹ: Թէ անորմէ եւ թէ ուրի-  
չէ մը եկած ըլլայ , չեմ ուզեր հաս-  
լլոնալ :

ՊԱՐԹ: (Եսմակը տալով) Տեսմար հի-  
մա որ քաղաքավարութեամբ ամեն  
բան կրնաս ստանալ : Առ կարդա :  
ԲԱՐԹ: Այդ քու առաքինի ըն-  
թացքովդ եթէ կասկած ալ ունե-  
նայի կը փարատէր :

ՊԱՐԹ: Առ կարդա , կարդա :

ԲԱՐԹ: Աստուած չընէ որ այդպի-  
սի նախատինք մը ընեմ քեզ ,  
ՊԱՐԹ: Ուրեմն կը մերժես կար-  
դալու :

ԲԱՐԹ: Այն , այս մերժումս իմ  
վստահութեանս փոխարէն մէկ ա-  
պացոյց մը համարէ : Ես հիմա պի-  
տի երթամ խեղճ Մարինան տեսնե-  
լու , որուն ոտքէն , ի՞նչ պատճառաւ  
չգիտեմ , Ֆիլարօն արիւն առեր է :  
Վարդուհի գում ալ հետո կուգամս :

ՊԱՐԹ: Մէկ պահակէ կուգամ :

ԲԱՐԹ: Հիմա որ հաշտուեցանք , իմ  
անուշիկ աղջիկս , տուր նայիմ ձեռ-  
քըդ . ախ , թէ որ զիս կարենայիր  
սիրել , որչափ երջանիկ պիտի ըլլա-  
յիր :

ՊԱՐԹ: Թէ որ ինձ կարենայիր հա-  
ճելի ըլլալ , ախ , որչափ պիտի սի-  
րէի զքեզ :

ԲԱՐԹ: Պիտի աշխատիմ , այս , պի-  
տի աշխատիմ հաճելի ըլլալու քեզ :  
(Կերթայ)



ՏԵՍԻԼ ԺԶ.

ՎԱՐԴՈՒՀԻՆ (Անոր գնալը պիտելով)

ՎԱՐԴ: ԱՌՇ, ԼԵՆՏՈՐ, պիտի աշխատի եղեր . . . . Բաց սա նամակը կարդանք նայինք, որ քիչ մնաց զլխիս փորձամնք պիտի բերէր. (Կը կորդոյ և կը գոչէ) Բարէ . . . ուշ, ուշ կարդացի. կապսարէ որ բացէ 'ի՛բաց դաստիարակիս հետ կոռուի բռնուիմ. ափսոն, ի՞նչ յարմար առիթ մը փախուցի. Նամակը առնելու ատենս կզգացի որ կաս կար-

միր դարձայ: Դաստիարակիս սա խօսքը միայն իրաւացի է թէ՝ տակաւին երեսիս ջուրը գացած չէ, եւ թէ ընկերութեան մը մէջ իսկոյն կը շփոթիմ, մինչդեռ վարպետ կանացք խօսքերնին եւ ձեւերնին երեսնուն կը յարմարցունեն: Բայց սա անիրաւ մարդուն ձեռքը իյնողը հրեշտակ ալ ըլլայ, սատանայ կը դարձունէ:

ԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ

ՏԵՍԻԼ Ա.

ԲԱՐԹԱՄ (ՎՀԱՄՄՔԵԿ)

ԹԱՐԹ: Այն ի՞նչ բարկութիւն, այն ի՞նչ կամակորութիւն է: Ես կարծէի թէ քիչ մը բարկութիւնը իջաւ . . . բայց, ո՞վ, որ թշուառականը զրդեց անոր պարոն Վասիլին այսուհետեւ դառ չառնելու: Արդէն գիտէ որ Պ. Վասիլին իմ ամուսնութեանս մէջ

մատ ունի . . . (Դուռը կը հրեն) Ձեռքէդ եկածը ըրէ կանանց հաճելի ըլլալու համար, բաւական չէ, թէ որ կէտ մը, ամենափոքր կէտ մը զանց առնեն . . . (Եսրէն գըրոն կը հրեն): Նայինք հվ է գուռը զարնողը:

ՏԵՍԻԼ Բ.

ԲԱՐԹԱՄ, ԿՈՄՍ (Ուսունաղի պէս հագուտք)

ԿՈՄՍ: Աստուած այս տունը միշտ չէն, պայծառ եւ խաղաղ պահէ: ԹԱՐԹ: (Յանկարծակի) Որչափ ալ յարմար է մեր վիճակին սա մարդուն ըրած մաղթանքը: Ի՞նչ կուզես:

ԿՈՄՍ: Պարոն, ես եմ Լեւան, ազատագիր ուսումնականը . . . ԹԱՐԹ: Դասատուի պէտք չունիմ: ԿՈՄՍ: . . . Պարոն Վասիլին աշա-

կերտը, այն պարոնը, որ մեծ վահա-  
քին երդիոնապետը եւ քու տիկնո-  
ջըդ երաժշտութեան վարպետը ըլ-  
լալու պատիւը ունի . . . եւ . . . :

ԲԱՐԹ: Երդիոնապետ, Վասիլ, որ  
պատիւ ունի . . . այն, կը ճանչեմ,  
բնչ կայ :

ԿՈՄՄ: (**Մեկուսի**) Այս ի՞նչ կենդա-  
նի է : (Բարձր) Յանկարծ վրան ցաւ  
մը գալով անկողին ինկաւ եւ . . . :

ԲԱՐԹ: Անկողին ինկաւ . . . Վասի-  
լը : Ազէկ որ իմացայ . անմիջապէս  
պիտի երթամ տեսնեմ զինքը :

ԿՈՄՄ: (**Մեկուսի**) Օ՛հ, անիրաւ սա-  
տանայ : (Բարձր) Անկողին ըսելովս,  
պարոն, բազմոցը կիրանամ :

ԲԱՐԹ: Եթէ քիթն անգամ արիւ-  
նի պէտք է որ երթամ տեսնեմ. ա-  
ռաջ անցիր, ետեւէդ կուգամ :

ԿՈՄՄ: (**Շփմթելով**) Պարոն, ասկից  
զատ ուրիշ յանձնարարութիւն մ'ալ  
ունիմ . . . զմեզ մտիկ ընող չըլլայ :

ԲԱՐԹ: (**Մեկուսի**) Աս ալխարեբայ  
սրիկային մէկը պիտի ըլլայ : (Բարձր)  
Զէ, պարոն խորհրդապահ, չէ, մտիկ  
ընող չկայ : Արձակ համարձակ խօսէ,  
եթէ կարող ես :

ԿՈՄՄ: (**Մեկուսի**) Անիծեալ ծերու-  
նի : (Բարձր) Պարոն Վասիլն ապրս-  
ալըրեց նաեւ որ իմացունեմ քեզ . . . :

ԲԱՐԹ: Բարձր, բարձր խօսէ, ա-  
կանջիս մէկը խուլ է :

ԿՈՄՄ: (**Չայնը բարձրացընելով**) Է՛հ,  
շատ աղէկ : Թէ Ալմալեան կոմսը,  
որ սա մեծ հրատարակին վրայ կը  
բնակէր . . . :

ԲԱՐԹ: (**Զարհութած**) Ցած, ցած խօ-  
սէ, կաղաչեմ :

ԿՈՄՄ: (**Աւելի բարձր**) Այս առողու-  
ելեր գացեր է : Եւ որովհետեւ ինձ-  
մէ իմացած եր որ Ալմալեան կոմ-

սը . . . :

ԲԱՐԹ: Ցած, ցած ձայնով խօսէ,  
կաղաչեմ :

ԿՈՄՄ: (**Կոյն ձայնով**) Այս քաղքին  
մէջն է, եւ Վարդուհի օրիորդին  
անոր նամակ գրելը յայտներ էի . . . :

ԲԱՐԹ: Անոր նամակ գրելը բայց,  
սիրելի բարեկամ, քիչ մը կամաց  
խօսէ, կաղաչեմ, կը պաղատիմ, կա-  
մաց : Նստինք, եւ մտերմաբար  
խօսինք : Ի՞նչ ըսիր, թէ Վարդու-  
հին թղթակցութիւն ունի . . . :

ԿՈՄՄ: (**Խրախտաբար**) Անշուշտ . Փա-  
րոն Վասիլն այս թղթակցութեան  
վրայ վշտանալով ինողքեց որ այս  
նառնակը քեզ ցոյց տամ : Բայց յայն-  
աէս անվայելուչ կերպով կը վարուիս  
մարդու հետ, եւ ամեն բան գէշ  
կառնես որ . . . :

ԲԱՐԹ: Է՛հ, Տէր Աստուած, աղէ-  
կի կառնեմ : Բայց արդեօք կարելի  
չէ քիչ մը ձայնդ մեղմացունեղը :

ԿՈՄՄ: Քիչ մ'առաջ ըսողը գուն  
չըիր թէ ականջիտ մէկը խուլ է :

ԲԱՐԹ: Պարոն Լեւոն, մեղք մի  
համարեր, մի մեղմացը զիս առաջ  
քիչ մը կասկածու եւ դաժան երե-  
ւալու . այնպիսի գաւաճաններ կան  
բոլորտիքս, այնպիսի թակարթներ  
կը լարեն չորս կողման որ . . . ասկից  
զատ քու հետաքննին կերպարան-  
քըդ, հասակդ, շարժուած քդ քիչ  
մը . . . ներէ, ներէ, ըսի ա: Հիմու,  
նայինք մեր է նամակը :

ԿՈՄՄ: Լաւ, ահա հիմա կարգի  
եկար, Պարոն: Բայց կը վախնամ որ  
ծակէ մը ականջ չկախին :

ԲԱՐԹ: Է՛հ, ով պիտի ականջ գը-  
նէ . առանց իմ հրամանիս տանս մէջ  
ճանճ չի թուիր . ասկից զատ ծառա-  
ներս շարժելու կարողութիւն չու-

նին . Վարդուհին ալ սրամնեղութեան խուցը փակուած է , կարծես թէ սատանան մտեր է տունս : Բայց բորովին ապահով ըլլալու համար ; անգամ մ'ալ նայիմ (Կըթայ կամացուկ մը Վարդուհին դուռը կը բանայ) :

ԿՈՄՄ : (Մեկուսի) Շփոթութենէս մատնուեցայ , նամակին խօսքը բերնէս փախաւ , հիմա պէտք է խոյս տալ . շատ աղէկ կըլար թէ որ չերեւայի . . . իսկ թէ որ անգամ մը Բարթամին ցուցնեմ զիրս եւ նոյն միջոցին այս բանս Վարդուհին իմաց տամ , յիրավի վարպետ գործ մը ըրած կըլամ :

ԲԱՐԹԻ : (Մատերուն փայ քակելցվ) Վարդուհին իր պատուհանին քովը նստած՝ իր հօր եղբօր որդւոյն նամակը կարդալու վրայ է . . . նայինք հիմա իրեն գրածը Բնչպէս է :

ԿՈՄՄ : (Վարդուհին նամակը կը յանձնէ) Ահաւասիկ : (Մեկուսի) Անտարակոյս իմ գրած նամակս է կարդաշածը :

ԲԱՐԹԻ : (կը կարդայ) «Քանի որ քու անունդ եւ վիճակդ ինձ յայտնեցիր» Ա՛ի , նենդառոր աղջիկ , ճիշտ իր ձեռազին է :

ԿՈՄՄ : (Զարհուրած) Դու ալ ցած խօսէ :

ԲԱՐԹԻ : Որչափ չնորհապարտ եմ քեզ , սիրելիդ իմ :

ԿՈՄՄ : Ամեն բան լմնալին ետեւ թէ որ պարաւորութիւն մը ունենաս ինձ , այն ժամանակ չնորհակալ եղիր . Այս միջոցիս , պարոն Վասիլին փաստաբանի մը հետ ըրած գործին նայելով . . . :

ԲԱՐԹԻ : Փաստաբանի մը հետ . թերեւս իմ ամուսնութեանս համար ըլլայ :

ԿՈՄՄ : Ահա այս պատճառաւ ամեն բան կարգին դնել պէտք է : Պարոն Վասիլը ըստ ինձ որ վազուան համար ամեն բան պատրաստ ըլլալուն , կը յուսայ . բայց թէ որ Վարդուհին դիմադրութիւն ցուցընէ , Բնչպէս պիտի ընես :

ԲԱՐԹԻ : Կարծեմ թէ պիտի դիմադրէ :

ԿՈՄՄ : (Տուած նամակը ետ առնել կուզէ , Բարթամ չի թողուր) Ահա հիմա է քեղի ծառայելու ատենը : Այս նամակը Վարդուհին կը ցուցընենք եւ թէ որ հարկ ըլլայ , (Խորհրդաբար) պիտի ըսեմ անոր որ Կոմմը զինքը ուրիշ կնկան մը սիրոյն զոհած՝ եւ այս իր գրած գիրն ալ նոյն կնկան յանձներ է : Այսպիսի նարքով մը անապատճառ Վարդուհին շփոթութեան , սրտմտութեան եւ յուսահատութեան մէջ կիյնայ եւ կրնաս երեւակայել թէ վերջը մւր կերթայ . . . :

ԲԱՐԹԻ : (Ծիծառելցվ) Դարձեալ զըրպարտութիւն : Սիրելի բարեկամ , ալ այս խօսքիդ վրայ , բարդովին համոզուեցայ որ պարոն Վասիլին խորհրդակիցն եւ անոր կողմէ իրը թարգման հոս եկած ես : Բայց որպէս զի Վարդուհին չկասկածի որ մենք խօսքը մէկ ըրած ենք , աւելի աղէկ չըլլամը որ անգամ մը զքեզ անենէ :

ԿՈՄՄ : (Ուրախութիւնը ծածկելով) Յիրափի , պարոն Վասիլին ալ կարծիքը այս էր . . . բայց Բնչպէս ընենք . . . ժամանակը ուշ է . . . :

ԲԱՐԹԻ : Յիրեմին ծամբայ մը կայ . Վարդուհիին կըսեմ որ անոր կողմէ դաս տալու համար եկած ես :

ԿՈՄՄ : Քեզ համոյ ըլլալու համար

ամեն բան ընելու պատրաստ եմ :  
Բայց քաջ միտ դիր որ այսպիսի շնու-  
ծու խաղեր, շնոծու դաստիարակութեան  
պատմութիւններ կատակերգութեան  
նիւթ կը լլան, ու թէ որ Վարդու-  
հին անդամ մը կասլածի երթայ . . . .

ԲԱՐԹ : Երբոր ես կը ներկայա-  
ցունեմ զքեզ անոր, ալ կասկածի  
տեղի չի մնար . աւելի ծպտեալ սի-  
րահարի մը կը նմանիս, քան թէ  
պաշտօնասէր բարեկամի մը :

ԿՈՄ : Ուրեմն, գուն այնպէս հա-  
մոզուած ես որ այս գէմքովս մեր  
դաւը եւ խաբէութիւնը կրնանք ա-  
ռաջ տանիլ :

ԲԱՐԹ : Սատանան անդամ մեր

միտքը չի կրնար գուշակել : Այս  
իրկուն դարձեալ գէշ ժամը բռներ  
է, բայց թէ որ անդամ մը զքեզ  
տեսնէ . . . իր կիդարը ներսի խուցն  
է, մինչեւ դառնալս անով զրօսիր,  
նայիմ պիտի կարենամ միտքը ը-  
նել եւ զմաքը հոս բերել :

ԿՈՄ : Ջըլլայ որ տուած նամակիս  
վրայ անոր խօսք բանաս :

ԲԱՐԹ : Ի հարկէ ամեն բան ժա-  
մանակին ընելու է . ապա թէ ոչ  
բոլոր ազգեցութիւնը կը կորացու-  
նէ : Բայց այդ ազգաբարութիւնը  
երկու անդամ է որ կը կրկնես, չեմ  
ախորժիր որ նոյն բանը երկու ան-  
գամ ըսեն լիսծի : (Կերթայ)

### ՏԵՍԻԼ Պ.

#### ԿՈՄ

ԿՈՄ : Էօֆ, վերջապէս ազատե-  
ցայ : Որչափ դժուարին է եղեր այս  
սատանային խօսք հասկըցունելը :  
Ֆիկարոն լաւ կը ճանչէ եղեր զա-  
նի : Քանի քանի անդամ մազ մնաց  
խաբէութիւնը երեւան պիտի ելնէր:  
Թշուառականը՝ պոչէն բռնուելու  
սատանայ չէ : Յիրաւի կըսիմ, թէ  
որ այն փափուկ վայրկենին նամակը  
միտքս չինար, բանս բռսած էր,  
բոլորովին անձրկած եւ ծաղը ու

ծանակ պիտի մնայի : Տէր Աստ-  
ուած, ներսը կոռոի մը ձայն կայ-  
թէ որ Վարդուհին կամակրու-  
թեամբ գալ չուզէ, նայէ զուն բա-  
նը : Ականջ դնենք : Վայ . . . խուցէն  
դուրս ենել չուզէր, ուրեմն մեր գա-  
ւակցութեան պատղը հովին պիտի  
երթայ : (Նորէն մտիկ ընելու կը  
դուռնայ) Ահաւասիկ կուզայ . քիչ մը  
պահուատիմ : (Ներսի խուցը կը բռշուի)

### ՏԵՍԻԼ Պ.

#### ԿՈՄ, ՎԱՐԴՈՒՀԻՆ, ԲԱՐԹԱՄ

ՎԱՐԹ : (Շինծու բարեկութեամբ) Անօ-  
քուտ տեղը կաշխատիս, Պարոն . իմ

որոշումս անողոքելի է, այսուհեան  
երաժշտութեան խօսքը անդամ չեմ

ուղեր լսել :

ԲԱՐԹ: Մարիկ ըրէ ինծի, աղջիկս : Արգոյ Լեւոնը, Պ. Վասիլին աշակերտը միանդամայն անոր ընտրութեամբը մեր պասակադիքը պիտի ըլլայ : Վըստահ եղիր որ երաժշատութեամբ սիրառդ կը հանդարտի, կատոքի :

ՎԱՐԴ: Ե՞ն, այն կողմէ պասակադիք պէտք չկայ : Թէ որ քիչ մը երգեմ . . . բայց մւր է ան զասատուն, զոր ճամբելու երեսդ չի բռներ : Ես թէ անոր եւ թէ պարոն Վասիլին երկու խօսքով ճամբայ պիտի տամ: (Յանկարձ սիրահարը տեսնելով՝ ճիկ մը կը հանէ) Ա՛հ . . . :

ԲԱՐԹ: Ի՞նչ ունիս :

ՎԱՐԴ: (Կըկու ձեռքը կուրծքին վըայ դրած և մեծ վրդովմամբ) Ա՛հ, Տէր իմ Աստուած, պարոն . . . ահ, Տէր . . . Պարոն :

ԲԱՐԹ: Պարոն Լեւոն նորէն մարմըրուքը բռնեց :

ՎԱՐԴ: Զէ, չեմ մարիր . մինակ դառնալու տանես . . . ահ :

ԿՈՄՄ: Անչուշտ ոտքդ դարձած պիտի ըլլայ, տիրուհիս :

ՎԱՐԴ: Այո, այո, ոտքս դարձաւ, սոսկալի ցաւ մը զգացի :

ԿՈՄՄ: Խակոյն համկըցայ :

ՎԱՐԴ: (Կըմնը նայելով) Զգացած կալիծ մինչեւ սրախ խորը թափանցեց :

ԲԱՐԹ: Ամոռ, ամոռ, եւ ոչ ամոռ մը կայ սա տեղը : (Կերթայ քրնալուելու) :

ԿՈՄՄ: Ա՛հ, Ալարդուհիս :

ՎԱՐԴ: Ի՞նչ անխոնեմութիւն է ըրածդ :

ԿՈՄՄ: Հազարաւոր կարեւոր խօսելիք ունիմ ձեղի :

ՎԱՐԴ: Աս մարդը մեր քուին հե-

ումնալիք չունի:

ԿՈՄՄ: Ֆիկարօն հիմա մեղի օգնութեան պիտի համնի :

ԲԱՐԹ: (Թիկնաթոռ մը բերելով): Առսիրելիս, նստէ : Լեւոն, չեմ կարծեր որ այս իրիկոն դաս առնու . եկու ուրիշ անգամի թողունք դասը: Մնաս բարեւ :

ՎԱՐԴ: (Առ կոմն) Խնչու կարտորաք ցաւս քիչ մը մանցաւ . (Առ Բարթամ) Պարոն, զիտեմոր քիչ մը նեղացուցի զքեզ: Ես ալ պէտք է խակոյն հատուցում մը ընեմ . . . :

ԲԱՐԹ: Ա՛հ, ամոռչ լեզուգ սիրեմ: Բայց աղջիկս, այնքան այլայլութիւն կրելէդ ետեւ, չեմ ուղեր որ նեղանաս, մնաս բարեւ, մնաս բարեւ, պարոն Լեւոն :

ՎԱՐԴ: (Առ կոմն) Վայրկեան մը սպասելու հնորհ ըրէք: (Առ Բարթամ) Պարոն, այս իրիկոն եթէ թոյլ չտաս իմ զղմանա իրեւ յայտարար նշան դաս առնելու, պիտի կարծեմ թէ քեզ պատճառած սրանեղութեանս ներողամիտ ըլլալ չես ուղեր :

ԿՈՄՄ: (Առ Բարթամ դարձած) Գէմ մի կենար, գէմ մի կենար թէ որ խոնեմութեամբ վարուիլ է միտքդ :

ԲԱՐԹ: Լաւ, թող խօսքդ ըլլայ, իմ սիրուհիս, քեզ ախորմելի ըլլալու փափաքս այնքան շատ է որ մինչեւ գասիդ աւարտման պիտի յօժարակամ սպասեմ :

ՎԱՐԴ: Զէ, պարոն, խնչու այդ ծանրութիւնը քաշես . զիտեմ որ երաժշտութեամ ախորժ չունիս :

ԲԱՐԹ: Վատահ եղիր որ այս իրիկոն պիտի զմայլիմ վրադ :

ՎԱՐԴ: (Մեկուսի, առ կոմն) Հոգիս բերանս պիտի բերէ :

ԿՈՄՄ: (Գրասեղանին վըայէն երաժշտա-

կան թուղթ մը առնելով) Տիրուհիս,  
արդեօք մյս է սորված երգդ :

ՊԱՐԹԻ: Այս, անօգուտ զգուշու-  
թեան մէկ գժուարին կառըն է :

ԲԱՐԹԻ: Այս անօգուտ զգուշու-  
թեան եղանակը Երբ պիտի վերջանաց,  
ԿՈՄՄ: Այս է այսօրեայ նորելուկ  
երգը՝ գարնանային եղանակին նը-  
կարագիրն է, խիստ վառվուռն եւ  
հեշտալի : Տիրուհիս, միթէ կը հաճիք  
անգամ մը փորձելու :

ՊԱՐԹԻ: (Կոմմը նայելով) Ամենայն  
սիրով: Գարնան պատկերը միշտ  
զմայլելի է սրտիս, բնութեան ման-  
կական տեսիլն է: Կարծես թէ  
մարդկային սիրուը նոր աշխոյժ եւ  
զգացողութիւն կզգենու քանի ձմե-  
ռային դ առնաշոնչ քամիէն կը հե-  
ռանայ, ինչպէս որ տարիներովը բան-  
ալ մնացած սորուկ մը աւելի մեծ  
տեսչով կը վայելէ ձեռք ձգած ա-  
զառութիւնը:

ԲԱՐԹԻ: (Յած ձայնով առ Կոմմն) Կը  
նայիս որ երեւակայութիւնը վիպա-  
սանական տեսիլներով լցուն է :

ԿՈՄՄ: (Յած) Արդեօք ամսոց գործ-  
նական նշանակութեան խելքդ կը  
հասնի :

ԲԱՐԹԻ: Այնքան անբան էի,  
(Կերթայ վարդուհին նստած թիկնաթա-  
ռին քրոյ կը նստի):

(Վարդուհին կերգէ):

Երբոր ՚ի դաշտին

Վիրով կաթողին

Գայ գարուն:

Վիրողայց ցանկալին.

Ամեն բան շունչ կառնէ,

իր հուրը կը ափոէ,

Նոր ծաղկանց մէջ՝

Նոր նոր սիրտեր կայրէ,

Տես ահա դուրս կելնեն,

Գիւղէն եւ խրճիթէն,  
Ոչխար եւ գառնուկներ

Արօս ու ձոր կառնեն:  
Կը պօռան

Կը խայտան,

Կը վատին

Կը հրճուին

Գառնիկներ կարածին

Ծաղկօք թարմ նորսածին

Չորս դիմ շունք հաւտարիմ

Հօտին հոգ եւ փոյթ տանին

Բայց Լէնտօրն սիրավառ

Իբրեւ ջերմ սիրահար

Կը մտածէ անդադար

Վիրել լոկ իր հովուուհին.

(Նոյն եղանակին քրոյ)

Քու մօրմէդ հեռի

Ո դու հովուուհի

Գաս երգելով

Վիրատենչ հովուին քով :

Բայց, աւաղ, սէրն ունի

Նետ՝ որ սիրու կարիւնի :

Միթէ երգել,

Կարող է, սէր ջնջել :

Քաղցրաձայն սրինգները,

Թունոց մեղմ երգերը,

Նորափայլ քու դէմքդ,

Նազելի հասակդ,

Ամեն բան՝

Սէր կուտան.

Խեղճ աղջկան,

Վիրան հատան :

Խոկ Լէնտօր աչք անկած՝

Սպասէ գտղտ իր որսին,

Վիրուհին անկասկած

Կերեւի իւր առջին.

Լէնտօրն է կը վազէ

Հովուուհին կընդգրկէ

Կոյսը, թէնեւ ուրախ է.

Բարկութիւն կը կեղծէ :

(Փոքրիկ կընսութիւն)

Հովիսն հրավառ  
Թափէ ամեն հսար  
Լեզու հոգ ու սէր  
Գդուանք հեշտաբեր .  
Մինչեւ որ աղջկան  
Գաղար տան ցաման ,  
Խոկ թ' անդին նախանձն  
Վլրդովէ անոնց խանդն  
Սիրահարք , քնքուշ  
Աէրպահն են , ըզդոյշ .  
Զի սէրն թագուն՝  
Գրգոփի օրն ՚ի բռն :

(Բարթամ այս երգը լսելու առեն կը  
թմբրի կը քնանայ : Կոմը փոքրիկ կրկնու-  
թիւնը երգելու ժամուն Արդուհին ձեռ-  
քը կանու , ու կը համբուրէ քանի մը ան-  
գամ : Ա արդուհին կու լայլի , կը նուաղի ,  
այնպէս որ փոքր առ փոքր ձայնը կը մարի ,  
Երգիսն ալ անոր ձայնին համեմատ կը  
դադրի : Բարթամ որ երգին ձայնին քը-  
նացեր էր , լոռութիւնը տիրելուն պէս կար-  
թլնայ : Կոմը սաք կենէ , Ա արդուհին  
եւ Երգիսնը երգին վերջին մասը կոկին  
նորին նուացեւ : Թէ որ Բարթամ նորէն  
նորի նոյն բանը ընելու է ) .

ԿՈՄՍՈՒ : Արդարիւ զմայլելի երգ մըն  
է այս , եւ Վարդուհի , ինչու շիմեւ  
զգայուն կերպով կերպէք , գիտք ք  
արդեօք . . .

ԱՄԲՐԻ : Շողոքորթութիւն չեմ սի-  
րեր , Տէր իմ : Փոքր ինչ սորվածս  
ալ դասատուիա չնորհն է :

ԱՄԲՐԻ : (Յօրանջելով) Կարծեմթէ էն  
աղուոր կատրին քնացայ մնացի . ինչ  
ընեմ . ցորենկը այնչափ ասդիս անդին  
հիւանդներուս կը վագեմ , կը պտը-  
տիմ , կը գլուղիմ որ ծունկերս կը

ցաւին , եւ աթոռի մը վրայ նստե-  
լուս պէս քուն կը կտրիմ . . . (Կենէ  
ու աթոռը անդին կը նետէ) :

ՎԱՐԴԻ : (Յած , առ Կոմսն) Ֆիկարոն  
ուր մնաց :

ԿՈՄՍՈՒ : Ժամանակ շահիլը նայինք ,  
ԲԱՐԹԱ : Աղէկ միտքս ինկաւ , պա-  
րոն Լեւոն , եւ արդէն մեր ալեւոր  
Վասիլին ալըսած եմ : Արդեօք Վար-  
դուհին աւելի գուարթ եղանակներ  
սորվեցունելու հնարը չկայ : Ի՞նչ  
պէտք է մեծ , մեծ ու մելամաղձուս  
եղանակներ աալ , որ վերէն վար կը  
գլորին . Ի՞նչ են սա հի , հօ , ա , ա ,  
ա , ա , ձայները , որով կարծես թէ  
մենելի յուղարկաւորութիւն կը տա-  
նինք . . . մանր մունր սիրուն երգեր  
չկամն , զոր մեր երիտասարդական ժա-  
մանակը կերպէինք , եւ շատ շուտով  
գոյ կընէինք : Ամենօք քանի մը  
հատ միտքս կար . . . օրինակի հա-  
մար . . . (Երածշական եղանակ մը շա-  
լելու առեն , գլուխը քերելով՝ երգին խօս-  
քերը կը փնտուէ եւ մատերը իրարու զար-  
նելով՝ և ծունկերը շարժելով ծերերու  
պէս կը պարէ ու կերգէ) :

ՀԱՍԻՐ , հասիր Վարդուհիս  
Իմ մէկ հատիկ սիրելիս  
Զիս էրիկ առ , տնաշէն . . .

(Ծիծաղելով՝ կոմսին կըսէ) Երգին  
մէջ լինագիր անունը Անթառամ է ,  
բայց աւելի ախորժելի եւ մեր վի-  
ճակին յարմարցունելու համար Վար-  
դուհի զրի : Ճա , հա , հա , ինչ կը  
սես խելքիս . լաւ է , հա , լաւ :

ԿՈՄՍՈՒ : (Ծիծաղելով) Օ՛հ , օ՛հ , օ՛հ ,  
պատուական , սքամչելի :

ՎԱՐԴՈՒՀՆԵՐ, ԲԱՐԹԱՄ, ԿՈՄՄ, ՖԻԿԱՐՈ (ԿԵՐՈՒ ՔԻՆ)

ԲԱՐԹՈՒՀՆԵՐ :

Հասիր, հասիր վարդուհներ, իմ մէկ հատիկ սիրելիս, ջիս էրիկ առ, անաշէն թէեւ չեմ ես գեղադէմ, բայց գիշերը խոր մութին Խմ աչքերս ալ՝ կը փալվին Խնչպէս որ էն վաս կատուին Աչուըներէն լոյս ցայտին :  
 (Աերջի մասը կը կրկնէ պարելով Ֆերածն աւ ետևէն անոր շարժումները կը ծաղը) :

Թէեւ չեմ ես գեղադէմ, եւայն :  
 (Ֆիկարօն տեսնելով) Վայ, ներս մտիր նայիմ, պարոն սափիրէ, առաջ անցիր, սքամնչելի, սիրուն մարդ :  
 Ֆիկ: (Բարե տալով) Պարոն, մայրս ալ ատենոք կը սկզբ որ սիրուն մարդ եմ: Բայց անկից ետքը տպեցայ :  
 (Մեկուսի առ կոմսն) Ապրիս, Տէրիմ: (Այս տեսլին ժամանակը կոմսը բարը ճիշդը կը թափէ Վարդուհներն չետ խօսելու . բայց դաստիարակին խուզարկու և անձանձիր աչքը արգելք կը լուս: Ուստի զտու և լուին խաղ մը կանցնի գերասանաց մէջ, որ բոլորին Բարթամին և Ֆիկարօնին մէջ անցած վիճականութենէ տարբեր է) :

ԲԱՐԹՈՒՀՆԵՐ: Արդեօք նորէն լուծողական գեղ, արիւն առնել, դարձան, սպեազնի տալու հան եկար. բոլոր անեցիքը գեղել, թիւնաւորելու միտք ունիս :

Ֆիկ: Պարոն, ամեն օր հարսը հարմակք չտեսներ: Արդէն գիտես, Պարոն, որ բաց ՚ի օրական տուած խնամքէս, պէտք եղած ատեն հրամանիդ չեմ սպասեր եւ մնձ եռանդ

ունիմ հիւանդներդ դարմանելու :

ԲԱՐԹՈՒՀՆԵՐ: Մեծ եռանդ ունիս: Հապա բնչ տեսակ դարման է այդ, Պարոն դեղագործ, որով ծառայիս մէկը անդադար կը յօրանջէ եւ աչքերը բաց կը քնանսայ. իսկ միւսը, երեք ժամէ ՚ի վեր այնքան կը փանգդայ որ կարծես թէ զանկը պիտի ճաթի եւ ըզեղը դուրս թափի, ըստ նայիմ բնչ պիտի զուրցես այս խեղներուն :

ՖԻԿ: Ի՞նչ պիտի ըսեմ:

ԲԱՐԹՈՒՀՆԵՐ: Ա, յո՛ :

ՖԻԿ: Պիտի ըսեմ . . . էն, դժուար բան մըն է . . . փոնգդացողին պիտի ըսեմ, իսեր ըլլայ, իսեռ զաւակ. իսկ յօրանջողին, զնան տեղի պակիէ : Այնքան մնձ խելք մը պէտք է այս բաներս ըսելու համար :

ԲԱՐԹՈՒՀՆԵՐ: Զէ, պէտք չէ, բայց կարծեմ թէ սպասաւողներուս ունեցած քիչ մը խելքն ալ առած արիւնովդ եւ առած գեղերովդ բոլորովին հասցուցեր ես: Միթէ նոյն եռանդդ դրդուց քեզ որ երթաս ջորիիս կոյր աչքերուն վրայ սպեզանի փակցունես: Այդ սպեզանիդ անոր աչքերը պիտի բանմայ կարծես :

ՖԻԿ: Թէ որ չի բանայ . . . կարծեմ թէ գոցուելուն ալ պատճառ ըլլար:

ԲԱՐԹՈՒՀՆԵՐ: Գոնէ հաշիւդ մեծցունելու պատճառ կը լուս: Այնպէս չէ, իսպերայ:

ՖԻԿ: Զէ, ես այն դարմանս հաշուի չանցուցի: Ես ան բարեգործութիւնը իմ հոգւոյս համար ըլլի: Հաւատան ինձ, Պարոն . բարկութիւնը գէշ բան է . արդէն մարդիկ յիմարութեան

եւ աղէտից մէջ թաղուած են : Հոգ  
ու ցաւ մէկդի թողլով զուարձանալը  
նայելու է , կեցցէ զրօսանք . Այսօր  
կանք , վազը չի կանք , ու դիտէ ,  
կարելի է երեք օրէն աշխարհ կը  
կործանի :

ԲԱՐԹ : Պարոն խմաստակ , աւելի  
լաւ կընես թէ որ առանց կմկմալու  
շահովը իմ հարիւր ոսկիս հաստցա-  
նես , թէ ոչ հետդ ուրիշ կերպով  
պիտի խօսիմ :

ՖԻԿ : Միթէ հաւատարմութիւն  
չունիս վրաս : Քու հարիւր ոսկիդ  
քովս սրբազն աւանդ մըն է : Լա-  
ւագոյն կը սեպեմց ցման պարտական  
մնալ քեզ , քան թէ ժամ մը նոյն  
պարտքս ուրանալ :

ԲԱՐԹ : Թող այդ մէկդի : Հիմա  
ըսէ ինձ թէ որդիդ տարած շաքար-  
ներդ ինչպէս գտաւ :

ՖԻԿ : Ի՞նչ տեսակ շաքար , Ի՞նչ  
ըսել կուզես :

ԲԱՐԹ : Այս , շաքար , որ այս առ-  
տու սապէս նամակի թղթի մէջ  
փաթթած տարիք . . . .

ՖԻԿ : Կուռք ըլլամ թէ որ բան  
մը . . . .

ՎԱՐԴ : (Ընդմիջելով) Պարոն Ջիկա-  
րո , ապսալրածիս պէս այն շաքար-  
ները տղուդ իմ կողմէս յատկապէս  
տուիր . . . .

ՖԻԿ : Հա , հա , սա , սա առաւօտ-  
եան շաքարները : Ի՞նչ անբան եմ .  
բոլորովին միտքէս ելեր էր . . . ան ,  
պիտիկը չնորհակալ եղաւ , մեծա-  
պէս չնորհակալ , եւ անուշ անուշ  
կլեց :

ԲԱՐԹ : Այս , կլեց , Պարոն , կլեց .  
այս նենդութեան թելը ձեռքէդ փա-  
խեր էր , միտքդ ձգեցին . հոգ չէ :  
Ելրաւի , սքանչելի արհեստ մէ

գործածդ , պարոն :

ՖԻԿ : Ի՞նչ կայ որ , Պարոն :

ԲԱՐԹ : Այդ արհեստով աղուոր  
համբաւ մը պիտի ստանաս , Պարոն :

ՖԻԿ : Պիտի աշխատիմ պաշտպա-  
նելու նոյն համբաւս :

ԲԱՐԹ : Անշուշտ տանջանք կրելու  
համար :

ՖԻԿ : Այդ իմ գիտնալու բանս է :

ԲԱՐԹ : Պարոն , այդ ի՞նչ ամբար-  
տաւան կերպեր են : Գիտցած ըլլաս  
որ երբոր իմաստակի մը հետ կը վի-  
ճարանեմ անոր բնաւ գլուխ չեմ  
ծուեր :

ՖԻԿ : (Կուռակը անոր գարձնելով) Ու-  
րեմն , պարոն , այս մասին համամիտ  
չենք : Ես ընդ հակառակն անոր միշտ  
կոնակս կը գարձունեմ :

ԲԱՐԹ : Եհէ , Եհէ , պարոն Եեւոն ,  
կը լսես սա խենդին խօսքերը :

ՖԻԿ : Զէ , ես խենդ չեմ . Պարոն ,  
դուն կարծես թէ գեղջուկ ասփրիչի  
մը հետ է գործդ , որ ածելին ածե-  
լին ուրիշ բան չգիտէր . բայց գիտ-  
ցիր , Պարոն , որ ես ալ Մատրիտի  
մէջ գրիչ շարժած եմ , եւ թէ որ  
քսու ու բանսարկու լեզուներ դէ-  
մըս չելլէին . . . .

ԲԱՐԹ : Եյ , ինչու համար անկէց  
ելար , եւ հոս գալով արհեստոր փո-  
խեցիր . . . .

ՖԻԿ : Ի՞նչ ընեմ , պարագայից  
յարմարելու է , Եկու դու իմ տեղս  
անցիր :

ԲԱՐԹ : Ես քու տեղդդ անցնիմ : Ասո-  
ուած չընէ . միայն թէ խենդ ըլլար  
պէտք է :

ՖԻԿ : Պարոն , կը նայիմ որ յար-  
մարութիւն ունիս արհեստիս . թող  
վլայէ քու արհեստակիցդ , որ ան-  
գին խորունկ մամառուքի մէջ է :

ԿՈՄԸ. (ԽՆՔԸՆՔԸՆ ԳԱՂՎԸ) ԶԵ, Պարոն, ես ամոռը ընկերակիցը չեմ:

ՖԻԿ, ԶԲԱ. տեսնելով որ միասին խորհրդի նաևեր էք, կարծեցի թէ մի եւ նոյն արհեստը կը բանիք:

ԹԱՐԹ, (Բարկութեամբ) Բայց դուն ինչ բան ունիս հոս, ինչու եկար. արդեօք նորէն Վարդուհին յանձնելիք նամակ մը ունիս. բաէ նայիմ, ինչ կուզես:

ՖԻԿ, ԽՆՉԱՔԷ պարապ տեղ կը կշտամքեա մարդու: Է՞ն, միթէ այսօր ածիւուելու օրէ չէ, պարոն. միւնակ սսոր համար եկայ:

ԹԱՐԹ, Վաղուան թող մնայ:

ՖԻԿ, Վաղուան. անկարելի բան. վալլ առտօն բոլոր զօրայ գունդը գեղ պիտի առնու եւ մատակարարողն ալ ես եմ: Ալ գնա մտածէ թէ ժամանակս մքչափ սուզ է: Ուրեմն չնորհ ըրէ, Պարոն, ամնեակդ անցնելու:

ԹԱՐԹ: ԶԵ, պարոն, հիմա խուցա չեմ երթար: Բայց . . . ինչ վնաս ունի թէ որ սա տեղը ածիւուիմ:

ՊԱՐԹ: Որչմանի քաղաքավար ես. ամնեակս ինչ եղեր է:

ԹԱՐԹ: Մի, նորէն մի սրդողիք. ներէ աղջիկս. ձայնիդ անուշութենէ չեմ կրնար զատուիլ:

ՖԻԿ: (Յած առ կոմն) Զինքը ասկից քակել հեռացընելը անհարին բան է: (Բարձր) Ուր էք նայինք. Եռանգուն, Արթուր, պարոնին գաշտը, թասը, սապոնը, ինչ որ պէտք է, բերէք:

ԹԱՐԹ, Թէ որ բան չունիս կամչէ: ԶԲԱ գիտեր որ խեղճերը յոգնած, թրջած, կրտած հաւ դարձուցիք եւ սատակի պէս ինկ սծ պառկած են:

ՖԻԿ: Ուրեմն ես կերթամ պէտք եղածը բերելու: Կարծեմ թէ ածելիդ կազմը խուցի է: (Առ կոմն, ցած) Հիմա նայիս թէ ինչպէս դուքս պիտի քաշեմ զանի:

ԹԱՐԹ: (Բանալիներուն կապոցը տալու ատեն կըսէ մոտածելուվ) ԶԵ, չէ, ես անձամբ կերթամ: (Յած ձայնով կըսէ կոմն) Կաղաչեմ, աչքդ վրանին ըլլայ:

## ՏԵՍԻԼ Զ.

ԿՈՄԸ, ՎԱՐԴՈՒՀԻ, ՖԻԿԱՐՈ

ՖԻԿ: Ա՛խ, վախուցինք, առիթը փախուցինք ձեռքէ. աւրելը թէ բանալիներուն կապոցը ինծի տար:

Վանդակին բանալին անոր մէջը չէ մի:

ՊԱՐԹ: Այս մէջն է, ամենէն նորն է:

## ՏԵՍԻԼ Է.

ԲԱՐԹԱՄ, ԿՈՄԸ, ՎԱՐԴՈՒՀԻ, ՖԻԿԱՐՈ

ԹԱՐԹ: (Գառնառալով մեկուսի) Ա՛հ, ինչ անխելք եմ. ըրածս դրածս չը

գիտեմ. սա սատանայ սափրիչը ինչ պէս հոս կը թողում կերթամ: (Առ

Ֆիկարո) Առ, առ սա կապոցը (Կուտայ) կերթաս խուցս, գրասեղանիս վարի աչքը կը բանաս . . . բանի մը չի դպչիս ա:

Քի: Ա՛հ, կրողը տանի դպչողը.

այս ինչ կասկածուս մարդ ես. (Մեկուսի, գուրս ելելով) Նայեցէք Աստուած ինչպէս մեզի պէս անմեղներուն սրտին ուխտը կը կատարէ:

### ՏԵՍԻԼ Ը.

#### ԿՈՄՄ, ՎԱՐԴՈՒՀԻ, ԲԱՐԹԱՄ

ԲԱՐԹ: (Յած, առ կոմմն) Ահա այս գարշելին է նամակը կոմմին տանուալ:

ԿՈՄՄ: (Յած) Հանած վարածի մը դէմք ունի:

ԲԱՐԹ: Ալ այսուհետեւ չեմ բըռանուիր:

ԿՈՄՄ: Արդէն գործին գժուար մասը աւարտեցինք:

ԲԱՐԹ: Ամեն բան կշռելին ետեւ՝ մտածեցի որ աւելի մեծ խոհեմութիւն է զանի խուցս խրկել քան թէ հոս ասոր հետը ձգել:

ԿՈՄՄ: Բայց իրարու ինչ որ փրս-

փրսային, ես ալ մասնակից պիտի ըլլայի:

ՎԱՐԹ: Միթէ նո՞ր քաղաքավարութիւն է, պարոններ, այդպէս ընկերութեան մէջ փափաալ. հապա դասս երբ պիտի առնեմ: (Այս միջոցիս ողմակ մը կը լսուի դըսէն, նման անօթներու խորտակումին):

ԲԱՐԹ: (Պօուլով) Ի՞նչ շնկոց էր այս. անզգամ սափրիչը բոլոր գեղեցիկ կազմս սանդուխէն վար նետած խորտակած պիտի ըլլայ . . . (Դուքս կը վազէ):

### ՏԵՍԻԼ Թ.

#### ԿՈՄՄ, ՎԱՐԴՈՒՀԻ

ԿՈՄՄ: Ֆիկարոին սատանայութեան վաստք տալով պէտք եղածին վրայ խօսինք: Կաղաչեմ, ափրուհիս, այս իրիկուն անպատճառ ժամ մը որոշենք իրարու հետ առանձին տեսնուելու, որպէս զի գքեղ այդ գե-

րութենէդ ազատեմ:

ՎԱՐԹ: Ա՛խ, լէնսօրս:

ԿՈՄՄ: Ես կրնամ մինչեւ պատուհանիդ վանդակը ելլալ. իսկ այս առատու քեզմէ առած նամակս գիտես ինչ ըրի . . .

ՏԵՍԻԼ Ժ.

ՎԱՐԴՈՒՀԻՆ, ԲԱՐԹԱՄ, ԿՈՄՍ, ՖԻԿԱՐԾ

ԹԱՐԹ: Գուշակածիս պէս ելաւ .  
տանին բան խորտակեր, ջարդ ու  
բուրդ ըրեր է :

ՖԻԿ: Ասանկ պղտիկ բանի մը հա-  
մար, այսչափ վայնասուն վրցունել  
պէտք է : Սանդուղին վրայ բոլորո-  
վին մոռթ էր : (Կոմին կը ցուցանէ բա-

նոլին) Վեր ելլելու ատենա բանալիին  
մէկը բանի մը պատահեցաւ եւ . . . :

ԹԱՐԹ: Կոյր էիր, բանալին ինչժև  
պատահի . . . որչափ անձարակ ես :

ՖԻԿ: Է՞ն, պարոն, գնա աւելի  
ճարպիկը դոիր :

ՏԵՍԻԼ ԺԱ.

(Նախորդ անձինք) ՎԱՍԻԼ

ՎԱՐԹ: (Զարհութած մեկուսի) Պարոն  
Վասիլ . . . :

ԿՈՄՍ: (Մեկուսի) Ո՛ Երկին :

ՖԻԿ: (Մեկուսի) Ո՞ր սատանան վը-  
չեց . . . :

ԹԱՐԹ: (Զանի դիմաւորելով) Ա'խ, Վա-  
սիլ բարեկամ իմ, ուրախ եմ որ  
ցաւդ անցուցիր . ուրեմն հիւանդու-  
թիւն ծանրկէկ չէ եղեր : Յիրաւի,  
պարոն Լեւոնը վիճակիդ վրայ բե-  
րած լուրերովլը զիս զարհութեցուց .  
եթէ կուզես հարցուր անոր . ես ալ  
քեզ տեմնելու կուզայի թէ որ չար-  
գիլէր . . . :

ՎԱՍԻԼ: (Շուարած) Պարոն Լեւոնը . . .

ՖԻԿ: (Ոտքով գետին կը զարնէ) Է՛յ  
աս ի՞նչ է . մինչեւ իրկուն սպասել  
պէտք է անիծեալ մօրուքի մը հա-  
մար . . . կրողը սանի սամիրիչն ալ  
ծուխն ալ . . . :

ՎԱՍԻԼ: (Ամենուն գէմքը նայելով) Պա-  
րոններ, շնորհ ըրէք համկցունելու  
նոնդի . . . :

ՖԻԿ: Երթալէս վերջը որչափ կու-

գես հետք խօսէ :

ՎԱՍԻԼ: Բայց թող մէյմը իմանամ . . .

ԿՈՄՍ: Վասիլ, լաւ կընես թէ որ լը-  
ռես . կարծես թէ նոր լուր մը պիտի հա-  
ղորդես պարոն Բարթամին, որ ամեն  
բան գիտէ : Ես արդէն իմացուցի ա-  
նոր զիս հոս խրկելով երաժշառութեան  
դասը քու տեղդ տալու համար :

ՎԱՍԻԼ: (Աւելի զարման քով) Երաժշ-  
առութեան դաս . . . Լեւոն . . . :

ՎԱՐԹ: (Առ Վասիլ մեկուսի) Խնդ-  
րեմ, պարոն Վասիլ, զմեղ սուս չա-  
նես, ըսելով թէ Լեւոնը քու աշա-  
կերտդ չէ . ապա թէ ոչ աչքդ բաց,  
ամեն բան կաւրես, տակն ու վրայ  
կընես :

ՎԱՍԻԼ: Վայ, վայ . . .

ԹԱՐԹ: Յիրաւի կըսեմ, պարոն  
Վասիլ, աշակերտդ խիստ ատղանդա-  
ւոր մէկն է :

ՎԱՍԻԼ: (Ապշած) Իմ աշակերտս . . .

(Ցած) Իմ գալուս պատճառը կոմին,  
տունէն եղելը քեզ իմացունել էր :

ԹԱՐԹ: (Ցած) Արդէն տեղեկու-

Թիւն ունիմ, ունիմ, լոէ :

ՎԱՍԻՆ, (Յած) Ո՞վ ըստւ քեկ :

ԲԱՐԹ, (Յած) Ո՞վ պիտի ըսէ . ահա  
աս պարոնը :

ԿՈՄՄ, (Յած) Անշուշտ ես . քիչ  
մը ականջ գիր ինձի :

ՎԱՐԴ, (Յած առ Վասիլ) Քիչ մը  
ամի ՚ի բերան նատիսնէ, ինչ կըլայ :

ՖԻԿ, (Յած առ Վասիլ) Եց, ինձ նայէ,  
զատարկ գլուխ, խուլ ես :

ՎԱՍԻՆ, (Մեկուսի) Այս ի՞նչ խայտա-  
ռակութիւն է . զիս անբանի տեղ գրեր  
էք, կատակերգութիւն կը խազաք :

ԲԱՐԹ, (Բարձր) Եց, պարոն Վասիլ,  
փաստաբանին հետ ինչպէս ըրիբ . . . :

ՖԻԿ, Փաստաբանիդ, խօսքը ալ  
գիշերուան ձգէ :

ԲԱՐԹ, (Առ Վասիլ) Մինակ հարց-  
մունք մը ունիմ, փաստաբանէդ  
գոն ես :

ՎԱՍԻՆ, (Շուարած) Փաստաբան մի՛ :

ԿՈՄՄ, (Ժամկելով) Ի՞նչ, միմէ փաս-  
տաբանը չտեսամք :

ՎԱՍԻՆ, (Անհամբեր) Ե՞ն, չէ ըսի  
մ, չտեսայ փաստաբանը :

ԿՈՄՄ, (Առ Փարթամ մեկուսի) Հիմա  
ինչու համար մէկ հոգիին առջեւ  
այդպիսի խօսքեր եւ բացատրու-  
թիւններ կը բանար . հիմա ատենը  
չէ, ճամբէ, ճամբէ Վասիլը :

ԲԱՐԹ, (Յած, առ կոմն) Երաւ որ  
իրաւունք ունիս : (Վասիլին) Բայց  
չիմացոցիր ինձ թէ ինչպէս յան-  
կարծ հիւանդացար :

ՎԱՍԻՆ, (Բարկութեամբ) Ի՞նչ ըսել  
կուղես, չեմ հասկնար :

ԿՈՄՄ, (Մեկուսի, անոր ձեռքքսակ մը-  
քաղբէ) Այն, պարոնը կը հարցընէ  
թէ այդ ցաւագար վիճակով ինչպէս  
եւար մինչեւ հոս եւար :

ՖԻԿ, Մահուան պէս դեղնած է

գէմքը :

ՎԱՍԻՆ, Համ, համ, հիմա ոտքս ջու-  
րը իջաւ . . . :

ԿՈՄՄ, Այրելի Վասիլ, գնամ, պառ-  
կէ գնամ, հանգիստ չես, եւ կիր-  
պարանքգ զմեզ ահուգողի մէջ կը  
ձգէ : Գնամ պառկէ, գնամ :

ՖԻԿ, Երեսիդ գոյնը նետերէ, զը-  
նամ պառկէ :

ԲԱՐԹ, Արդարեւ ջերմիդ հոտը մը-  
զոն մը հեռուէն քիթիս կը զարնէ,  
գնամ, գնամ պառկէ, բարեկամ :

ՎԱՍԻՆ, Ինչու համար անկողնէդ եւ-  
լար, կըսեն թէ ջերմը տարափոխիկ  
է, գնամ պառկէ, գնամ :

ՎԱՍԻՆ, (Սասիկ զարմացմամբ) Եր-  
թամ պառկիմ :

ԱՄԵՆՔ, (Միասին) Անտարակոյս,  
պէտք է որ երթաս :

ՎԱՍԻՆ, (Ամենուն երեսն նայելով) Ցի-  
րաւի, պարոններ, ասից քաշուիլս  
գէշ չըլլար, կը նայիմ որ ամեն բան  
փոխուեր է եւ ես հոս օտարականի  
մը պէս եմ :

ԲԱՐԹ, Վաղը տեմսուինք, թէ որ  
աղեկի գառնաս :

ԿՈՄՄ, Վասիլ, վաղը կանուխսկէկ  
կուգամ զքեզ տեմսուլու :

ՖԻԿ, Կազաչեմ, այս գիշեր աղեկ  
մը տաքցիր, քրաղընիր :

ՎԱՐԴ, Գիշեր բարի, պարոն Վա-  
սիլ :

ՎԱՍԻՆ, (Մեկուսի) Դժոխքը տանին  
զիս թէ որ այս խօսքերէն բան մը  
հասկցայ, խակ եթէ այս քսակն ող  
չըլլար . . . :

ԱՄԵՆՔ, Բարի գիշեր, պարոն Վա-  
սիլ, բարի գիշեր :

ՎԱՍԻՆ, (Դուրս ելելով) Շատ աղեկ,  
բարի գիշեր, գիշեր բարի :

(Ամենքը ուղեկից կըլլան անոր ծիծաղելով)

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՆԱԽՈՐԴԻՔ (Բաց ՚ Վասիլէն)

ԲԱՐԹԻ (Ծանր ծայնով) Ես այս մարտուն դէմքը չաւնեցայ :

ՎԱՐԴԻ Աչուշները կարծես թէ դարձած էին :

ԿՈՄՄ: Բաց օդը զարկած է զինքը :

ՖԻԿ: Դուք ալ դիտեցիք թէ ինչպէս առանձին կը խօսակցէք, Նայէ ինչ է մարդս, թռչունի պէս, հովի պէս բան մը : (Բարթամին) Եյ, ալ այս անգամ ըսեղիք չկայ, հարկաւ պիտի ածիլուիս : (Կոմէն շատ հեռու աթոռ մը կուտայ և որբէք կը պատրաստէ) :

ԿՈՄՄ: Ազնիւ օրիորդ, դատդ շաւարտած՝ երաժշտական արհեստին վրայ, զոր քեզի սորվեցունելու պատիւը ունիմ, քանի մը կարեւոր դիտեցիք կան քեզի հաղորդելու : (Կը մօտենայ և անոր ականջն վար կը խօսի) :

ԲԱՐԹԻ: (Առ Ֆեկարօ) Եյ, մէկդի կեցիր, կարծես թէ դիտմամբ առջեւս կուդաս կը կանգնիս որպէս զի չտեմնեմ : . . .

ԿՈՄՄ: (Յած առ Վարդանէի) Վանդակին բանալին քովսէ արդէն, կէս գիշերին հսու հնք, գիտցած ըլլաս :

ՖԻԿ: (Մըրիւը Բարթամին վեզ անցունելով) Տեսնելու ինչ կայ . թէ որ պարի դաս ըլլար, նայելու հետաքրքրութիւնդ կամէք, բայց երգելու ձայնը հեռուէն . . . ային, ային . . .

ԲԱՐԹԻ: Ի՞նչ եղարք :

ՖԻԿ: Աչքս բան մը մտաւ, ինչ է արդեօք : (Գլուխը կը մօտեցունէ) :

ԲԱՐԹԻ: Այն, մը շիբր :

ՖԻԿ: Զակիս աչքս է, կաղաչեմ,

թիչ մը ուժդին փչէ : (Բարթամը Ֆիկարօին գլուխը կը բռնէ վրայէն կը նայի, առաստիկ կը հուե անդին և կիրթայ սիրահարներուն ետելը կայնելով աննոց խօսակցութիւնը մտիկ կընէ) :

ԿՈՄՄ: (Յած առ Վարդանէի) Խոկնամակիդ գալով այնպիսի շիփթութիւն մը առաւ գուակուաւ զիս հուզ տեղ երեւալուու . . .

ՖԻԿ: (Հեռուէն, կակնարկէ) Հըմ . . . հըմ . . .

ԿՈՄՄ: Եւ իմ ծպտեալ կերպարանքը անօգուտ գտնալուու . . .

ԲԱՐԹԻ: (Երկուքին մէջ տեղ բռնելով) Ծպտեալ կերպարանքդ մի . . .

ՎԱՐԴԻ: (Գարհուրած) Ա'ն . . .

ԲԱՐԹԻ: Շատ լաւ, տիրուհիս, շատ բաւ . մի վրդովիր : Ի՞նչ մինչեւ իմ աշքիս առջեւ, իմ ներկայութեանս այսպէս զիս անարդելու, նախատելու կը յանդնիք :

ԿՈՄՄ: Ի՞նչ ունիս, Տէր իմ :

ԲԱՐԹԻ: Նենզաւոր, մատնիչ Լեւոն :

ԿՈՄՄ: Պարոն Բարթամ, թէ որ այդպէս միշտ խելքիդ գալով օրն ՚ի բռն պիտի փրփրիս, ինչպէս որ ականատես եմ, զարմանք չեն ուրեմն այս օրիորդը կինդ ըլլալու գմկամակութիւն ցուցընելուն :

ՎԱՐԴԻ: Ես, ես անոր կենակից ըլլամ: Ես իմ կեանքս այսպիսի նախանձու ծերուկի մը հետ անցունեմ, որուն ամենամեծ շնորհքը ինձի գարշելի գերութիւն մը պարզեւել պիտի ըլլայ : Ա'ն Աստուած չընէ :

ԲԱՐԹԻ: Ա'ն, ի՞նչ կը լսեմ :

Պ.Ա.Դ. Այս բարձրաձայն կըսեմ  
որ լսես, իմանաս որ հոգիս եւ մար-  
մինս պիտի նուիրեմ զիս այս ահ-  
ռելի բանտէս կորպոր ազատող մար-

դուն, այս զնտանէս, ուր որ թէ  
անձո եւ թէ ստացուածքս անիրա-  
ւաբար լծի տակ կաշկանդուած են։  
(Վարդուհին դուքս կենէն)։

ՏԵՍԻԼ ԺԳ.

ԲԱՐՁԱՄ, ԿՈՄ, ՖԻԿԱԾ

ԲԱՐԹԻ ԿԱՍՊՈՒԹԵՆՀԱ ԿԸ ԽԸՂ-  
ԴՈՒԽՄ :

Նիք բերան բանալու, երբոր տաք  
տաք դործի վրայ բռնեցի գձեղ ։ Անի-  
ծեալ սափրիչ, ձեռքէս գայ . . . . :

ԿՈՄՄ: Ես ալ նոյնալէմ, տարակոյս  
չկայ որ խենդ է :

ԿՈՄՄ: Ստուգիւ, տէր իմ, շատ  
դժուարին բան է որ կին մը . . .  
ՖԻԿ: Ի հարկէ, ծաղկահասակ կին  
մը եւ ալեւոր մարդ մը անհամեմատ  
բաներ են, որ իրաւամբ ծերունոյդ  
գլուխը կը տագնապին:

( $\Psi_{nLmL} \Psi_{kLjLbL}$ ):

ՏԵՍԻԼ ԺԴ.

## ԲԱՐԹԱՄ (Հայութելով)

ԱԱՐԹԻ Փախսուկը մկ է, վատազգի  
խարեքաներ, սատանային արբան-  
եակները, որուն պաշտօնը հու տեղ  
կատարելու եկեր էք, կրողը տանի  
զձեր . . . փախուկ եմ ա . . . կդյր էի  
ես. ինչպէս սա լոյսը կը տեսնեմայն-  
պէս ալ տեսաց զիրենք որ. . . եւ լըր-  
քաբար կուզեն ուրանալ . . . ախ,  
այս հանելուկը մինակ վասիր կարող

Է միկնել . այս , կանչել տամ . ովկայ  
հոն . . . նորէն մոռցայ որ ամենքը  
սատկեր են . . . դրայիներէն մէկը ,  
կամ առջեւս ելլողը բոնեմ խրկեմ :  
Յիրաւի , խենդանալը բան մը չէ ,  
խենդենալը բան մը չէ :

(ՄԵՂՆԱՐԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԹԱԹՈՐԻՆԸ Կը  
մՇանայ, փոշորկի ձայն կը լսուի, եւ  
երգէննար կը նուազէ : )

ՀԿ կո գու , աշխանձ  
ապդիմ ոց հարցանա ։ ԱՐԱՐ ԶՈՐՌՈՐԴ  
մն ծառարանի բան (Թատրոնը մութ է) ։ այս նեղջառ գովի սահի

ՏԵՍԻԼ Ա.

ԲԱՐԹԱՄ, ՎԱՍԻԼ (Թղթեայ լապտեր մը 'ի ձեռին) :

ԲԱՐԹ: Ի՞նչ , պարոն Վասիլ , ըս-  
տուգիւ չիս ճանչեր ան մարդը ,  
ինչպէս կարելի է այդ բանը :  
ՎԱՍԻԼ: Եթէ բան գործ չունիս  
հազար անգամ հարցուր . միշտ նոյն  
պատասխանը պիտի ըսդունիս : Թէ  
որ Վարդուհին գիրք քեզի յանձ-  
նեց ըսել է թէ կոմին պատգամա-  
ւորն է : Բայց ինձ չնորհած չքեղ  
պարզեւին նայելով շատ կարելի է  
որ նոյն բնքն կոմմն ըլլայ :

ԲԱՐԹ: Շատ հաւանական չերեւիր ,  
բարեկամ : Բայց սա պարզեւը , է՞ն  
ինչու համար ընդունեցար :

ՎԱՍԻԼ: Ի՞նչ ընէի : Ես նոյն միջո-  
ցին կարծէի թէ վէճի տակ եղած  
գործին վրայ միաբաներ էք , եւ զիս  
ծաղրել կուգէիք : Խակ այնպիսի կնձ-  
ռոս պարագաներու մէջ ուկւովլիքը-  
սակ մը ինծի միշտ անհակառակելի  
փաստ մը երեւցած է : Բայց վերջա-  
պէս ի՞նչ է որոշումդ :

ԲԱՐԹ: Թէ որ իմ տեղս ըլլաս ,  
Վասիլ , վերջին ճիգդ ալ չեմ թա-  
փեր սա աղջկան հետ կարգուե-  
լու համար :

ՎԱՍԻԼ: Ճշմարիաը կուգես բարե-  
կամ , ես այնպիսի բան չեմ ըներ ,  
որ եւ իցէ ստացուածքի մասին ,  
բարիք մը ձեռք ձեեւը չէ գլխաւոր  
բանը . այլ բանը զանի վայելով  
երջանիկ ըլլան է : Թէ որ իմ կար-

ծիքս կը հարցունես , չմիրող կնկան  
մը հետ կարգուիլը վտանգի դուռ ...  
ԲԱՐԹ: Իմացայ . փորձանք է եւ ...  
կը վախնաս :

ՎԱՍԻԼ: Տարակնյս մը կայ , պա-  
րն . . . այս տարի քանի քանի հատ  
պատահեցաւ . . . ես ըլլամ տեղդ ա-  
նոր սիրութ չեմ բանաբարեր :

ԲԱՐԹ: Վարձքդ կատար , պարն ,  
Լաւագոյն կը սեպեմ որ զիս առնե-  
լով ինքը լայ ողբայ , քան թէ ես  
մեռնիմ , անոր հետ չի կարգուե-  
լուս համար :

ՎԱՍԻԼ: Այդ ուրիշ բան է , կը  
մեռնիս համար : Ուրեմն կարգուէ , բա-  
րեկամ , շուտով կարգուէ :

ԲԱՐԹ: Խմ միտքս ալ այդ է , եւ  
այս գիշեր հարսնիքը պիտի կա-  
տարեմ :

ՎԱՍԻԼ: Ուրեմն մնաս բարեւաւ ,  
մինակ աշխատէ որ աշակերտուհին  
առջեւ բոլոր թշնամիներդ սեւ-  
ցունես եւ դժոխքին անդունգը զը-  
լորես :

ԲԱՐԹ: Այդ կէտը չեմ մոռնար :

ՎԱՍԻԼ: Գրպարտութիւն , բժիշկ ,  
զրպարտութիւն : Այս է այսօրեայ  
բանուկ ստակը :

ԲԱՐԹ: Ահաւասիկ Վարդուհին գի-  
րը , զոր Լեւոնը ինձ տալով ակա-  
մայ կամօք գործածելու կերպն ալ  
սորվեցուց :

ՎԱՐՄԻ. Ալ մնաս բարեաւ, ժամը  
չորսին ամենքնիս ալ հոս կը գտնը-  
վիք:

ԲԱՐԹ: Ժամը չորսին ուշ է:

ՎԱՍԻԼ. ԱՆԿԵՐ առաջնալ անկարել  
լի է: Նօտարը ուրիշ տեղ զբաղած  
է:

ԲԱՐԹԻ Ի՞նչ, ուրիշ ամուսնութիւն  
այ կայ:

ՎԱՅԻ, Այս, Ֆիկարօ սակրիչյն  
տունը . վասն զի իր քրոջը աղջիկը  
կը կարգէ :

բարթ, Եր քրոջը աղջիկը. բայց  
քրոջ աղջիկ չունի:

Վասիլի Խաչունի առաջնորդությամբ :

ԲԱՐԹ: Սա անզգամը նորէն որուցայթ մը կը լարէ. Բնչ սատանայութիւն է . . . :

*gabriel: Ապահով է մասնաբերությունը*

ԲՈՐԹ: Ո' գիտէ . աս մարզիկներէն  
վախճառուէ . . . անահէս առասաշարժ

Են եւ ուշիմ որ . . . բայց տուած  
լու-բդ միտքս նորէն պղտորեց : Գնա ,  
գնա նօտարը առ եւ հոս անմիջապէս  
դարձիր :

ՎԱՅԻՆ. ԶԵՄ լՍԵՐ ոՐ ԿԱՆՈՔԵՒՅ  
ԱՍՈՂԱԼԻ ՕԴ մԲ կայ դուրսը. բայց  
ՔՈՆ սիրոյդ ամեն բան յանձն կառ-  
ՆՈՒՄ: Ի՞նչ կրնես, խնդրեմ. . .

ԲԱՐԹ: Մինչեւ գուռը պիտի ու-  
ղեկցիմ քեզ: Մարդ չունիմ. բոլոր  
սպասաւորներս հաշմանդամ ըրին ձը-  
գեղին:

ՎԱՍԻԼ: Հոգ չէ, ես իմլապտերս  
ունիմ:

ԲԱՐԹԻ. Ահաւասիկ, Վասիկ, առ սա  
պտութակը, ուղած դուռդ բաց : Ես  
քեզ կսպասեմ, նօտարէն եւ քեզնէ  
զատ ճանձ անդամ պիտի ներս չառ-  
նեմ այս գիշեր :

ՎԱՐԴԻ : Այսպիսի զգուշութիւններով գործ յաջող պիտի երթայ :

### **Shuttle.**

#### **ՎԱՐԴՈՒՀԸ (Խորհրդական ելլելող)**

ՎԱՐԴԻ Խօսակցութեան ձայն մը  
զարկաւ ականջու ձիշտ կէս գիշեր  
է : Ենտորը ինչնու չերեցաւ : Այս  
գէ, օգոր անդամ իր նպատակին նը-

պաստաւոր է . . . ԱՇ, Անտօր, ար-  
դեօք զիս խաբեցիր . . . բայց չշուկ-  
մը կը լսեմ . . . վայ գիլիս, դաստի-  
արակս է, փախչիմ, փախչիմ,

StUBL 9.

ԿԱՐՉՈՒՅԻՆ. ԵՎՐՈՊԻ

ԲԱՐՁՐԻ : (ՃՐԱԳԱՎՈՐՆԵՐԸ ԿՈՒՊ-Մ) Վայ, Վարդուհի, որովհետեւ գեռ արթուն էս

ՏԱՐՅ. Ես առ ապօկելու ախտի եր-

Ruth 1

ԲԱՐԹ. Այս սոսկալի եւ փոթորկալի օդին քննանալը դժուար է, եւ ես այստեղ ստիպողական բանի ի՞նքներ

ունիմ քեզի :

ՊԱՐԹԻ Ի՞նչ է ըսելիքդ, Պարոն :  
Բաւական չէ զիս ցողեկները տան-  
ջելդ:

ԲԱՐԹԻ Վարդուհի, մտիկ ըրէ ին-  
ծի:

ՊԱՐԹԻ Վաղը մտիկ կընեմ.

ԲԱՐԹԻ Կաղաչեմ վայրինան մը մի-  
այն :

ՊԱՐԹԻ (Մեկուսի) Թէ որ ելայ գայ,  
ի՞նչ պիտի ընեմ :

ԲԱՐԹԻ (Անոր նամակը ցոյց տալով)  
Այս գիրը կը ճանչնամա:

ՊԱՐԹԻ (Ճանչելով) Ա'հ, Տէր Ամտ-  
ուած . . . :

ԲԱՐԹԻ Վարդուհի, բնաւ միտք  
չունիմ քեզի յանդիմանելու այս բա-  
նիս համար : Քու տարիքդ եղողները  
կրնան երբեմն մողղիլ բայց ես քու  
բարեկամդ եմ, մտիկ ըրէ ինծի :

ՊԱՐԹԻ Հիմա խելքս զլիսէս կը թը-  
ռի :

ԲԱՐԹԻ Այս նամակը զոր առ Ակ-  
մավեան կոմման գրած ես . . . :

ՊԱՐԹԻ Առ Ալմավեան կոմման :

ԲԱՐԹԻ Այսէ ի՞նչ անողորմ  
մարդ մ'է : Սոյն գիրը ընդունելուն  
պէս կսկսի ասդիս անդին պարծե-  
նալ . եւ այն իմ ձեռքս անցաւ այն-  
պիսի կնիկէ մը, որուն սիրոյն հա-  
մար դքեզ մոռցեր, զոհեր է :

ՊԱՐԹԻ Ալմավեան կոմմը . . . :

ԲԱՐԹԻ Այսէ կը տեսնեմ որ կը հի-  
անսս կը մնաս այսպիսի անօրէնու-  
թեան մը վրայ : Վարդուհի, կանայք  
իրենց անփորձութեամբը միշտ միա-  
միտ եւ դիւրահաւան կըլլան : Բայց  
աչքդ բաց եւ իմացիր թէ ի՞նչ ահ-  
ոելի թակարթով զքեզ պիտի որսան  
եղեր : Այն կինը ամեն բան ծանոյց  
ինձ, թերեւս քեզի պէս վառանդա-

ւոր հետամուտէ մը աղատելու մտօք  
Յիրաւի, քանի յիշեմ դողս կը բոնէ :  
Ալմավեանը, Ֆիկարօն, եւ Լեռո-  
նը, որ Վասիլին կեղծ աշակերտն  
է, եւ իրօք կոմսին վաստ արբանեա-  
կը, մէ ջերնին սոսկափ դաւակցու-  
թիւն մը հնարեր են եւ զքեզ այն-  
պիսի անդնդիփի մէջ պիտի գահալի-  
մեն եղեր, ուսկից աղատիլոց անհնա-  
րին բան մըն էր :

ՊԱՐԹԻ (Յաւագին) Ո'հ, ի՞նչ ահոե-  
լի ոճիր . . . Լէնտօրը . . . ի՞նչ այն  
պատահին . . . :

ԲԱՐԹԻ (Մեկուսի) Վայ, Լէնտօրն  
էղեր :

ՊԱՐԹԻ Ալմավեան կոմմին . . . ու-  
րիշի մը համար զիս հրապուրելու ե-  
լիր է . . . :

ԲԱՐԹԻ Այդպէս ըսիննամակդ տա-  
լով :

ՊԱՐԹԻ (Կատղած) Ա'խ, այս ի՞նչ ա-  
նիրաւութիւն է . . . պիտի պատժեմ  
զինքը : Պարոն, դու հետս կարգը-  
ւելու կը փափաքէիր արդէն . . . :

ԲԱՐԹԻ Գիտես արդէն ի՞նչպէս կայ-  
րիմ, կը մրկիմ քեզի համար :

ՊԱՐԹԻ Այժէ նոյն կրակով դեռ կը  
վառիս, ես քուկդ պիտի ըլլամ :

ԲԱՐԹԻ Լաւ, լաւ, այս գիշեր նօ-  
տարը պիտի գայ հոս :

ՊԱՐԹԻ Այս բաւական չէ : Ո՛ եր-  
կին . այս ի՞նչ նուաստութիւն է իմս .  
գիտցիր, պարոն, որ անզգամ նեն-  
գաւորը այս գիշեր սա վանդակէն  
ներս պիտի մտնէ, որուն բանալին  
վարպետութեամբ մը քովէդ գող-  
ցան :

ԲԱՐԹԻ (Բանալիներուն փունջը քննե-  
լով) Ա'խ, անօրէններ : Աղջիկս, ալ  
քովէդ չեմ հեռանար :

ՊԱՐԹԻ (Ստոկումով) Ա'հ, կը գողդո-

զամ, պարոն : Հասկա թէ որ սրով  
եւ հրայանով գան, Բնչ պիտի ը-  
նենք :

ՊԱՐԹ. Աղէկ ըսիր • Վրէժ քակե-  
լու առիթը ձեռքէ չփախցոնեմ.  
Դու վարդուհի, Մարինային խուցը  
գնա, եւ ներսէն լաւ մը կղզակը  
զիր : Ես երթամ զմնուորներ բերեմ  
եւ տան մէջ անոր գաւուն սպասեմ:  
Թէ որ անդամ մը իբրեւ գող դին-  
ուորներու ձեռքը անցնի թէ վրէժ

առած եւ թէ աղատած կըլլանք.  
վստան եղիր որ քու հաւատարմու-  
թեանդ փոխարէն իմ սէրս պիտի մը-  
խիթարէ զքեզ :

ՎԱԴԻ. (Յուսահատ) Խնդրեմ մոռ-  
ցիր մինակ իմ մոլորութիւնս : (Մե-  
կուսի) Ես իմ յանդգնութեանս պա-  
տիմը գտայ :

ՊԱՐԹ. (Երթալով) Օ՞ն երթամ անոր  
որոգայթ և լարեմ: Վերջապէս ըրի չը-  
րի, աղջիկը ձեռք անցուցի, (Կերթայ):

## ՏԵՍԻԼ Դ.

### ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱԴԻ. Իր ոիրով պիտի միտիթարէ  
եղեր . . . զիս թշուառու . . . (Թաշկինա-  
կը կը հանէ և կակսի սաստիկ լալ) Ի՞նչ  
ընեմ հիմա . . . հիմա ուր որ է կու-  
գայ: Միտքս դրի անոր սպասելու  
եւ վատութիւնը երեսն աշուռ:  
Քանի որ այս անիրաւութիւնը գոր-  
ծեց, չեմ վախնար, ալ չի կրնար

բռնել զիս . . . Ա՛ն, եւ որչափ ա-  
րիասրտութեան կարօւ եմ: Ա յն աղ-  
նիւ դէմքը, անուշ ճակատը, սըր-  
տաշարժ ձայնը քանի . . . բարէ,  
խաբերայի մը լրտեսը ու արբանեա-  
կըն է եղեր: Ա՛ն, որչափ ողորմելի,  
ողորմելի եմ ես . . . Տէր Աստուած...  
վանդակը կը բանան: (Ներս կը քաշուի)

## ՏԵՍԻԼ Ե.

### ԿՈՄՄ, ՖԻԿԱՐՈ (Վերարկու մը հաղած, պատուհանը կերեկի)

ՖԻԿ: (Գէոր ՚ի գուրու կը խօսի) Ոտքի  
հայն լսեցի: մէկը ձգեց փախաւ:  
մանեմ կըսեւ:

ԿՈՄՄ: (Դրսէն) Մամրդ էր:

ՖԻԿ: Ա՛չ:

ԿՈՄՄ: Վարդուհին պիտի ըլլայ  
ող քու վայրենի դէմքէդ սարսափած  
փախած է:

ՖԻԿ: (Վերա խոցը կը ցատէ) Այն-

պէս կերեւի եւ ինձ . . . անձրեւ, փո-  
թորիկ, որուում ու փայլակ չի նա-  
յելով վերջապէս հասանք:

ԿՈՄՄ: (Երկար կրկնոց մը հաղած)

Ձեռքդ ինծի տուր: (Ինքն աւ վար  
ցատկէ) Յաղթանակը մերն է:

ՖԻԿ: (Վերարկուն կը նեսէ) Կար-  
ծես թէ չորս կողմէ գնդակէ . . .  
անձրեւային գնդակներ զարնուած

կր գառնամնք : յիրասի սքանչելի ու գըն մըն է բաղդ բնտելու համար : Տեր իմ, զու ինչպէս կը դտնես այս դիշերային օդը :

ԿՈՄԱՅԻ Սիրահարի մը համար ըղմայիելի է :

ՖԻՆ Խօսք չի կայ . բայց խորհըրդակցի մը համար փոքր ինչ . . . հասկա թէ որ գան մեզ այս տեղ կոխն, ինչ ապուր պիտի ուտենք : ԿՈՄԱՅԻ Դան նետա չես մի : Ես սուրիչ հոդ մը ունիմ . թէ որ օրիորդը չուզէ գաստիքարակին առնիսէն զատուիլ, այն ատեն ինչ պիտի ընենք :

ՖԻՆ ԱՆՀԻՄՆ մտմտուք : Աղջկան վրայ երեք զօրաւոր զրդափէ ունիս .

Աէր, ատելութիւն եւ երկիւդ : ԿՈՄԱՅԻ (Դէպ 'ի ներս մութին կը նայի) Բայց եւ կը մտածեմ թէ ինչպէս բացէ 'ի բաց ըսեմ անոր որ նոտարը գնեզ կարգելու համար քու տունդ կըսպաէ : Այս խորհուրդս տարօրինակ եւ յանդուզն պիտի սեպէ եւ դիմ այ անվեներ :

ՖԻՆ Թէ որ նա զքեզ անվեներ անուանէ, գուն ալ զինքը անգութ կոչէ : Կանայք կախորժին որ մարդիկ զիրենք անգութ անուանեն : Երկար խօսք ինչ պէտք է . թէ որ սնոր սէրը փափաքածիդ պէս ջերմ գտնես, այն ատեն ովլ ըլլալդ անոր կը յայտնես, եւ ինքն ալ քու զգացա մանցդ վրայ վսահն կը մնայ :

### ՏԵՍԻԼ Զ.

ԿՈՄԱՅԻ ՎԱՐԴՈՒՀԻ, ՖԻԿԱՐՈ (Ու սեղանին վըսյ եղած մամերը կը վառէ)

ԿՈՄԱՅԻ Ահաւասիկ, ինքը . . . իմ (պեղանի վարդուհիս է :

ՎԱՐԴԻ (Ծինովի համեստութեամբ) Պարոն, սկսեր էի անձկանուք ուսարակուսիլ քու գալստենդ վրայ :

ԿՈՄԱՅԻ Զմայելի անձկութիւն . . . Ազնիւ Օրիորդ, վիճակիդ դառնութիւնէ օդուտ մը քաղել չի կարծուելու . համար, չի վայիէր արդարեւ ինձ առաջարկել քեզ իմ թշուառ բաղդիս բաղդակից ըլլալու, սակայն եթէ կամովին ապաստինարան մը ընտրելու յօժարութիւն ունիս, կերդնում պատուրյս վրայ . . . :

ՎԱՐԴԻ Պարոն, թէ որ ձեռքս առքեզ կարկառելէն ետև, սիրտս ալ անմիջապէս քեզ չնուիրէի, զուն հիմա հոս չէիր գտնուեր, թերեւս

ալս մեր տեսութեան մէջ անկանոն բան մը նշամարուի . բայց զայն անհրաժեշտ հարկի մը տալով յունամ որ զիս մեղապարտ չես դատեր :

ԿՈՄԱՅԻ Ուրեմն, գու վարդուհիս, կը զիջանիս թշուառի մը, չազնուական եւ անհարուստ մարդու մը կենակիցը ըլլալու . . . :

ՎԱՐԴԻ Հարստութիւն . Աղնուականութիւն : Ո՛հ, ասոնք բաղդին պատահական խաղերն են : Թէ որ մինակ քաջ համոզուիմ որ սէրդ եւ խորհուրդներդ անպատիր են եւ անսուս . . . :

ԿՈՄԱՅԻ (Անոր ոռքը հյանալ) Ա՛հ, Վարդուհիս, կը սիրեմ, կը պաշտեմ զքեզ . . . :

ՎԱՐԴԻ (Սրտմտած) Հեռու, հեռու,

կեցիր, ամորէն դու, . . . ինչպէս կը  
յանդգնիս պղծելու . . . դու զիս կը  
պաշտես . . . օ՞ն կորիր, ալ ինձի հա-  
մար վանդաւոր անձ մը չես դու :  
Այդ խօսքը կըսպասէի բերնէդ որ  
զքեզ ատեմ, քահանքեմ, Բայց ըդ  
քեզ քու խղճիդ խայթին չդատապար-  
տած, (լալով) ծանիր որ ես զքեզ  
կը սիրէի, քաջ ինացիր որ քու ան-  
բաղդ վիճակիդ մամնակից ըլլալը՝ իմ  
երջանկութիւնն կը համարէի : Թըշ-  
ուառական էնսոր . պատրաստ էի  
ամեն բան թողութ քու ետեւէդ գա-  
լու համար . սակայն քանի որ իմ  
բարութիւններ չարաչար եւ վատօ-  
քէն գործածեցիր, քանի որ անօրէ-  
նութեամբ մը զիս որսալով այն սոս-  
կալի Ալմավեան կոմսին ծախելու  
կաշխատէիր, ես ալ այս իմ տկա-  
րութեամս մէկնշամնը ձեռք ձգեցի :  
Մի թէ կը ճանշես այս նամակը :

ԿՈՐՍ. (Աշխուժով) Դաստիարակիդ

առուածը չէ :

ՎԱՐԹ. : (Զպարսութեամբ) Այս, եւ  
այս բանիս համար առ այն չնորհա-  
պարտ եմ :

ԿՈՐՍ. : Ո՞հ, Աստուած, որ քան  
երջանկիկ եմ : Այդ նամակը՝ ես տուի  
անոր. այդ նամակը՝ տագնասպելի պա-  
րագալի մը մէջ իմ ձեռօքս յանձ-  
նեցի, անոր վստահութիւնը գրաւե-  
րու դիտմամբ . սակայն ժամանակ  
չգտայ քեզի իմ ներքին խորուրդս  
հարդրդելու : Ա՞հ, Վարդուհիս, ու-  
րեմն ստոյգ է զիս այդպէս անկեղ-  
ծութեամբ սիրելու . . .

ՖԻԿ. : Տէր իմ, կին մը կը փնտը-  
ռէիր որ զքեզ մի միայն քու անձիդ  
համար սիրէ . . .

ՎԱՐԹ. : Զնիկ կանուանէ Տէր :

ԿՈՐՍ. : (Խըլոյն կրինոցը նետելով) Հքեղ

չագուստով կերեւի) : Ո՛ ջնաշխարհիկ  
օրիորդ, բաւական եղաւ այսքան  
ժամանակ ծպտեալ կենալս, Ատ-  
քըդ իյնող երջանիկ անձը Էնտօրը  
չէ բնաւին : Ես նոյն ինքն Ալմալ-  
եան կոնս եմ, որ վլոց ամէէ ի վեր  
սիրովդ վառուած թափառական ըզ  
քեզ վնասուելու ելեր էի :

ՎԱՐԹ. : (Կոմնին փարեւով) Ա՞հ . . .

ԿՈՐՍ. : (Ահուգողով) Ֆիկարօ :

ՖԻԿ. : Բան մը չէ, չուտով կանց-  
նի, սիրտդ հանդարտ պահէ, Տէր իմ,  
խնդութեան անուշ այլալութենէն  
գէշութիւնն չի ծագիր, Անաւասիկ,  
ահա ինք վնիքը գտաւ : Արեւ վկայ,  
որչափ գեղեցիկ է :

ՎԱՐԹ. : Ա՞հ, Էնտօր . . . Ա՞հ, պա-  
րան, որչափ մեղագարտ եմ : Այս  
իրիկուն խակ քիչ մեաց գաստիարա-  
կիս հետ պիտի պասկուէի :

ԿՈՐՍ. : Գուն պիտի պասկուէիր :

ՎԱՐԴՈՒՆԻ :

ՎԱՐԹ. : Այս անով պատիմու պի-  
տի գտնէի եւ կեսնիքս զքեզ ատե-  
լով պիտի անցունէի : Ա՞հ, Էնտօր,  
որչափ մեծ տանջանք մըն է սրտի  
մը ատել երբ նոյն սիրաը սիրեւն  
համար ստեղծուած է :

ՖԻԿ. : (Պատուհանը կը նոյի) : Տէր իմ,  
մեր եկած տեղին դառնալ անհնարին  
է . սանդուղը վերուցեր են :

ԿՈՐՍ. : Վերուցեր են :

ՎԱՐԹ. : (Ծփթած) Այս, ես . . . բը-  
միշկը վերցունել տուած է, Անա իմ  
դիւրահաւաւանութեանս արովինքը :  
Կա զիս խաբեց, ես ալ միամտա-  
րար ամեն բան խոստվանեցայ, մատ-  
նեցի զծել : Հաս տեղ ըլլանիդ գի-  
տէ, եւ զօրք բերելու գնաց :

ՖԻԿ. : (Խորէն կը նոյի պատուհանէն)

Տէր իմ, փողոցին դուռը բանալու

կաշխատին :

ՎԱՐԴԻ : (Սոսկալով՝ կոմին գերկը կը գտղէ կիշնայ) Ա՛հ, լէնտօր . . . .

ԿՈՄՍՈ : (Արդութեամբ) Վարդուհի, քանի որ զիս կը սիրես, այնպէս չէ, ես մարդէ մը չեմ վախնար . եւ դու իմ կինս պիտի ըլլաս անվ բէպ : Ա-

հա ժամ է եւ փափաքս է պատմել այն զգուելի ծերուկը . . . .

ՎԱՐԴԻ : Մի, մի պատմեր, ներէ անոր, սիրելի լէնտօրու : Խմ սիրոս այնքան երջանկութեամբ լցուած է, որ վրէ ժխնդրութեան համար ողի չունիմ :

ՏԵՍԻԼ է.

ՆԱԽՈՐԴՔ, ՎԱՍԻԼ, ՆՕՏԱՐ

ԹԱՅԻ : Տէր իմ, ահաւասիկ մեր նօտարը :

ԿՈՄՍՈ : Մեր վասիլ բարեկամն ալ և ետն է :

ՎԱՅԻ : Վայ, այս ինչ է տեսածս : ՏԱՅԻ : Բարեկամ, ինձ նայէ, ինչ դիպուածով . . . .

ՎԱՅԻ : Պարոններ, ինչ պատահ մամբը . . . .

ԹԱՅԻ : Արդեօ՞ք առոնք են փեսացուն ու հարսնյուն :

ԿՈՄՍՈ : Այո, պարոն, մենք ենք : Գիտես որ մեր խօսքը Ֆիկարօին տունը ըսել էր ամուսնական դաշնագիրը, բայց վերջը քանի մը բանաւոր պատճառաւ, զոր ետքը կը բացառեմ, մտածեցինք որ այս տեղու աւելի յարմար է, դաշնագիրը բերեր հետդ :

ԹԱՅԻ : Արդեօ՞ք Ալմավեսան կոմսին հետ խօսելու պատիւը ունիմ :

ԹԱՅԻ : Շիշդ նոյն ինքն է :

ՎԱՅԻ : (Մեկուսի) Արքիմին աս պրտուտակը ինչն է համար տուաւ ձեռքը . . . .

ԹԱՅԻ : Տէր իմ, ամուսնական երկու հատ զաշնագիր կան քովս : Զի շիոթենք . նախ ահաւասիկ ձեր վլ-

սեմութեանը, եւ այս ալ պարոն Բարթամինն է որ աս օրիորդին . . . .

ՎԱՐԴԻ : Վասիլ յանձնութեամբ կրկու թէ հարանցուները կրկու քոյր են եւ մի եւ նոյն ամուսնը ունին :

ԿՈՄՍՈ : Ետ ասորագրենք, յուսամ որ պարոն Վասիլ յանձն կառնու այս ամուսնութեան երկրորդ վկան ըլլալու (Կասորագրեն) :

ՎԱՅԻ : Բայց, վաեմայիալ Տէր . . . . իրաւ որ իսելքիս համկնալիք բանը չէ :

ԿՈՄՍՈ : Դուն ալ, պարոն Վասիլ, ոչինչ բանով մը ել չփոթիս, ոչինչ բանով մը հիանաս կը մնաս :

ՎԱՅԻ : Տէր իմ . . . . հասկ թէ որ բժիշկը . . . .

ԿՈՄՍՈ : (Խնոր քսակ մը նետելով) Տզայ ես, ինչ ես չզիտեմ . շուտ ասորագրելու նայէ :

ՎԱՅԻ : (Զարմանք) Հէյ . . . . հէյ . . . .

ԹԱՅԻ : Նայէ, նայէ, զժուարութիւն մը կայ ասորագրելու :

ՎԱՅԻ : (Քսակը ձեռքօքը կը ելքի) Ասոր մէջ աւելի է ոսկին : Ի հարկէ, երբ մէկու մը խօսք աամ, խլատ ծանրակշիռ պատճառներ պէտք են որ այն խսաստնքս . . . (Կասորագիէ) :

ՆԱԽՈՐԴՔ. ԲԱՐԹԱՄ, ՊԱՇՏՈՆԱԿԱԼ ՄԸ, ԶԻՆՈՒՈՐԴԵՐ, ՍՊԱՀԵՐ (ԶԱՏԵՐ)

ՌԱՐԹ. (ՑԵՆԿԵԼՊՈՐԱԿԱՆԱ ՎԱՐԴԱՎԵՀԻԲՆ  
ՃԵԿՔՔ ԿԸ ՀԱՄԲՈՒՐԵ. և ՅԻԿՈՐԾ ԿՊՉ-  
ՄԱՐԱՐ ՎԱՐԺԻԸ ԿԸ ԳԻԿԵ. ԿԸ ՊԱՍԱՌԱ-  
ՄԱՐԺԻՆ ՎՐԵՆ ԲՈՆԵԼՊ) Այս առաջակները  
ՎԱՐԺԱՀԻ/Ն ՔՈՎ ԲՆէ բան ունին.  
ԲՈՆԵԼՊ. ամենքը բոնելպէ. ևս  
արդէն մէկուն վիզէն բոնած եմ:  
ՆՈՏ: Կատարէդ բնէ կուզես :

ՎԱՐԹ: Այդ բնէս սեասկ կատակէ:  
Կատարդ չես ճանչեր :

ՌԱՐԹ: Կատակէ չէ. ահ, ՎԱՍԻԼ,  
Էհ, ԲՆՉԱՊԷ ՆԿԱՐ հոս :

ՎԱՆ: Աս պէտք է որ քեզիհարցը-  
նեմ թէ զուն որ ծակը մտեր եր:

ՊԱՇՏՈՆԱԿԱԼ: (ՅԻԿԱՐԾՈՅ ցուցնելպ)  
ԿԿԵՐԺԻ ԲՆԱՋԻՄ, պէտք ճանչեմ ոս ըս-  
տահակը, այսպէս տարաժամ այս  
տան մէջ բնէ բան ունիս գուն :

ՖԻԿ: Տարաժամն, պարօն չես տես-  
ներ որ առաւօսեան եւ երեկոյեան  
մէջ տեղն ենք: Բայց ես ալ նորին  
ՎՐԱՄԱԺԻԵԱՆ ՎՐԱՄԱԺԻԵԱՆ կոմսին ըս-  
պաներէն մէկն եմ:

ՌԱՐԹ: Արմավեան :

ՊԱՇՏ: Ո՞վ ըսաւ թէ ասոնք գոյ  
են :

ՌԱՐԹ: Կարճ կապէ: ՎԱԵՄԱԺԻԱՅ  
կոմս, արդէն դիակէ որ ես ամեն  
տեղ ձեր ՎԱԵՄՈՒԹԻԱՆ խոնարհ ծա-  
ռան եմ, սակայն գիտէք նաև որ  
աստիճանի մնծութիւնը այս տանս  
մէջ կարեւորութիւն չունի: Ուստի  
չորհք ըրէք ասկից հեռանալու :

ԿՈՄՍ: Այս, աստիճանի մէծու-  
թիւնը անզօր է այս տեղ, բայց ան-  
կէց դօրաւոր բանը այն է որ այս  
օրիորդը իր յօժար կամօք նախապա-

տիւ համարեց բնծի հետ միաժամ  
քան թէ քեզի հետ:

ԲԱՐԹ: ՎԱՐԴՈՒՀԻ, ԲՆէ կըսէ:

ՎԱՐԹ: Ըսածը ճշմարիտ է: Եւ  
ինչո՞ւ կը զարմանաս, Միթէ չի գի-  
տես որ այս գիշեր խարեբայէ մը  
զրէժս պիտի առնէի: Ահա նոյն վր-  
բէժս ասի :

ՎԱՆ: Ես չէի ըսեր, սիրելի բժիշ-  
կըս, որ նոյն ինքն կումն է:

ԲԱՐԹ: Իմ բնէ փոյթս է: Ամուս-  
նութիւն կը սեպես դուն այս ծաղ-  
րելի ամուսնութիւն: Հապա վլանե-  
րը ուր են:

ՆՈՏ: Աւեն բնէ օրինաւոր, եւ  
կորդին է: Այս երկու պարզներուն  
հետը ես ալ վկայ եմ:

ԲԱՐԹ: Խնչպէս: պարզն ՎԱՍԻԼ,  
դժւն ալ ստորագրեցիր:

ՎԱՆ: Ե՞նչ ընեմ: Աս թշուառա-  
կամ մարզն ալ անդիմադրելի վաս-  
տեր ունի դրամնին մէջը:

ԲԱՐԹ: Աս այն վաստերը ստակի  
մը չեմ առներ, իշխանութիւնս գոր-  
ծածելու իրաւունք ունիմ:

ԿՈՄՍ: Նայն իշխանութիւնդ չա-  
րաշար գործածելուդ համար ահա  
կորուսիր:

ԲԱՐԹ: Օրիորդը գեռ հասուն չէ:

ՖԻԿ: Վզասութիւն աստանալու հա-  
մար հասունի չեն նայիր:

ԲԱՐԹ: Գեզի հետ ով կը խօսի,  
սատանաներուն պարագլուխը:

ԿՈՄՍ: Օրիորդը ազնիւ է եւ գե-  
ղանի, իսկ ես բարձրաստիճան, գե-  
ռահասակ եւ հարուստ եմ: Նա ա-  
զատ կամօքը իմ կինս եղաւ. հիմայ

Բնէ իրաւամբ եւ ով կրնայ յանդըգ-  
նիկ զմեզ իրարմէ զատել :

ԱԱՐԹ. Խմէ է աղջիկը , եւ մարդ  
կարող չէ զանի իմ ձեռքէս կորդել .

ԿՈՄՄ. Պարոն , նա այսուհետեւ  
քու բռնական իշխանութեանդ ներ-  
քեւ չի գտնուիր . օրինաց վահա-  
նը անոր պաշտպանն է : Եւ այս  
արդարութեան պաշտօնակարը , ո-  
րուն գուն ամճա իր նոս առաջնորդե-  
ցիր քու բռնութեանդ դէմ զանի  
պիտի պահպանէ : Հաղածանք եւ  
բռնութիւն կրողներուն պաշտպան  
հանդիսացողները միայն ճշմարիտ իշ-  
խաններ են :

ՊԱՇՏ. Ճշմարիտ է : Սակայն այսախի  
օրինաւոր ամսունութեան ըրած դի-  
մագրութենէ Բնէ կրնանք մտածել .  
Քայց եթէ իր սանին ստացուածները  
անկանոն կերպով տնտեսեր է : Եւ  
կերկնչի որ իրմէ հաշիւ կը քննուեն :

ԲԱՅԳ. Այն հաշիւը պէտք է որ տայ :  
ԿՈՄՄ. Թող նախ մեր ամուսնու-  
թեան հաւասնութիւն տայ , եւ ես  
ուրիշ բան չեմ պահանջներ :

ՖԻԿ. Բայց եթէ հարիւր ոսկւոյ  
ընկալագիր մը . մեր դործը մէջը  
պիտի խաղար այս շիփոթութեան ա-  
ռեն :

ԱԱՐԹ. (Կատղած) Ամենքն ալ ինծի  
դէմ են . չդիսնալով գլուխս տարեր  
պիծակներու բոյնը խօթեր եմ :  
ՎԱՅ. Արդարեւ պիծակի բոյն :  
Բժիշկ , ալ կոմիկը մոցիր , եւ դոնէ

Ժառանդած ստակներդ համրէ , եւ ...  
ԱԱՐԹ. Է'ն , հանգարտ թող տուր  
զիս . Վասիլ . գուն ալ Բնէ ոսկեսէր  
մարդ ես : Ի՞նչ ընեմ ես ոսկին : Ի  
հարկին պէտք է , ծովը չեմ նետեր ,  
իրաւ , բայց միթէ կարծես թէ ար-  
ծաթին սիրոյն համար միայն կը զի-  
ջանիմ : (Կատղագրէ) :

ՖԻԿ. (Բահքահետվ) Հա , հա , հա ,  
Տէր իմ , կը նայիս ոսկիին ձայնը ...  
երկուքն ալ մի եւ նոյն խմորէն ելած  
են :

ՆՈՑ. Ալ ես , պարմներ , բոլորո-  
վին գործին թելը կրուսի . միթէ  
նոյն անունը կրող երկու հատ օրի-  
որդներ չի կմն :

ՖԻԿ. Զէ , պարոն , ներքդ ուր է .  
Մինակ մէկ , մէկ հատիկ կայ այնպիսի  
օրիորդ մը :

ԱԱՐԹ. (Յաւագին) Խոկ ես որ ա-  
պուշի պէտ սանդուղը վիրուցի , ո-  
րով առունութիւնը աւելի ապա-  
հով կերպով կատարուեցաւ : Ալս ,  
ես ծեռօքս , անզգուշութեամբս այս  
ծիւնը իմ գլխիս բերի :

ՖԻԿ. Անմտութենէ ըսէ , անմտու-  
թենէ : Զգտասացիր , պարոն բժիշկ ,  
եւ խոստովանէ . որ երբոր երիտա-  
սարդութիւնը եւ սէքը իրարուհետ  
արտիւ կը միանան ծերունի մը խա-  
բելու համար , այս ծերունին ինչ որ  
ընէ անսոց դէմ , իրաւոնք ունինք  
ըսելու թէ Անօպնու զգաւշարին է :  
Այսուհետեւ պատճեն ան առան  
ուսումնական համար համար պատճեն  
առանուած պատճեն ան առանուած  
պատճեն ան առանուած պատճեն


## ՊՈՅԱՐԴԻ ԾԱՄԱԳՈՐԾԻ ՄԵՇՔ

Պօմարշէ ծնաւ 1752 : Մեռաւ 1806 : Ժամագործի մը տղայ էր . Եւ նախ իր հօրդ արմէստին նէտեւեցաւ : Երաժշտուրեան շատ ճաշակ ունէր, եւ կիդառ, ու բնար քաջ զարնելուն համար Լուի Ֆե.պալատը երաժշտուրեան դասատու անուանեցաւ . յետոյ առ.եւտրական զործոց ըգբաղիլ սկսաւ . Եւ իր զործունելուրեամբ , մանաւանդ Ամերիկեան անկախուրեան պատերազմին ժամանակ, երբ զենք ու համբար մատակարարելու պաշտօնը ունէր, շատ հարստուրիւն դիզեց : Դաղդիական մեծ յեղափոխուրեան օրովք առ, ժամանակեայ վարչուրեան անդամ ընտրուեցաւ իր ազատասիրուրեան համար : Պօմարշէ երեւելի եղած է իր բանակը.ու տաղանդով եւ նշանաւոր զրութիւններ ու յիշատակարաններ ճգած է :

Թէեւ արդէն Վոլքէր բատրը տեսակ մը ամֆիոն ըրած էր' ուսկից իր զաղափարները հասարակուրեան կը հաղորդէր եւ նախապաշարումները զնջէլ կը զանար, սակայն Պօմարշէ այս մասին զանի զերազանցեց ծողովրդեան կրից խօսելով՝ այնպէս որ Լուի Ֆե. շփոք, շուայլ, ապականակիր իշխանուրեան ժամանակ Պօմարշէ բատրօնէն այնպիսի բռնալի սլաքներ կարձակէր բարուց ու եղծմանց դէմ, երբէմն ծաղը, երբէմն սիրտ շարժելով՝ որ Մապլէի, Մուսօի եւ Վոլքէրի պատրաստած յեղափոխուրիւնը կերպով մը փուրացուց : Պօմարշէ ունի նաև շինած Ֆիկարօի ամուսնուրիւն, Եւզինիա, Յանցաւոր Մայր անուն կտտակերգուրիւնները, որոց ընտրելազոյնն է, կըսէ, Լանարք, Սկվիլլի Սափրիչը :











1751

2013

